

9290

9291

9292

9293

9294

9295

9296

636.7

U-77

ՅԱՒՅԵԿ

ԿՐԹԱԿԱՆ ԵՒ ԶԲՈՍԱԼԻ ՏԵՏՐԱԿԱՑ

- Ա. Ճառ վասն Հայրենասիրութեան :
Բ. Քր . Կոլոմբոս , կամ Ամերիկայի գտնուիլը . Ա :
Գ. Պիոս Շահն մէկ առենախօսութիւնը և Աւորիայի ե-
պիկոպոսաց հովուականը :
Դ. Քր . Կոլոմբոս . Բ :
Ե. Համառօտ օգերեւութաբանութիւն :
Զ. Քր . Կոլոմբոս . Գ :
Է. Բարոյական վէպեր , կամ աղոց սիրոտ կրթելու յարմար
պատմութիւններ . Ա :
Ը. Յովհաննա տ'Արդ , կամ Օրէանի օրիորդին պատմու-
թիւնը :
Ժ. Առողջութեան կանոններ :
Ժ. Բարոյական թատրոններ . Ա :
ԺԱ. Տրդատայ առանձնանալը , վերջին օրերն ու մեռնիլը :
ԺԲ. Արեւելքան Յիշատակադիրներ . Ա :
ԺԳ. Բարոյական վէպեր . Բ :
ԺԴ. Փեռն . Գորդէզ , կամ Մէկսիկոյի տանուիլը . Ա :
ԺԵ. Դաստիարակ մանկանց , կամ բարոյական խորհրդածու-
թիւնը աղոց համոր :
ԺԶ. Փեռն . Գորդէզ . Բ :
ԺԷ. Բարոյական վէպեր . Գ :
ԺԸ. Փեռն . Գորդէզ . Գ :
ԺԾ. Եկերած Անեծ և Հայաստանի վրայ ունեցած ազդեցու-
թիւնը :
Ժ. Պատմութիւն մատենագրութեան Հայոց . Ա :
ԺԱ. Տարւոյն Դ . եղանակները , կամ նկարուգիր պանչելեաց
ընութեան . Ա :
ԺԲ. Բարոյական թատրոններ . Բ :
ԺԳ. Տարւոյն Դ . եղանակները :
ԺԴ. Տարւոյն Դ . եղանակները . Բ :
ԺԵ. Տարւոյն Դ . եղանակները . Գ :
ԺԶ. Տարւոյն Դ . եղանակները . Գ :
ԺԸ. Տարւոյն Դ . եղանակները . Գ :
ԺԾ. Տարւոյն Դ . եղանակները . Գ :
ԺԸ. Արկածք Վարդայ Մամիկոննայ . Ա :
Լ. Զուարժակիր Բնապատմութեան . Ա :
ԼԱ. Արկածք Վարդայ Մամիկոննայ . Բ :
ԼԲ. Գիւակերուն պատմութիւնը :
ԼԳ. Աւաշնեկթը :

ԿՐԹԱԿԱՆ ԵՒ ԶԲՈՍԱԴ

S E S E C U R I T Y

L.T.

ԲԵՐՈՅԵԿԵՆ ՎԵՊԵՐ

ԿԱՄ

1002
5461

ՏՀԱՑ ՍԻՐՏԸ ԿՐԹԵԼՈՒ

ԵԱՐՄԱՐ

ՊԵՏՄՈՒԹՈՒԹՆԵՐ

ՀԱՏԵ

ՎԵԿԵՆԵՐ

ՊԱՇՏՊԱՆ Ս. ԱԽՏՈՒՆԺԱՆԻ ՎԱԽԵԼ

1856. ԹՅ.

17224

1990-01-01 00:00:00

1990-01-01 00:00:00

1990-01-01 00:00:00

1990-01-01 00:00:00

1990-01-01 00:00:00

1990-01-01 00:00:00

1990-01-01 00:00:00

1990-01-01 00:00:00

1990-01-01 00:00:00

1990-01-01 00:00:00

1990-01-01 00:00:00

1990-01-01 00:00:00


ՄԱՅՐԱԿԱՆ ՍԵՐ

ԿԱՄ

ԶՄԵՐՈՒԱՆ ԴԺԲԱԽԾ ԳԻՇԵՐ ՄԼ



ԳԼՈՒԽ Ա.



Պատրերազմ ու աշխ :

ԱՏՈՅՑ է Աւոթերլիցի¹ քովեղած պատերազմ՝ նափոլէոնին բացատրութեամբն ըսելու համար՝ շանթի հարուածի մը կը նմանէր, սակայն երկրաշարժի մը պէս եր Այլաւի քովեղածը, զօրն որ՝ որչափ որ Գաղղիացիք կորարնց առցած ըլլալ չեն ուզեր նէ ալ յայտնի է որ Ռուսք վաստրկեցան։ Իրաւցընէ աս վերջի պատերազմը սարսափելի պատերազմներէն մէկն եր, Նափոլէոնի բանակը դեռ ասանկ արիւնահեղ պատերազմ մը տուած չունէր։

Վահուան պատրաստութիւններով, ինչպէս Մուրատ² կ'ըսէր, անցաւ առաւօտը. ժամը գէպի 12 սկսաւ պատերազմը ու կէսօրէն վերջը ժամը 3ին անանկ սաստիկ եր ջարդը, որ նոյն իսկ խստաբարոյ ու քաջասիրտ զօրականաց սիրտն ալ սարսափը պատած էր։

Վտաւ վերջապէս արեգակը արեւմուաք ու դիշերն աս սոսկալի արիւնհեղութեանց վերջ մը տուաւ։ Հազարաւոր մարդիկի, որոնք առտուանց առցյդ ու առողջ էին, դիշերը լուսնոյն բարձրացած ատենը՝ մարած

¹ Աւոթերլից՝ Մորաւիսի պզտիկ քաղաքն՝ երեւելի է 1805ին Դեկտ. 2ին իր քովն եղած պատերազմովը, որն որ առստրիական-ռուսական զօրաց ու Նափոլէոնի մէջ եղաւ։ Նոյնպէս Այլաւ, Պրուշի Քէօնիկսպէրի դաւառին մէջ, պզտիկ քաղաքն անուանի է ան պատերազմով, որուն մէջ (1807ին, Փետր. 7ին եւ 8ին) Ռուսերն ու Բրումիացիք մէկ կողմանէ ու Գաղղիացիք մէկալ կողմանէ սաստիկ զարնուեցան։

² Մուրատ Նափոլէոնի քաջ զօրավարն ու իր քեռայրն է։

աչքերով ու անկենդան սրտերով պատերազմի դաշտին վրայ ինկած փռուած էին . գաղղիական դունդն ալ ինչ դիբքի մէջ որ բոլոր օրը պատերազմեցաւ նէ , նոյն դիբքով դիշերը բաց օդի մէջ հսկելու ստիպուեցաւ :

Աափոլէննին երեւելի յատկութիւններէն մէին ալ ան էր , որ մեծամեծ գործքերու մէջ իր բոլոր մտադրութիւնը մէկ կէտի մը վրայ կը սեւեռէր : Մարենկոյի ¹ Աւսթերլիցի , Եէնայի ² ու Այլաւի պատերազմներուն մէջ զինքը բոլոր զբաղեցրնողը մինակ մէկ բան մըն էր , այսինքն՝ Յաղթութիւն . մէյ մ' որ յաղթութիւնը վաստրկէր , ան ատեն անմիջապէս իր բոլոր մտադրութիւնն ան պարագաներուն կը դարձընէր՝ որոնցմով նոյն յաղթութիւնը վաստրկած էր , անոր համար ամէն անդամ ճակատը լմիննալէն ետքը պատերազմի դաշտը տեսնելու կ'ելլէր : Այսպէս ըրաւ նաեւ Այլաւի արինհեղութեան երկրորդ առառուն , ու սովորութեանը համաձայն՝ արեւը ծաղելուն պէս իր ձին հեծաւ : Երբեմն մէկ ու երբեմն մէկալ տեղ կը տեսնուէր կայսրը եւ հետզետէ կը պտրտէր ան տեղերն , ուր որ բովանդակ պատերազմի ատեն Ռուսք ու Գաղղիայիք կեցած էին :

Զիւնապատ գետինը ծածկած էին մեռնողներու անհամար դիակներ , վառօդի կործանած կառքեր , թնդանօթներ ու ամէն տեսակ խորտակեալ գործիքներ : Արեան ընդարձակ հետքերը գետնին աչք շացրնող սպիտակութիւնը կը մժբնցընէին . լեցուն էր դաշտը զինուորներով , որոնք կէս մը գերիները բանտ տանելու ու

¹ Մարենկոյ , Սարտենիայի Մոնթֆեռաթ դքսութեան մէջ , Աղեքսանդրիայի հարաւային արեւելեան դին աննշան տեղ մըն է . աս տեղն երեւելի ընողը 1800ին , Յունիսի 14ին իր մօտերն եղող պատերազմն է , որով Պոնտիափարթէ իրը առաջնին հիւպատոս , առաւ Աւստրիացւոց ձեռքէն ան ամէն տեղերը , զորոնք իրենք խտալիայի մէջ բազմամեռ աշխատութեամբ ստացած էին :

² Եէնա՝ Սարսէն - Վայմանի մեծ դքսութեան մէջ Սաալ դետին քով լեռնապատ անուանի քաղաք է : Վերոյիշեալ Նափոլէննի Պրուշներու ու Սաքսոններու հետ ըրած պատերազմն ու յաղթութիւնը 1806ին չոկտ . 14ին եղած է :

կես մը վիրաւորեալները հիւանդանոց կրելու զբաղած էին:

Աս տեղս մարդուս աչքին սոսկալի տեսարան մը կր բանար : “Նախոլէնին բոլոր կերպարանքը՝ զարմանալի եղանակաւ դառնացաւ ու այլայլեցաւ, երբոր Այլաւի վրայէն ետ դառնալու ատեն հասաւ ան տեղն, ուր որ հին պահապաններն ու Տավու սպարապետին գունդը բոլոր թշնամւոյն զօրութեանը գէմ դրած էին: Հոս կայսրը երբոր 16 զօրապետ ձիւնադաշտին վրայ ինկած փոռւած տեսաւ՝ տակնուվրայ եղաւ ու այլայլած ձայնով մը պոռաց. “Ո՛հ. ի՞նչպէս դազմնաբար ճարակել է մահը,, :

“Եղն ըոպէն, առջի օրը պատերազմի մէջ ինկած Գաղղիացի եւ Ռուս զինուորները սայլերու ու կառքերու վրայ բեռնաւորած գէպ ի դաշտ կը խոթէին. աս տխուր յուղարկաւորութիւնն ըստ ամենայնի կայսեր առջեւէն պիտի անցնէր . յուղարկաւորութիւնը կայսեր մօտիկնալուն պէս՝ “Նախոլէն դարձուց իր ձին ու քովի զօրապետներուն շարժական ձայնով մը պոռաց. “Տեալը իմ, գլխարկնիդ վար առեք,, : Աս ըսաւ ու ինք կայսրն ալ իր գլուխը բացաւ ու մեռելոց առջի կառքը իր քովը մօտիկնալուն պէս ողջունելով մը ըսաւ. “Պատիւ դժբախտ քաջարաբութեան,, :

Ա երջի կառքն անցնելէն ետքը Նախոլէն իր ձին մտրակելով արագութեամբ մը ձեան կոյտերուն վրայէն վագելով անկելոց առջեւէն անցաւ: Մտադրութեամբ մը սկսաւ չորս դին նայել ու աչքին երեւցաւ որ քիչ մը հեռու զինուոր մը գետնէն վեր ելլելու կը ջանայ, բայց չի կրնար : “Նախոլէն իրեն մերձեցաւ, ու ձիւն վրայէն մահուան դեղնութեան մէջ արիւնթաթախ վիրաւորելոյն ծոելով կամացուկ մը հարցուց. “Անունդ ի՞նչ է,, : “Ճապալոց, պատերազմական զօրաց չորրորդ բաժնին յիսնապետ,, պատասխանեց զինուորը տկար ձայնով մը : “Անանկ է, կը ճանչնամ զքեզ, դուն քաջ մէկն ես,

արդէն իրարու հետ քանի մ'անդամ ալ տեսնուած ենք,, : Աս խօսքերն ըսելով դարձաւ Նափոլէոն իր քովի պաշտօնակալին ու բաւաւ . “Հոդ տար որ աս մարդուս վերըերն անմիջապէս պատեն . ու դիտցած ըլլաս որ աս բանիս պատասխանատու պիտի ըլլաս ինծի,, :

“Ո՞չ, թող տուէք,, , կ'աղաղակէր ժապալոյ՝ պաշտօնակալին թեւերը կոթքնած , որն որ առած հրամանին վրայ անմիջապէս ձիէն վար իջած էր , “Թա՞ղ տուէք , կը կրկնէր , ալ բանս բուսած է,, :

“Չէ չէ , բաւ Նափոլէոն , ես զքեզ կ'ապահովցրնեմ որ առջի զօրահանդէսին իմ ձեռքէս պատուոյ խաչ կ'ընդունիս , ու թէ որ անկարող մնալու ըլլաս՝ նաեւ թոշակ ալ,, :

“Ո՞չ, մեծափառ տէր , կ'ըսէր ժապալոյ , փողընշան տուած ատեն ալ պիտի չկրնամ երեւնալ . բայց աս մեծ բան մը չէ , որովհետեւ յիսնապետի մը պակառ թիւնը բովանդակ գունդը չ'արդելուր որ մինչեւ հիմնակ ըրածին պէս իր սուխններովը թշնամւոյն վրայ յարձակի . բայց կ'աղաչեմ , որ ինծի տալու մտածած թոշակնիդ իմ խեղճ կնկանս ու տղոցս խաւրէիք : Պատուոյ խաչը , դժբախտութեամբ չեմ կրնար ընդունիլ , որովհետեւ բուածիս պէս , փողընշան տուած ատեն ալ երեւնալիք չունիմ,, :

«Քաջ յիսնապետն ասանկ խօսած ատեն , Նափոլէոն շուտով մը ձիէն վար ցատկեց , իր ձեռքովը հանեց իր խաչը ու զինուորին երկրնցոց :

“Երբոր ժապալոյ իր կայսերը ձեռքէն խաչն ընդունեցաւ , նոր զօրութիւն առածի մը պէս ծնկան վրայ եկաւ ու սրտին ու շրթանցը վրայ պնդեց նոյն խաչը , եւ երբոր պաշտօնակալը նշանն անոր զգեսատին վրայ կը հաստատէր , բոլորովին դեղնցած մարդն աս պատուոյ նշանին վրայ զմայլելով ծիծաղելու սկսաւ . յետոյ իր տկար ու դողդոջուն ձեռքերովը թոթուեց Նափոլէոնին աջն ու բոլոր ուժովը պառաց . “Կեցցէ կայսր,, :

Այսպիսի սաստիկ այլայլութենէ ետքը քաջ զօրականին գլուխը նորէն խոնարհեցաւ . պաշտօնակալը միշտ կը բռնէր զանիկա ու ։ Նավոլէոն տեսնելով որ դժբախտ մարդը մահուան մօտ է , հարցուց իրեն . “Ուր կը բնակի քու ընտանիքդ ,” :

“Դաշտի մը վրայ առանձին տեղ մը , , պատասխանեց տկար ձայնով մը ժապալոյ : “Քու սիրոյդ համար , մեծափառ տէր , կինս ու տղաքս թողուցի , մասնակից եղայ ան փառաւոր պատերազմներուն ու յաղթութեանց , որոնց առջեւն հանեցիր դուն քու զօրքդ : Բախտաւոր պատերազմներէ երբեմն երբեմն ձեռքս ինչ կածն ալ տուն կը խաւրէի , որ եթէ հասած է նէ , ինչպէս տարակոյս չունիմ , ընտանիքս մինչեւ հիմակ կարուտթիւն մը կրած պիտի չըլայ , բայց հիմակ . . . , :

“Ես զիրենք կը հողամ , , պատասխանեց Նավոլէոն , տեսնելով՝ որ աս ծանր վիրաւորելոյն բերանը բառերը կէս կը մնան , ու նորէն հարցուց . “Քու ընտանեացդ բնակած տեղն ի՞նչ կը կոչուի , :

“Տեղ մը չէ , միայն ու միայնակ խրճիթ մըն է , . . . քու . . . , : Ժապալոյին շրթունքները գոյուեցան . մեռելի դեղին դոյն մը ծածկեց իր կերպարանքը , ու բիբերը դառն ցաւոց մէջ պարտող աշացը վրայ խոնարհեցան , արտեւանանցը վրայ շարժում չմնաց , ալ բերնէն շունչ չէր ելլար ու ձեան վրայ անշարժ մնաց :

“Մեռաւ խեղճը , , զոչեց պաշտօնակալն ու ժապալոյին գլուխը զօրն որ մինչեւ նոյն ատեն բռնած էր , կամացուկ մը սառուցեալ գետնին վրայ դրաւ :

“Պարելի է , , ըսաւ կայսրը , “Բայց կընայ ըլլալ , որ սաստիկ ջղաձդութիւն մ'եկած ըլլայ վրան , որն որ շատ անգամ ասանկ ծանր վիրաւորելոց կը հանդիպի , անոր համար շուտով մը զինքը հիւանդանոց խաւրէ ու հոն կենդանութիւն մը չիցուցըներ նէ , հոգ տար , որ իրեն ներուն ուր ըլլալը տեղեկանաս : Անշուշտ իր զինակիցներէն մէկը չէ նէ , մէկալը պիտի դիտնայ , :

Աս խօսքերն ըսելէն ետեւ իր բոլոր քովի մեծամեծաներովը ծանրութեամբ մը նոյն տեղէն հեռանալու սկսաւ։ Ժապալցին քով մնացող պաշտօնական անմիջապէս ամէն տրամադրութիւններն ըրաւ ու ձեան վրայ պառկած մարդը գետնէն վերցուեցաւ ու հիւանդանոց տարուեցաւ։ Ժապալց ճամբան ամենեւին կենդանութիւն մը չցուցուց ու տանողները կը զարմանային, թէ ինչու համար ատանկ մեռել մը փոխանակ թաղուելու հիւանդանոց կը տարուի։ Բայց Նավոլէոնին կամքը ճշդիւ կատարուեցաւ, որովհետեւ ինք բան մը հրամայելէն ետեւ, պէտք էր որ կատարուեր։

Գ Լ Ո Ւ Խ Բ .

Հիւանդ ողան։

ԺԵՒՐԸ լեռները պատող խոր ձիւներու մշջէն, ան ժամանակներն՝ որոնց մշջ մեր պատմութեան դէպքը պատահած է, ողորմելի տնակ մը կը տեսնուեր։ Ո՞րչափ որ աս կողմերը գարնան, ամարուան ու աշնան ատենները գեղեցիկ ու զմայլեցուցիչ էին նէ, այնչափ ալ հիմակ ձիւներով պատած ատեն՝ ամայի ու տխուր կ'երեւային։ Աս՝ Ալպեան լեռնագաւառներու նման գեղեցկութիւն ունեցող տեղերը՝ տարւոյն նոյն եղանակներուն մշջ, ամէն բան զուարթ կենդանութիւն մը, զօրութիւն ու ազատութիւն կը շնչէր։ Չկար նոյն ատեն տունկ մը, որ իբրեւ հանդիսական տօնի մը համար պատրաստուած գեղեցիկ ծաղկանց հստաւէտ փնջի մը չնմանէր։ Բոլոր դաշտը՝ զանազան գեղեցիկ ու հստաւէտ ծաղիկներով զարդարուած հաճոյարար ու զմայլեցուցիչ տեսարան մըն էր նայողին աչքին։ Աս ամէն գեղեցկութեանց մշջ էր վերոյիշեալ տնակը ու անցնող դարձողին նախանձ կը բերէր այսպիսի խաղաղ ու հանդարտ առանձնութեան մը վրայ։ Բայց հիմակ թանձը ուղցներով պատած էին աս տնակին պատուհանները,

ու ատեն մը լսուած թռչնոց դեղեցիկ երդերն ալ դադրած էին, ու սառեցուցիչ պաղ հով մը բոլոր գիշերը հովիաներու ու անտառներու մեջ եւ լեռներու վրայ կը փչէր: Վերջի օրերը ցրտութիւնը զարմանալի սասակութիւն մ'առած էր, ու կը պատմուէր ալ որ գայլեր իջեր են ու քանի մը տեղ տեսնողներ ալ կան:

Գայլերը, այն անագործոյն հիւրերը, որ սաստիկ ձմերուան ատեն շատ անդամ լեռներէն վար կ'իջնան, ձմերուան երկայն գիշերները խօսակցութիւններով կարծեցրնելու շատ նիւթեր կու տան: Խել մը խեղճ պատմութիւններ կան, որոնք գայլերու ձեռքով գժբախտութեան մեջ ինկող մարդիկներէ յաճախ կը լսուին:

Աս յափշտակիչ կենդանիները երբոր գիշեր ատեն տներու գաւիթները կը մանեն, մեծ փափաքով պահապան շանց վրայ կը յարձակին. սակայն երբոր իրենց սաստիկ անօթութիւնը յագեցրնելու ասանկ առիթ մը չեն գտներ, գործուած երկիրներու ու դաշտերու վրայ կ'իջնան, ուր ոչխարներն իրենց ոտիկներով ծիւնը մէկ գի առնելով իրենց խոտիկը կը փընտուեն: Շատ անդամ ոչխարները, նոյն իսկ հովուին աչքին առջեւ գայլերէն կը յափշտակուին: Ժողովրդեան խօսրին նայելով գայլը կամ արջը անդամ մ'որ մարդու մսին համեն առնու, ալ կը սկսի մեծ վութով միշտ նոյնին ետեւէն ըլլալ:

Աս սոսկալի ձմեռնային երկիրին մեջ մարդ գտնուելուն մի միայն նշան էր տկար լոյս մը, որն որ վերը յիշուած տնակին պատուհաններէն կ'երեւար. աս կան թեղին քով, որուն լցոր սառուցէ ծաղիկներով զարդարուած պատուհաններէն հազիւ կրնար դուրս թափանցել, խեղճ ու հոգերու մեջ ընկղմած ու իր մանկանը մահուան անկողնոյն քով հսկող մօր մը սիրար կը բաբախէր. բոլորովին առանձին ու տարիներով բաժնուած իր երկանէն, որուն կայսեր ունեցած սէրը զինքը պատերազմներու մղած ու դուցէ մահուան ալ

որս ըրած էր, իր մայրական պարտքերը կը կատարէր: Խեղճ մայրը տղուն հրացայտ ճակտին վրայ ծռած՝ որն որ սասաիկ տենդի քնոյն մէջ կիսաբաց աչքերով կը պառկէր, բժշկին խորհրդին համաձայն՝ միօրինակ պաղ ու թաց լաթերով տղուն ճակատը կը զովացընէր, ու ամէն մէկ լաթ փոխելուն ծնկան վրայ դալով արտասուալից աչքերով տղուն առողջութեանը համար կ'աղօթէր:

Աստուած այսպիսի նեղութեան ատեններ ահքելի լութիւն ու առերեւոյթ հեռաւորութիւն մը կը ցուցընէ. աղէկ կը զդար աս բանս նաեւ աս տխուր մայրը: Չերեւցաւ, չիջաւ հրեշտակ մը որ իր կենդանացուցիչ ձեռքերը մահամերձ մանկան դլուխը դնելով զինքն առողջացընէր. մանաւանդ թէ չերմ տենդը դէպ ի կէս գիշեր անանկ սաստկացաւ՝ որ մայրը դրեթէ ամէն բոպէ պաղ լաթերը փոխելու կը ստիպուէր:

Արտացաւոց մէջ ընկղմած մօրն առանց խմանալուն ժամերը կ'անցնէին. վերջապէս առտուանց մօտ խաղաղեցաւ տղուն շնչառութիւնը, պղտիկին հրացայտ ձեռքերը զովանալու սկսան, աչքերը դոցուեցան, երակը հանդարտեցաւ: Քանի մ'ասանկ զարհուրելի ու երկայն շաբաթներու փորձառութեամբ գիտէր մայրը թէ տղան դէթ օր մ'ալ կ'ապրի: — Մեծ խնամքով կամացուկ մը մէյ մ'ալ տղուն դլուխը վերցուց ու նորէն թաց լաթ մ'ալ փաթթելով գնաց պատուհանին քով ու իր չերմ ճակատը սառուցեալ պատուհանին կը թընցուց: Երբոր սառոցցէ ծաղիկները զիրենք ընկճող ցաւալից դլուսուն տաքութենէն քայքայեցան ու հալեցան, սկսաւ անմիսիթար մայրը՝ լալէն ու չքնանաւէն հիւծած աչքերով ձիւնապատ գիշերը զննել, որուն որ լուսինն ալ իր լուսովն աւելի եւս տխրութիւն ու մեռելութիւն մը տուած էր:

* * * Խեղճ մայրն առջի անդամ, հոգերէ ու աշխատութիւններէ քիչ մը հոգի տուած, սկսաւ իր կենացը

տիսուր կ դեպքերն աչքին առջեւ բերել . անցեալն արագափոփոխ պատկերներով անցաւ բոլոր իր առջեւն ու իրարու հակառակ յիշատակները նորէն զինքը ներկային , իրեն այսպէս ամենէն ձգուած ըլլալուն ու վերջապէս իր սրտանց սիրելի հիւանդ տղուն դարձուցին :

Աս կրելու ու համբերելու վարժած ու քաջաօիրտ մօր մեծ մսիթարանք տուաւ կրօնն՝ իր երկանէն ասանկ երկայն ատեն բաժնուած մնալուն , որուն կայսեր ունեցած սիրոյն՝ ինքն ալ մասնակից եղած էր . բայց տղուն մահաբեր հիւանդութիւնն ու այն մտածմունքները , որ հայրը եկած ատեն , որուն երբեմն կը յուսար , բայց շատ անդամ ալ կը տարակուսեր , ալ պիտի չկրնայ տղան փայփայել , ու ինքն ալ պիտի ստիպուի զինքը հիւանդին կամ թաղելոյն պառկած տեղը տանիլ , անոր հիւանդութեանն ու մահուանը վրայ տեղեկութիւններ տալ . աս ամենայն մտածմունքներն անանկ ցաւ կը պատճառէին իրեն , որ գրեթէ բոլորովին ինք զինքը կը կորսընցըներ : Երկայն ատեն , գրեթէ անշարժ ձիւնապատլեաններու վրայ աչքը տնկած կը նայէր , որոնց վրայ վերջապէս առաւօտեան լոյսը ծագեցաւ :

Հայսանապէս կ'երեւար թէ աս ցաւալից մայրը՝ որն որ իր տղուն հանդարտութեանը ատեն քովի տմենեւին չմօտիկցաւ , բաղձակի բանի մը կը սպասէ , ու իր ուրախար յոյսը կարմրցուց մէկէն իր գեղին այտերն , երբոր բոժոժներով բալսրի մը մերձենալը լսեց , որն որ եկաւ ու անակին առջին կեցաւ , ու աս կողմերուս համար որոշուած բժիշկը՝ մուշտակի մէջ փաթառուած մէկէն խուցը մտաւ :

Բժիշկն իր սպառուցեալ ցողերով պատած մուշտակին հանելէն ու վառարանի քով ձեռքերը տաքցընելէն ետքը , նատաւ տղուն անկողնոյն քով ու պղտիկին երակն ու ճակատը զննելու սկսաւ . բժշկին աս դործողութեանը ատեն տիսուր մայրը մտադրութեամբ մը բժշկին երեսը դիտելու սկսաւ : “Հասանք ահաւասիկ ան ըսպէին , ըստ

բժիշկը, որն որ վերջապէս տղուն աղեկի կամ դէշի դառնալը պիտի որոշէ: Սակայն մսիթարուէ, աւելի յոյս կայ առողջութեան, որովհետեւ տղադ երեկուընէ վեր տկարացած չէ, բայց հաւանական է որ քանի մը դիշեր տենդն աւելի սաստիկ դայ: Թէ որ ասանկ ըլլալու ըլլայ՝ ազդու կերպով հիւանդութեան առջեւը պէտք է որ առնենք: Ես հիմակ դեղ մը կը գրեմ, բայց դուն ըսածիս միտ դիր: Տղան այս օրս, ինչպէս հաւանական է, բոլորովին հանգիստ պիտի անցընէ, նոյն պէս դիշերուան առջի ժամերն ալ, անոր համար դուն ալ անկողին մտիր ու հանդչէ, որովհետեւ հարկաւորութիւն ունիս. բայց նայէ որ ժամը 11ին տղուդ անկողնոյն քովին ըլլաս. միտ դիր եթէ անցեալ դիշերներու պէս է նէ՛ նոյն ատեն ամենեւին դեղի հարկաւորութիւն չկայ, այլ մինչեւ հիմակ ըսածիդ պէս թաց լաթերը գործածէ. բայց եթէ մեծ անհանգստութիւն մը կամ սաստիկ տպաքութիւն մը զգալու ըլլայ, ան ատեն անմիջապէս տասը կաթիլ տուր ու ամէն կէս ժամ մէյմը նոյնը կրկնէ, որովհետեւ տղուն առողջութիւնն ասկէ կախուած է,,,: Խեղճ մայրը հոգերու մէջ մտաւ, թէ ով պիտի դեղադիրը քաղաք տանի ու դեղը բերէ. մէջ մ'ալ նոյն ատեն զուարթ ու բարերար դեղացի կնիկ մը, որ ժամանակաւ իրեն դասընկերն էր արագընթաց բալսիրով մը տան առջեւէն կ'անցնէր: Հիւանդ տղուն մայրը պատուհանը բացաւ ու նոյն կնիկը կանչեց, աղաշելով որ ներս հրամմէ. բալսիրը կեցաւ եւրոպէ մը ետքը կնիկըներս մտնելով ողջունեց խնդութեամբ իր մանկութեան ընկերն, որուն հետ միշտ բարեկամ մնացած էր. մեծ ցաւակցութիւնցուցուց մօրը՝ տղուն հիւանդութիւնը պատմած ատենը, ու դեղադիրը քաղաք տանելու ու դեղը բերելու աղաչանքը՝ մեծ սիրով ու հաճութեամբ ընդունեցաւ:

Երբոր աս երկու կանայք իրաբուհետ կը խօսէին՝ բբժիշկը դլուխը վեր վերցուց ու դեղացի կնկան ըստ

թէ գիշերը չկոխած դեղը հոս պէտք է որ ըլլայ, ապա
թէ ոչ հիւանդ տղուն կեանկը իրնայ մեծ վտանգի մէջ
ըլլալ: Գեղացին ապահովցուց որ ամէն բան խղճիւ կը
հոդայ ու իր բալսարին վրան ելլելով մեկնեցաւ: «Սոյնպէս
բժիշկն ալ թոթուելով տղուն մօրը ձեռքը՝ որուն սիրա-
տը ցաւերէն քիչ մը թեթեւցած կ'երեւար, նորէն իր
մուշտակին պըլուեցաւ ու ճամբայ ելաւ դէպ ի լերանց
վրայ, ուր որ ուրիշ հիւանդներ ալ իրեն օդնութեան
կը սպասէին:

Գ Լ Ո Ւ Խ Գ.

Վասնիտուոր ճամբորդունիւն ճը:

ԻմիւՇՎԱՆ երթալուն պէս աս միայնակ տան խաթու-
նը գետնախնձորի ապուր մ'եփեց իր միւս տղուն համար՝
որ առողջ, վառվուուն ու գարնան պէս գեղեցիկ տղայ
մըն էր. մանուելին աս պարզ բայց իրեն համար ոքանչելի
կերակուրը մէծ ախորժակով խմելէն ետքը՝ մայրն իրեն
համար սեղանի վրայ քանի մը խաղալիկներ դրաւ, ու-
շաւ թէ ես շատյոդնած եմ, պէտք է որ քիչ մը հանդ-
չիմ. պատուիրեց նաեւ որ իրեն հանդչելու ատենն եղ-
բօրը վրայ քիչ մը մտադիր ըլլայ ու անոր լացած կամ
բան մ'ուղած ատենը՝ զինքն արթընցընէ: Տղան այսպիսի
կարեւորդործք մ'իրեն յանձնուելուն վրայ ուրախացած
խոստացաւ որ աղէկ մտադրութիւն կ'ընէ ու ըստած-
ները տեղն ի տեղը կը կատարէ: Ասկէ ետքը յոդնած
մայրը անկողնոյն մէջ մտաւ, ու ջերմեւանդ աղօթքով
իր հիւանդ տղան երկնից պաշտպանութեան յանձնե-
լէն ետեւ աչուրները դոցեց: Առողջարար ու դօրացուցիչ
քուն մ'առնելէն ետքը աչուրները բացաւ, երբոր արե-
դակը ձմերուան կարճ ընթացքն արդէն կատարած էր:

Աօրն՝ իր հնազանդ ու հսկող որդւոյն առջի ըրած
հարցումը դեղին վրայ էր, եւ երբոր տղան իրեն իմա-
ցուց թէ գեղադիրն առնող գեղացին դեռ հասած չէ,

Հոգերու մէջ ինկած աչուքներն անմիջապէս հիւանդ մանկան վրայ դարձուց, որն որնոյն ատեն արթըննալով ճանչցաւ իր մայրն ու ժպտելու սկսաւ:

Յառաջուան պայծառ օդը բոլորովին փոխուած էր, հիւսիսային սուր հով մը ձեան կյատերը վար կը դլուրէր: Խեղճ մայրը մեծ անհամբերութեամբ կը սպասէր իր որդւոյն դեղին, ու մերձաւոր դեղին եկեղեցւոյն ժամացոյցն Գ զարնելէն ետքը մէյմ'ալ դրսէն բոժօժներու կամ զանդակիկիներու ձայն մը լսուեցաւ: Յատկեց կինն իր աթոռէն, վագեց դուռը բացաւ, ու մէկէն դեղացի կինիւ կը տեսնելով՝ սաստիկ ուրախանալու սկսաւ. բայց իրեն մեծ զարմանք եկաւ, երբոր կնիկը բալխիրէն վար իջնալուն պէս՝ ծառան բալխիրը վաղցրնելով ելաւ գնաց. Եւ որովհետեւ ան զուարթերէս կինն ալ բոլորովին դեղբնցած ու շունչը կտրած էր, անոր համար հիւանդ տղուն մայրը չկրցաւ մէկէն իր դեղը հարցընել, ու զինքը ներս հրամցընելով աղաւեց որ գլուխն եկածը պատմե:

Դեղացին ներս մտաւ ու աթոռի մը վրայ նստած ատեն ձեռքերն իրարու կյած աղաղակելու սկսաւ. “Փառք Աստուծոյ, որ զիսողջ առողջ հոսհառոց,, ետքը տղուն մօրը դառնալով, որ միշտ այլայլած սրտով մը իրեն կընայէր, ըստաւ. “Աս գիշեր չեմ կրնար քու խուցդ թողուլ, կը յուսամ որ դուն ալ քու բարեկամութեամբէ կը շնորհես ինծի որ հոս աթոռի մը վրայ առաւ ևոր ծագելուն սպասեմ: Ո՛հ, ինչ օդ. հիւսիսային հովն անտառին մէջ կառաց ճամբան ձիւնով անանկ ծածկած է որ կառք բանին անկարելի է: Եւ որովհետեւ քաղաքն ընելու դորձքերուս ժամանակին անցած էր, անոր համար քաղաք երթալու միտքս փոխեցի, մօտաւոր դիւղ մը դարձայ, բայց խելքս միտքս տղուն դեղին վրան ըլլալով, հրամայեցի ծառային, որ ձիւրէս մէկը համետէ ու փորձէ որ արդեօք ձիավարելով չիկրնար դեղը հոգալ: Մանչը խոստացաւ որ ձեռքէն

եկածը կ'ընէ , ու քաջարտութեամբ մը ձեան կոյտերուն
մէջէն ճամբայ ելաւ , եւ դիշերը՝ տեսնելու բան էր , խաւ
թուն , մեռելի գունով , բոլորովին մարդու կերպարանքէ
դուրս , բան մը չկրնալով ընել՝ ետ դարձաւ . խեղճն
անանկ աշխատած , անանկ յոդնած էր , որ շխտակը
ցաւեցայ իր վրայ . դաւաթմ մը դինիով զօրանալէն ու
քիչ մը հողի առնելէն ետքը , պատմեց թէ ինչպէս
նոյն իսկ խղճմանքի պարտաւորութեամբ աշխատեր
է ան ահաղին ձեան կոյտերուն մէջէն իրեն ճամբայ բա-
նալու : Քանի մանօգուտ փորձերէն ետքը , իրեն պատ-
մածին համաձայն , ձիուն հետ ձիւնով ծածկուած փոսի
մը մէջ կ'իյնայ , ուսկից կը կարծէր թէ ալ փրկուելիք
չունի : Ասկէ աղատելու համար ըրած ամէն մէկ ջանքն
իրեն աւելի եւս վտանգ կը բերէր . մէկէն ձին մօտաւոր
անստառէն դայլերու հաջիւն կը լսէ , երկիւղը նոր զօրու-
թիւն կու տայ անսամնոյն ու իր վրայ նոտող ծառայով
փոսէն դուրս կը ցատկէ : Ծառան աս դժբախտութե-
նէ ետքը վհատած ետ դարձաւ , ու անստունը քիչ մը
հանգչելէն ետքը՝ իմ տեղս դառնալու համար ճամբայ
ելայ . բայց դայլերու ունալու ձայները , որոնք անդին
ստղին ու երեւմն ալ մեզմէ հազիւ քանի քայլ հեռա-
ւորութեամբ կը լսուեին , այնպիսի զարհուրանք մը վրաս
բերին , որ հազիւ ինքզինքս քու տրնակդ նետեցի . հի-
մակ ահաւասիկ հոս եմ , փառք Աստուծոյ , որ այսպիսի
զարհուրելի դիշերուան մը մէջ իր պաշտպանութիւնը
չպացաւ ինծի,, :

“Ի՞սայց դեղը , ո՞չ Աստուծո , դեղը,, :

“Վ աղը առտու հոս կ'ըլլայ , ասանկ մխիթարելու
սկսաւ դեղացի կինք՝ տխուր մայրը . “Եւ հիմայ չիձիւներ ,
առտու կանուխ ճամբաները կը բացուին , դեղաղին ան-
միջապէս դեղարարին կը տարուի ու դեղը հոս կ'ըլլայ .
անանկ ապահալ եղիր ասոր վրայ՝ ինչպէս որ ես ապա-
հալ եմ , Աստուծոյ շնորհակալութեամբ , որ հիմայ քու
տունդ եմ , :

Աս միսիթարական խօսքերով խեղճ մայրը քիչ մը
հանդարտած, իր սովորական զբաղմանը, այսինքն՝ մա-
նելու սկսաւ. եւ որովհետեւ աս միջոցիս տղան խաղաղ
քնոյ մէջ էր, անոր համար սկսաւ կարծել որ տենդը
փախանակ սասականալու դուցե մէջ մ'ալ չիբռներ:

Երբոր ասանկ երկու խաթուններն իրարու հետ կը
խօսէին, ու հիւանդին մայրը սրտանց ցաւակից կ'ըլլար
իր մանկութեանը բարեկամին կրածներուն, մէջ մ'ալ
տղան անկողնոյն մէջ շարժում մ'ընելով ցաւալից ա-
ղաղակներ հանելու սկսաւ:

Վօրը երեսին գոյնը նետելով ձեռքի գործքը մէկդի
թողուց, վաղեց անկողնոյն քով ու տղան գիրին առաւ:
Հրացայտ ջերմութեան մէջ ինկած էր մանուկը, ու մօրք
գիրին անանկ շարժումներ, անանկ ձեւեր կ'ընէր՝ որ կար-
ծես թէ փորք իժ մտած ըլլայ:

Խորին ցաւերով նորէն անկողին դրաւ տղան, որն
որ իր ծնկանը վրայ ամենեւին չէր կրնար հանդիսատ
գտնել, ու սկսաւ, յառաջուան պէս՝ թաց լաթերը
գործածել, որոնցմէ ամենեւին օգուտ մը չէր տեսնու-
եր. տաքութիւնն ամէն, մէկ րոպէ աճելու վրայ էր եւ
տղուն անհանդստութիւնն ու չարչարանիքներն երթա-
լով կ'աւելնային: Ճամը 11ին մօտիկնալու սկսաւ ու յայտ-
նապէս տեսնուեցաւ ան վտանգաւոր ժամուն մերձե-
նալը, զորն որ արդէն բժիշկն ըսած էր ու ապապրած էր
որ միտ գրաւի:

“Ո՛հ, խաթունը սա դեղը բերած ըլլար,, : Մեծ ցաւով
ստէպ դեղը կը մտածէր, ու բժշկին ան խօսքը, թէ սո
տաեն տղուն կեանկը դեղին կաթիլներէն կախուած է:
մորէն չէր հեռանար ու դանակի մը պէս իրեն մայ-
րական սիրով լի սիրտը կտոր կտոր կ'ընէր:

“Ո՛հ, որչափ ետեւէս, ինկեր է դժբախտութիւնը,,
պոռաց խեղճը հառաջելով մը. “Գտնէ առառու ես ան-
ձամք դեղարարին գացած ըլլայի,, : Բայց մէկէն մէծա-
սիրտ պատրաստականութեամբ մը հարցուց ինք իրեն.

արնչու, դեռ հիմակ ալ կարողաթիւն չունիմ աւսիկայ ընելու,,:

Քաջասիրտ մայրն ասոր վրայ ըուպէ մը մոտածելով, գրապանը խոթեց դեղագիրը, զորն որ դեղացին նորէն իւրեն բերելով սեղանին վրայ դրած էր, խոհանոցէն կացին մ'ալ առնելով, իմացուց իր մանկութեանը բարեկամին թէ ինք միաբրդրած է անձամբ դեղարարին երթալու եւ շուտով մը դեղը բերելու . “Այսպէս պարապ հոս կենալ ու մանկիին՝ որ դուցէ կրնայ առողջանալ, ասանկ առանց օգնութեան տենդի ջերմութեան զոհ ընել ինձի անկարելի է, կ'ըսէր,, ու արցունքն աչքէն կը վագէր :

“Ի՞նչ եղար կնիկ, աս մեկէն խելքդ ի՞նչ եկաւ, կ'ըսէր բարեկամ կինը, աս ի՞նչ քաջարտութիւն ստացար որ այսպիսի գիշեր մը, որուն մէջ չորս դիմէն արիւնուշտ գայլերու ոռնալը կը լսուի, անմարդի անտառներու մէջէն ճամբայ կ'ելլես:,”

“Աստուծոյ ու իր ողորմութեանը վրայ վստահացած եմ,, պատասխանեց մահուան վտանգով ճամբորդութիւն ընել ուզող մայրը. ու շատ աղաչանքներով յանձնեց մանուեկն իր բարեկամին, որն որ զինքն աս բանէս արգելելու համար ըսածներն անպուղ տեսնելով՝ վերջապէս լուած էր: Խղճմտանքով խոստացաւ, որ մինչեւ որ մայրը ետ դառնայ տղուն թաց լամբերը միօրինակ կը փոխէ, ու վերջապէս անգամ մ'ալ փորձեց իր բարեկամին միաբրդրածն, որն որ իրեն անըմբունելի բան կ'երեւար՝ արգելել, եւ ըսաւ թէ իր յանդդնութեամբը զԱստուած կը փորձէ: “Աստածէ որ, կ'ըսէր, տղադ Աստուծոյ ձեռքն է. ինչ որ ըլլայ նէ, Աստուծոյ կամքը պիտի կատարուի,,:

“Ի՞նչպէս որ տղան, նոյնպէս ես ալ Աստուծոյ պաշտպանութեանը տակն եմ,, պատասխանեց խոհեմ մայրը: “Աստուծոյ պաշտպանութեանն անարժան կ'ըլայի, երբոր վաստութեամբ ու թուլսութեամբ խեղճ

տղան դեղը չհոգայի, որն որ տենդի բոցերու մէջ կը սպառի . օդնելու միջոց դիտնալն ու չգործածելն՝ Աստուծոյ դժուժեանը դէմ մեղանչել է : Աս ճամբորդութիւնն ես իբրեւ պարտք կը համարիմ ինձի, անոր համար զիս մ'արդելուր,, : Աս խօսքերն անանկ որոշիչ եղանակաւ մը զբացեց, որ դեղացին չէ թէ միայն բան մը չկրցաւ ըսել, այլ նաեւ աս գործքս Աստուծոյ մասնաւոր ազդեցութիւն մը համարելով, այսպիսի մեծարտութեան մ'առջեւ խոնարհեցաւ : Մեծ զարմանքով կը նայէր աս քաջասիրտ մօր, որն որ աս միջոցիս սաստիկ ցրտոյն պատճառաւ բրդեղէն լաթ-մը գլուխը փաթթեց, պղտիկ կանթեղ մը վառեց, որպէս զի՞ լուսնոյ լոյսը շթափանցող անտառներու մէջ, կարող ըլլայ հետր լոյս մ'ունենալ, կացին մ'ալ խոթեց իր գօտւոյն մէջ որպէս զի՞ հարկաւոր եղած ժամանակն ինքզինքը պաշտպանեւ :

Քաջասիրտ կինն աս եղանակաւ ասանկ վտանգաւոր ճամբորդութեան մը պատրաստուելէն ետեւ իրեն որդւոցը անկողնոյն քալ դնաց, երկուքին քովին ալ ջերմեւանդ “Հայր մեր,, մ'ըսաւ ու իր բարեկամին ընկերութեամբը դուռն ելաւ : Հոս տուաւ իր սիրոյ հրաժարականն իր բարեկամին ու մեծ աղաջանքով իր հիւանդ տղան նորէն իրեն յանձնեց ու բաժնուեցաւ իր արտասուաց մէջ ընկղմած բարեկամին, ու սառնապատ, ձիւնապատ ու մեռելի պէս լուռ անտառներուն եւ լեռներուն իր սրտին վրայ ազդած երկիրւղին յաղթելով՝ ճամբան յառաջ կը տանեէր : Զեռնամած, ու նեղութեամբ ու հոգերով լեցուն դեղացւոյն աչքերն իր մանկութեանը խաղակցին հետոցը վրայ մնաց, սկսաւ աղաջել Աստուծոյ որ այսպիսի խածատիչ ցուրտ ու սարսափելի ձմերուան գիշերուան մը մէջ իր որդւոցը սիրոյն համար ինքզինքը զոհող մօր մը վրայէն իր դժութեան աչքերը չվերցընէ :

Գայլէր :

ԵՐԵՌՈՐ աս քաջ դիւցաղն կինը ձիւներուն մէջէն անտառ մտաւ, որուն մէջ հովը չորս կողմանէ փշելով տեսակ տեսակ խշրտոցներ կը հանէր, վրան դողալ մ'եկաւ, բայց իր Աստուծոյ ունեցած վատահութիւնը ժայռի պէս հաստատուն էր, որով բովանդակ վախին ու սարսափին յաղթեց : — Չօրի մէջ մինակուկ տեղ մը շինուած ջրազայքի մը համելով՝ անոր քով կեցաւ ու սկսաւ մտածել : Խորին լոռութիւն մ'իր բոլորտիքը պատած էր, ոչ չորի խողխոջանը կար եւ ոչ ալ ջրազայքին անիւր կը դառնար : Ամէն բան սառոցյ գարձած էր :

Քիչ մ'ատեն մտածելէն ետքը, թողուց ձորին մէջի ճամբան, որուն համար իր բարեկամը՝ բոլոր ձիւնով ծածկուած ու անզնալի է կ'ըսէր, ու դողդոջուն սրտով մը անտառին մէջի նեղ ճամբէն սկսաւ երթալ, ուր ծառերը հովին սաստկութեան տակ մէկ դի մէկալ դի ծուելով՝ հոգեվարքի մէջ եղող մարդու մը հեւալուն ու հեծելուն նման ձայներ կը հանէին :

Վարդս կամաց կամաց ամէն սարսափելի բաներու ալ կը վարժի . այսպէս եղաւ նաեւ ասանկ ուշ ատեն ճամբ բայ ելով ճանապարհորդին ալ : Վեր լերան վրայ համելով, ուր որ ճամբան ալ այնչափ խիստ թփերէ ծածկուած չէր, սաստկաշունչ հովին դէմ պատերադմելով՝ թէպէտ ծանրաքայլ սակայն արիութեամբ մը յառաջ կ'երթար : Սառուցեալ ձիւները, զորոնք հովը ծառերուն ու թփերուն վրայէն վար կը նետէր, կամաց կամաց իր կօշիկները լեցուցին : Ամէն բան աչքն առած մայրական միրոյ փութով մը մղուած լեռնադաշտ մը հասաւ, ուր որ խիստ անտառէն զատուած երկու առանձին ծառեր կային, ու իմացաւ քաջը որ արդէն ճամբուն կէսն առած է : Հոս մեծ շունչեր առնելով կեցաւ ու յանկարծ այտերն ոտքին տակ եղած ձեան

պէս ճերմըկցան ու ծնկուքներն ալ զինքն յառաջ եր-
թալու չեին թողուր : Լուսնոյ լուսով ըստ ամենայնի իր
առջին՝ դեռ նոր կոխուած հետքեր տեսաւ . իրնար ինք
զինք հանդարտեցրնել՝ մտածելով որ աս հետքերը որսի
շանց հետքեր ըլլան , եթէ հայրը որսորդ ըլլալով շատ
անդամ ասանիկ հետքերու նշաններ իրեն ցուցաւցած ու
մեկնած չըլլար : Պաղ քրտինք մը գլուէն մինչեւ ոտքն
իջաւ , իմանալով որ քիչ մը յառաջ անկէ շատ գայ-
լեր անցած են : Եւ որովհետեւ աս արիւնուուշտ հիւ-
րերն հաւանականաբար իրենց որսին ելած էին , անոր
համար նոյնպէս հաւանականաբար պէտք էր որ նոյն
դիշերը նորէն իրենց տեղը դառնային :

Վաջափիրտ կնիկը չյուսահատեցաւ ու աս սար-
սափելի տեղեկութենէ ետեւ ալ իր ընթացքը չփո-
խեց . մանաւանդ քանի մը քայլ յառաջանալով փոքր
միսիթարտւթիւն մ'ալ գտաւ . մարդու ոտից հետքեր
ալ տեսնուեցան հոս ձեան վրայ , ու պէտք էր որ քանի
մը բոպէ յառաջ հոնկից մարդիկ անցած ըլլային , որոնք
անշուշտ՝ լուսնոյ լոյսն իրենց օգնական առած դայլերու
ետեւէ ինկող որսորդներ եղած պիտ' որ ըլլային , ապա
թէ ոչ այսպիսի ուշ ատեն զարհուրելի ձիւներով ու
սառուցյներով լեցուն անտառներուն մէջ ուրիշ ովլ կրս-
նար ըլլալ : Ան մտածմունքը՝ թէ աս ահրելի դիշերուան
սարսափներուն մէջ իրեն մօտ մարդիկ կը գտնուին , նոր
հոգի տուաւ իրեն . սակայն հետքն երթալով կը գո-
յուելը , որովհետեւ՝ որչափ որ ինք վար կ'իջնար այնչափ
ալ բարձր տեղերէն ձիւներ իջնալով ճամբան աներեւ-
ոցի կ'ընէին : Շատ անդամ ձիւնը մինչեւ ծունկուք-
ները կը համնէր ու իր յոգնած ոպքերը միշտ ծանր յա-
ռաջ կ'երթային , երբոր վերջապէս Մեծ փողոցին հա-
սաւ որն որ ազատ ու ընդարձակ ճամբայ մըն էր . հոս
լսեց նաեւ քաղքին ժամնւն մէկ զարնելը :

Տասը բոպէ ետքը յոգնած կինն իր ճամբորդու-
թեանը նպատակին՝ գեղարարին խանութը հասաւ :

Գուռն երկայն ատեն զարնելու ստիպուեցաւ, մինչեւ որ
դեղարարը քունեն արթնցաւ ու գուռը բանալով զինք
ներս առաւ: Երիտասարդ դեղարարն իսկզբան սկսաւ
քթին տակէն արտնջել ու երեսը դարձրնել, ըսելով
թէ դիշեր ատեն մարդն ասանկ անհանդիսա կ'ընեն.
բայց վերջէն խաղաղցաւ ու հանդարտեցաւ, երբոր իւ-
մացաւ թէ ինչ բանի համար հոս եկած է աս բարի մայրը,
եւ թէ ինչպէս՝ մանաւանդ աս զարհուրելի դիշերուան
ատեն յանդզներ ու անտառներու մէջէն ճամբայ ելեր է:
Շուտով մը կրակ վառեց ու ներս հրամցուց ձիւնով ու
տառոցով ծածկուած կինն, որ դայ իր պաղ անդամները
տաքցրնէ: Մեծ սիրով յանձն առաւ յոդնած կինն աս
բարեկամնեկան հրաւերն, ու երբոր դեղարարն իմացաւ
թէ աս կինը նոյն դժուարին ու վտանգալից ճամբան
նոյն դիշերը նորէն պիտի ընէ, այսպիսի արտաքոյ կար-
գի մայրական սէրէ մը շարժած ու այսպիսի արիու-
թեան վրայ զարմնէրէն յափշտակուած, իրեն ախոր-
ժամար ու զօրացուցիչ ըմպելիք մը պատրաստեց, որն
որ խոնջելցն մեծ արծարծում ու նոր կենդանութիւն
մը տուաւ: Կինն իր առջին դրուած դաւաթը խմելէն
ու լինցընելէն ետեւ դեղարարը մութ կարմիր նիւթով
մը լեցան պղտիկ շիշ մը տուաւ ձեռքը: Մեծ ուրա-
խութեամբ շնորհակալ կ'ըլլար Աստուծոյ, որ վերջա-
պէս կրցաւ աս առողջացուցիչ կաթիլները ձեռք ձգել.
Նոյնպէս դեղարարին ալ շնորհակալ կ'ըլլար որ ասանկ
բարեկամութիւն ցուցուց ու անկեղծ բարեկամութեամբ
մ'անոր ձեռքը թօթուելով, հոգերու մէջ ընկղմած
սրտով նորէն դէպ ի տուն ճամբայ ելաւ:

Ճամբ երկուքն անցած էր, երբոր քաջասիրա կինը
Մեծ փաղցը թողլով նորէն անտառին նեղ ճամբան
մտաւ: Պաղութեան աստիճանը նոյն էր, սակայն հովո
դաղբած էր. երկինքն որ քիչ մը յառաջ ամպերով
ծածկուած էր, հիմակ պայծառ ու անթիւ շողշողան
սսապներով զարդարուած էր: Արդէն անտառին ըստ

թեաննու միայնութեանը վարժած ըլլալով՝ ամենեւին վասնդ. մը չէր մտածեր զիշեր ատեն լուսնոյ լուսովը ճամբայ ընող աս ճանապարհորդը. սակայն միտքէն չէր հեւանար իր էրկանը յիշատակը, որ Գաղղիայի արծուեդրօներու տակ պատերազմ, պատերազմ կը մաներ, որոնք, ըրագիրներու ըստածին համեմատ, ամենասատիկ արիւնահեղ պատերազմներ էին: Արդէն երեք ամս կար որ իրմէ ամենեւին նամակ մ'առած չուներ, անոր համար ալ ստոյդ չէր դիտեր թէ արդեօք իրօք իր գնդին մէջն էր, թէ վերը մ'առած հիւանդանոցի մը մէջ կը դանուէր, չէ նէ արդէն փոսերու մէջ նետուած ու բանը լմբնցած էր: Այսպիսի սոսկալի փոսեր կը գտնուին պատերազմական դաշտերու վրայ, ուր որ բարեկամ ու թշնամի իրարու վրայ նետուած կը դիզուին: Եթէ վերջի ենթադրութիւնն ստոյդ էր նէ ինչ պիտի ըլլային ինքն ու իր տղաքը:

Ի՞նչպէս առանց օդուութեան ամէն մարդէ թողուած պիտի գտնուէր ինքն աշխարհը մէջ, ուր որ պատերազմի որտուումներն՝ ամենուն սիրտը հոգերով ու երկիւղիւ լեցրնելով չորս դին կը դուռային:

Էրկանը մահուրնէ ետեւ իրեն ու իր որդւոյն ինչ ըւլլուն մտածմունքը մէկէն ջերման հիւանդութեան մէջ ինկած իր պզտի սիրելին իր միտքը բերաւ, ու սիրտը նորէն նեղութեամբ ու հոգերով լեցուելով ձիւնածածկ ճամբուն վրայէն աւելի եւս փութալու սկսաւ, տարակուսելով թէ արդեօք աս առողջարար կաթիւներով տունն ուշ պիտի չհամնի: Այսպիսի մտածմունքներով նորէն լեռնադաշտն հասաւ, ուր որ յանկարծ միտքն ինկաւ թէ հիմակ նորէն պէտք է որ ան զարհուրելի տեղէն անցնի, ուր որ գայլերու հետքերը նշմարած էր: Աս սարսափն աւելի եւս մեծցաւ, երբոր խոր ձորի մէջ եղած գեղէ ձիւներու եւ անտառին պատճառաւ նուազ լսուող շան հաջելու ձայներ լսեց. աս աղաղակներն ստեղ ու կատաղի եղանակաւ մը կը հնչէին: Ան կարծիքով որ

վարը գեղի մէջ գայլերը պահապան շներուն մերձեցեր
են, սիրտը դողի մէջ՝ կ'ուղեր արադ քայլերով իր առ-
ջեւի ընդարձակ ու վտանգալից գաշան անցնիլ: Չեան
սպիտակութենէն ու լուսնոյ լուսէն բոլոր հեռաւոր ա-
ռարկաները կը տեսնուեին. սկսան երեւալ նաեւ ան-
ծառերն՝ որոնց քով ինք գայլերու հետքը տեսած էր
եւ որոնք որ ան ընդարձակ դաշտին մէջ տեսութեան
միակ առարկաներն էին: Աս իր տունը դարձող քաջ
կնիկը յառաջ չդացած մէյմը կեցաւ, ու քանի մը բոպէ-
քնիկը հայեցուածով մը ասդին անդին զննեց, որ չ'ըւ-
լայ թէ ճամբան շփոթի. աղէկ մը քննելէն ետքը այլ-
այլած կենդանւոյ մը պէս սկսաւ դէպ ի ան երկու ծառ-
ոերն արտորալ, որոնք դրեթէ հազար քայլէ աւելի
հեռու էին իրմէ: Հոս համնելուն պէս ծառերուն սառ-
նապատ ոստերուն կոթնեցաւ ու կեցաւ, որովհետեւ
սաստիկ վազելէն դրեթէ շունչը բոլորովին կտրած էր:

Աս արտաքոյ կարդի քաջութեան տէր եղող կնիկը
նորէն քաջարտութեամբ մ'ինքզինքը ժողվեց ու ան-
դին ասդին նայելով, քիչ մը հանդչած ատենը աչուր-
ներն իր անցնելու տեղերուն վրան մէյմը պարացուց, հոն
ձիւնադաշտին վրայ սեւ սեւ շարժումներ երեւցան աչ-
քին. երեւակայութիւն էր աս թէ իրօք վտանգ, որմէ
որ մինչեւ հիմակ Աստուծոյ ողորմութեամբը զերծ մնա-
ցած էր: Կնկան երեսին գոյնը նետեց ու չէր կրնար ա-
ղէկ զանազանել. աղէկ մը տեսնելու համար աչուրները
գողնոցովիք սրբեց, նորէն չորս դին նայեցաւ ու իմացաւ
յանկարծ վերահաս եղող զարհուրելի վտանգը. ինք-
զինքը հաստատուն բռնելու համար աղէկ մը ծառին
կոթընեցաւ ու կացինը ձեռքին առնլով միտքը դրաւ որ
այնչափ զօրութեամբ ինք զինքը պաշտպանէ՝ որչափ որ
սիրելի որդւոյ մը սէրը բարի մօր կը շնորհէ: Կանթեղն
որուն մէջի ճրագը բաւական վառած էր, ծածկեց ան
բրդեղէն լաթով՝ որն որ երկայն ատենէ վեր դլսէն վար
ինկած էր. այսպիսի պատրաստութեամբ հոն կեցած

իր յաւալից աչքերը դեպի ի ան աստղները վերցուց, “-ըսնկը երկնից կամարին վրայ հրձուելով իր վրայ կը շողային . անշշունջ բայց ջերմեռանդն աղօթք մը վերառաքեց Անոր, որուն հայրախնամ աչքերը վշտացեալ ներն ամենեւին իրենց առջեւէն չեն կորսրնցըներ, թէպէտ մարդ սաստիկ փոթորկէ մը հիւսիսային բեւեռին սառնապատ անապատը նետուած ըլլայ :

Աս միջոցիս՝ տեսնուած սեւ առարկաները մէկէն երկու բաժնուեցան ու տեսաւ սառուցեալ ծառերուն կոթընող կնիկը որ երկու մեծ դայլեր ձիւնադաշտին վրայէն դեպի իրեն կը մերձենան : Աս յափշտակիչ անասնոց աչքերը կրակի պէս կը փայլէին, ու անկուած պոչերով ըստ ամենայնի նոյն ճամբէն ետ կը դառնային՝ զորն որ մայրն իր քաղաք երթալու ատենն արդէն նշմարած էր, եւ որն որ կ'անցնէր ըստ ամենայնի նոյն ծառերուն առջեւէն՝ որոնց շուքին տակ աս վշտացեալ կինը կը կենար :

Կամաց կամաց դայլերն անցնելու սկսան ու դրեթէ բոլորովին մարած կինն ալ վտանգէն աղատած կը սեպէր ինքզինքը, երբոր յանկարծ դայլին մէկը դէպի ծառ դառնալով կեցաւ : Կատուի խարդախ շարժումներով կը մօտիկնար իր հետաքրքրութիւնը յագեցընելուու տեսնելու թէ ծառին ոստերուն տակ ծածկուածն ինչ է : Աս մահուան վտանգի մէջ տատանող մօր՝ որն որ աս միջոցիս կաթիները զգուշութեամբ իր զգեստին տակը պահեց, ջիղերը բոլորովին քաշուեցան, ու մատուները կարծես թէ կացնոյն հետ կապան ու ան բոպէն՝ որ դայլը դլուխը վեր վերցուցած ծանրաքայլ ընթացքով մը դարսվ ըստ ամենայնի զէնքին բերնին տակն ինկած էր, քաջասիրտ կինը հոկայական զօրութեամբ մը կացինն իջեցուց ու դայլին դանգը երկու ձեղքեց, դայլը մահացու հարուածին տակ սոսկալի աղաղակ մըն է փրցուց, որն որ վերջէն անմիջապէս հեւալու փոխուեցաւ . քաջասիրտ կինկան ոտքերուն առջին դաղանը փոռուեցաւ :

“ՏԵՐ Աստուած, գլուխս կը դառնայ, սիրսս կը խառնուի,, պոռաց խեղճ մայրը, այնպիսի մեծ զօրութենէ մը սաստիկ տկարանալով։ Կայինը ձեռքէն ինկաւ ու դրեթէ դետինն իյնալու վրայ էր, երբոր տեսաւթէ միւս դայլը որ իրմէ բաւական հեռու էր մեռած դայլին ձայնը լսած վաղելով ետ կը դառնար. ինքզինքը անգամ մ'ալ ժողվեց, վասն զի իր տղուն փրկութիւնն ալ ասկէ կախուած էր, դետինը ծռեցաւ ու դեռ կացինը ձեռքը չառած, արդէն դայլն իր դիմացն հասած իր փարատիչ աղբաները կը ցուցընէր։ Կինն իր վերջի զօրութիւնը մէկաեղ բերելով, մինչեւ հիմակ իր դողնոցին տակ պահած կանթեղը դուրս հանելով լսաւ ամենայնի գաղանին աչքերուն առջին բռնեց, որն որ իրեն արուելու մահուան հարուածը արգելել չկըցող մարդու մը պէս պաղութեամբ մը կեցաւ։”

Արդէն ծանօթ բան է որ դայլերը կրակէ կը վախնան. Հոս ալ ասանկ եղաւ, որովհետեւ արդէն յարձակելու պատրաստ եղող դայլը, կանթեղէն իր աչքերուն վրայ լուսոյ քանի մը ճառագայթ իյնալուն պէս ետ քաշուեցաւ. երբեմն կը փորձէր մօտիկնալ անազորոյն թշնամին ու կարծես թէ աս զարհուրած մօրմէն միւս դայլին վրէժն առնուլ կ'ուզէր. կամացուկ մը ոստ յառաջ կու դար. կը համնէր արիւնարբու անաստնն ան ծառին առջին, որուն տակն աս վշտացեալը կը կենար, բայց լոյն իր աչքերը շօշափելուն պէ՞ս՝ դետինը կը խոնարհէր ու պոչը ձեան վրայ զարնելով համբերութեամբ մը ան բովէին կը սպասէր, որն որ իր որսին վրան յարձակելու յարմար երեւայ իրեն։”

Աս զարհուրելի բովէները սաստիկ երկայն կու դայլին մահուան վախի մէջ նեղեալ մօր. բայց յանկարծ միտ դրաւ որ կանթեղին ճրագին լոյն աղօտ կը վասի. նայուածքով մ'իմացաւ որ առ առւաւելն քառորդէ մը ճրագը կը մարի։ Մինչեւ հիմակ դայլն իրմէ հեռու բռնողը լուսոյ ճառագայթներն էին, ամե-

նայն ստուգութեամբ ու մահուան երկիւղիւ պետք էր ենթադրել որ ճրագը մարելուն պէս դայն իրեն վրան պիտի նետուէր ու զինք կտոր կտոր պիտի ընէր : Աս խորհրդածութեանց ատեն կանթեղին ձեան վրայ նետած ճառագայթներն երթալով կ'ամփոփուէին եւ իրօք ալ ան բանն, որմէ որ վախ կար՝ եղաւ : Ճրագը մարեցաւ : Ալ կորաւած կարծեց ինքզինք խեղճ մայրը . վախէն աշուրները դարձած՝ ծիրանի գօտւոյն ամէն գոյներն աչքին առջին փոփոխակի կը փայլէին, ծնկուը ները դողալու սկսան . վրան դող մը եկաւ, որ իր խելքը վրայէն տարաւ ու աս խօսքերով թէ՝ Աստուած, ողորմէ ինծի, ձեան վրայ ինկաւ փուուեցաւ : Հրային աչքերով դայն իր որաին կը սպասէր ու իր խածատիչ աղքաները կնոջ դողդոջուն անդամներուն խոթելու վրայ էր, երբ որ անդիէն մութ թփերուն մէջէն հրացանի մը լցո փայլեցաւ, որուն ձայնը բոլոր անտառին մէջ իր արձագանգը տալով ձիւնադաշտին վրայէն անցաւ գնաց : Աս հարուածն աղէկ հանդիպելով դայլը գետինը փռեց, ու լուսինը նոյն ատեն ձեան ամպի տակէն ելելով՝ իր լցոն ան զարհուրելի խմբին վրայ սփռեց՝ որն որ աս բարձր դաշտին վրայ երկու ծառերուն տակ ժողված էր : Չորս կողմի ձիւնն արիւնով ներկուած ու երկու մեռեալ դայլերու մէջ պատկած կնոջ կերպարանքն ան աստիճանի դեղնցած էր՝ որ մարդ հարկաւ մեռած կը կարծէր :

Գ Լ Ո Ւ Խ Ե .

Անալնուանելի վերսորին դեսունիւն :

ԱնՄիջապէս հրացանին հարուածէն եաքը, որն որ դայլը գետինը փռեց, սառած ձեան վրայէն մարդու վաղելու ձայն կը լսուէր. մօտիկցաւ ան մարդը, որն որ վերջին նեղութեան ու հարկաւորութեան ատեն ազատիչ գնդակին արձակած էր . իր հրացանը նորէն լցուց ու զգուշութեամբ ասդին անդին նայելով սկսաւ դեպի ի ծառն յառաջ քալել, որպէս զի գետինն ինկած

յափշտակիչ անասունը տեսնէ ու խմանայ միանդամայն թէ հոն անշարժ կեցածն ինչ է : Աս մարդը բարձրա հասակ էր, եւ իր երկայն ու ցողալից մօրուքն, իր վերարկուն ու գլխարթը զինուորական կը ցացընեին, հասաւ մօտ ծառին քով, իր առջեւը ձեան վրայ լուսնոյն տիար լուսովը կնոջ կերպարանք մը կը տեսնէր, որոն քով երկու մեռած դայլեր կային: «Ի՞նչ գործքի համար ասանկ գիշեր ատեն աս դժբախտ կնիկն անտառ է եկեր», : Ասանկ կ'ըսէր ինքիրեն մարդը ու հրացանը ծառին կոթընցընելով ու ծնկան վրայ դարտվ՝ սկսաւ շօշափել ու քննել թէ արդեօք դեռ կենդանին է կնիկը չեն մեռած է . աւելի մեռած կ'երեւար, որովհետեւ ոչ քունքին ոչ ձեռքին եւ ոչ ալ վզին զարկը կը զգացուէր :

“Ենդը վախէն մեռեր է,, ըսաւ մարդը մէյմը կացնոյն ու մէյմը դայլին արխւնլուայ գանդին վրայ նայելով . “իր զէնկըն աղեկ գործածեր է, բայց տկար կնոջ մը համար երկու դայլ շատ է . այսպիսի զարհուրելի վտանդի մը դէմ զնելը զօրաւոր մարդու մը գործք էր,, : Երբար մարդուն ասանկ զինուորական կերպարանաց տակ ունեցած դիւրազգած սիրան աս դժբախտ կնիկան վրայ կը ցաւեր ու ինքն իրեն խորհուրդ կը հարցընէր թէ հիմակ ինչ պէտք է լնել, որովհետեւ դին անօթի դայլերուն ճարակ տալ չեր ուզեր, մէյ մ'ալ մարդու ձայն լսեց, զլուխը դարձուց ու մէկէն գլուխը բանալով ողջունեց : Աս ողջոյնն առնողը ծերունի մարդ մըն էր, որոն կերպարանքն իսկ սէր ու յարդութիւն կ'ազդէր մարդուն վրայ . աս ծերունին իր պաշտօնին համաձայն լուսարարին ընկերութեամբը հոգեվարի մը՝ անոր բաղձանացը համաձայն՝ վերջին թոշակը տալին կը դառնար : «Կոյն ծերունոյն ու իր ուղեցացին սախյը հետքերն էին, որոնք հիմակուան հոս մեռեալ կարծուողին միսիթարութիւն մը տուած էին, իր առջի անդամնւն աս բարձր դաշտէն անցած ու դայլերու հետքեն սարսափիած ատեն :

Աս կարդաւորն ստուգիւ ըստ սրտին Աստուծոյ
մարդ մըն էր, ինչպէս ուսումնական դիտութեամբ
նոյնպէս իր բարեպաշտ վարքովն երեւելի եղած էր,
այնպէս որ նոյն իսկ անպիտան ու ամպարիշտ մարդիկ
յարդութեան կը շարժէր: Հետեւելով աստուածային
նախախնամութեան, որն որ թէպէտ աներեւոյթ սա-
կայն միշտ ու ամէն տեղ գործունեայ է, ինքն ալ զա-
մէնքն ու ամէն տեղ իր խնամքէն չէր զրկեր: Պարզ ու
անպահոյց էր, խաղաղ ու լուռ, եւ Աստուծոյ քաջա-
սիրտ ու արի զինուոր. միշտ լի էր խոնարհութեամբ ու
երկնից համար հոգի վաստրկելու ետեւէ. ամէն ողբերու
ականջ կը դնէր, ամէն վիշտերու մսիթարութիւն կու
տար ու մահկանացուի մը սրտին սեփիհական եղող ամէն
ցաւերու բալատան կը մատուցանէր: Միշտ բարիք բնելու
հնարադիւտ ու պատրաստակամ ըլլալով՝ եւ սրտին
քաղցրութեամբն իր դժուարին վիճակին մէջ մի եւ
նոյն ատեն շատ գործքեր կրնար տեսնել. իր զուարժ
վարմունքը սփոփանք էր աղքատաց ու վշտացելոց. եւ
իր ժողովրդապետութիւնը՝ որուն մէջ ինք իր պարտ-
քերուն զբաղած էր, աս օրհնութեամբ լեցուած քա-
հանային պաշտպանութեանը տակ խաղաղ քնոյ մէջ
կը հանդչէր. որովհետեւ ամէնքը զիտէին թէ իրենց
ժողովրդապետը կը հսկէ ու իրենց ամենուն համար
կ'աղօթէ:

“⁴ոս ի՞նչ եղեր է,, , հարցուց ծերունի քահանան
մարդուն, որն որ նոյն ինքն ծերու կերպարանք մը ստա-
ցած էր, որովհետեւ ստուած եղեամը, ինչպէս յառա-
ջապոյն յիշեցինք, իր մազերուն ու մօրուքին ձերմակ
գոյն մը ստուած էր:

Արդը պատմեց թէ երկայն հեռաւորութենէ
ետքընորէն Ժիւրա դարձած էր, եւ թէ կնոջն ու տղո-
ցը սէրը զինք հայրենիքը մզած ըլլալով՝ մինչեւ որ իր
տունը համակ չիկրնար հանդչել: Գայլերէն բոլորովին
աներիլիւղ, որոնց ոռնալը շատ անդամ լսած էր, ու

գիշերը բանի տեղ չդնելով անտառներուն մէջէն անցած էր ու աս բարձր ձիւնադաշտը հասած ատեն յանկարծ նոյն յափշտակիչ անտառներէն մէկն ըստ ամենայնի երկու ծառերուն տակ տեսած ու մեծապէս զարմացած էր թէ ինչպէս դայլն ասանկ առանց շարժման հանդարտ կը կենայ, ու ձեան եւ լուսնկայի օդնութեամբը հեռաւորութիւնն աղէկ մը չափած ու արդէն քովը լեցուն եղող հրացանն ուղղելով մէկ հարուածով մը զանիկա յանկարծ դետինը փուած էր: “Քիչ չզարմացայ, ըստ մարդը պատմութիւնն յառաջ տանելով, երբոր հարուածը տալէս ետեւ հոս դալով մէկ դայլ մը գտնելու տեղ երկու դայլ ու անոնց քովն ալ աս կինը ձեան վրայ ինկած դապայ. թէ արդեօք ինչ առիթ եղած է աս դժբախտ կնիկն ասանկ ուշ ատեն դէպի ի անտառ դալու ստիպողն, ան միայն Աստուած դիտէ. աս միայն ստոյգ է, որ ինք կայնով մը՝ որ հոս քովն է, աս յափշտակիչ անտառոց դէմ ինքզինքը պաշտպանած ու դայլ մ'ալ դանդէն զարկած է: Կնիկը վերք չունի, անշուշտ վախէն մեռած պիտի ըլլայ:, :

“Ո՞՛չ, խեղճը, ըստ կարդաւորը ու պաղ դետնին վրայ պատկող կնկան ծռելով մարդուն օդնութեամբը վեր վերցուց: Ողորմելի կնոջ ձեռքերը ձեան պէս պաղ էին. բայց ան մեռելի կարծրութիւնը դեռ վրան չկար. զինքը ծառին կռիթնցուցին ու բռնեցին որ չիյնայ ու քահանան մեծ աշխատութեամբ բերանը բանալէն ետքը մէջը քիչ մը դինի լեցուց ու ըստ միւսներուն որ իրենք ալ ձիւնով կնոջ ձեռքերն ու քունքը շփեն, յսու տալով թէ կինը մեռած չէ, այլ ինքզինքը կորացուցած է:

Լուսինն որ քանի մը ըսպէէ վեր թանձր ամպերու տակ ծածկուած էր, իր ծածկոյթը մերկանալով՝ աս դործողութեան վրայ եղողներուն լուսաւորութիւն կուտար: Մէյ մ'ալ ան մարդը, որն որ դայլն հրացանովը

զարկած էր, մեծ աղաղակաւ ետ ետ երթալու սկսաւ ու ձեռքերովն աշուրները շփելով, իրրեւ թէ կ'ուզեր աւելի եւս աղեկ տեսնել, կը պոռար, “Տէ՛ր Աստուած, օդնեւ ինծի — իմ կինո է,, :

Ճաղովրդապետն ու լուսարարը զարմացած՝ մարդուն երեսն վեր նայելու սկսան. մարդուն ձայնն իրենց ալ ծանօթ կ'երեւար ու երկուքն ալ միաբերան հարցուցին “Դուն ծապալն ես,, .

Ո՛հ. այն, ես ան եմ,, պոռաց մարդը, որն որ նոյն ատեն ծառին կոթնող կնկան պէս գեղնցած էր: “Ո՛հ. երանի թէ պատերազմի մէջ մեռած ըլլայի. աչքերս աս սրտառուչ վիշտը տեսնելու համար նորէն բացուեցան: — Ո՛հ. աղաքս. պէտք է որ մեռած ըլլան, չե՞նէ մայրը դիշեր ատեն ի՞նչպէս կրնար զիբենք առանձին թողուշ:

Ժապալսյ, որ պատերազմներու մէջ հազար անդամ մահ տեսած ու հրացանի գնդակիներն անձրեւի պէս տեղացած ատեն ինք անոնց մէջ աներկիւղ կեցած էր, հիմակ փոթորկի ատեն տատանող տկար ծառի մը պէս դողալու սկսաւ ու ձեռքերովն երեսը դոցելով դառն արցունքներ կը թափէր:

“Արի եղիք, արի եղիք, սիրելի բարեկամ,, կ'ըսեր քահանան, զտառապեալը միսիթարելով: Աստուծոյ սերն ու ողորմութիւնը մէծ է. ձեր կենակիցն, որուն համար որ կու լաք, մեռած չէ, քանի մը մանրերկրորդէ երակներուն զարկերը կը կենդանանի,, :

Ո՛հ, օգնեցէք, փրկեցէք, պոռաց ժապալսյ, քահանային ոռքը ծնկի վրայ դալով. ու լուսարարը մարած կնիկը գետինը գնելու ատեն՝ երկիւղի եւ յուսոյ մէջ տատանող ամուսինը զինք բազկացը մէջ առաւ, քունքն ու երանկները կը շփեր, անոր գունատած բերնին մէջ տաք շունչ կու տար ու սրտի նեղութեամբն անանկ բարձր ձայնով մը զինքն յանուանէ կը կոչէր, որ կար-

ծես թէ դերեզմանի մէջէն մեռել մը կ'ուզէր յարուցանել։ Աերջապէս քահանային քանի մ'անգամ ալ գինի տալէն ետքը, մարած կնիկն աչքերը բացաւ, խորին հառաջանք մ'արձակեց շրթունքներէն ու քիչ մը խելքը վրան դալուն պէս սկսաւ զգեստներուն տակն ան առողջարար կաթիլներուն շիշը վնատուել, զորն որ իր հիւանդաղուն համար հոն պահած էր։ Զարմանալի եղանակաւ մ'իր գետինն իյնալովը շիշն ամենեւին չէր վնասած։ Նայելէն ու տեսնելէն ետքը թէ շիշն անվնաս մնացած է, աչքերն իր բոլորտիքը դարձուց։ Առջի նայուածքին իր էրկանը կերպարանքն ու անոր հաւատարմութեան նկարագին աչքին հանդիպեցաւ, որուն վրայ ամիսներով տեղեկութիւն մ'առած չուներ ու դժբախտ դէպքերու մէջ մեռած կարծելով՝ վրան լացած էր։ Կը տեսնէր հիմակ զանիկա որ ցաւերու եւ ուրախութեան մէջ զինք գրկած էր եւ դունատած ու պաղ ճակաբին վերատեսութեան համբոյը մը կը մատուցանէր։

Ո՞հ, Աստուած, ի՞նչ զարմացում, ի՞նչ երջանկութիւն էր աս խեղճերուն։ “Ժապալոյ”, պոռաց կինն իր նոր ստացած կենացը բոլոր զօրութեամբն ու այնպիսի հաստատութեամբ իր ձեռքերն անոր վիզը փաթթեց, որ կարծես թէ կը վախնար որ չըլայ թէ նորէն բաժնուի հեռանայ։ — Ասանկ քանի մը բոպէ յափշտակուածի մը պէս անշշունջ ու անմռունչ կենալէն ետքը նորէն ինքիրեն դալով ոտք ելաւ ու կաթիլներուն շիշն էրկանը տուաւ, եւ ըստ կարելոյն համառօտութեամբ մը պատմելէն ետքը, որ տղան մեռնելու վրայ է ու միայն աս շիշն մէջի նիւթովը կրնայ փրկուիլ, “Որպէս զի խեղճ տղան ազատին, կ'ըսէր կինն, “ասանկ զարհուրելի դիշեր ատեն դեղարարին վազեցի, ոչ սառոյցէ ոչ ճամբաներուն ձիւնով ծածկուած ըլլալէն եւ ոչ ալ գայլէրէ երկիւղ մ'ունեցայ, սակայն հիմակ շատ տկարացած եմ ու չեմ կրնար հարկաւոր եղածին չափ շուտով տուն հասնիլ. անոր համար կարճ ճամբէն առանց

ժամանակ կորսնցընելու տուն փութա՛ ու տենդի տաշութենէ տոչորող աղօւն տասը կաթիլ տուր։ Փութա՛, փութա՛, ես ալ կըցածիս չափ շուտ ետեւէդ կը համնիմ,, :

Ժապալոյ գլուխը շարժելով ու երկու ձեռքերովն աս աղնիւ մայրը գրկելով, գուեց։ “Դմ հիւանդ տղօւն օդնելու համար ասանկ դժուարին դործքի մը ձեռք զարկեր ես, ես հիւակ զքեղ գիշեր ատեն ու ձեան մէջ աս անտառին մէջ թողում։ Քաւ լիցի, ասանկ բան չեմ ըներ. չէ ինիկս, աս անկարելի է։ Քեզի հետ մէկաւեղ տուն կ'երթանք եւ Աստուած որ մեր խեղճ տղան մինչեւ հիւակ պահեց, նաեւ աս մէկ ժամու միջոցին մէջ իր հայրագութ աչքերէն զինքը չիկորսնցըներ։ — “Չատ աղէկ խօսեցար,, բաւ ծերունի հոգւոց բժիշկը, զորն որ մէկէն ճանչցաւ խաթունք՝ որն որ մինչեւ հիւակ իր երկանը ներկայութեան միայն միտ դրած էր, ու յարդութեամք ձեռքը պադաւ։ “Անիկա, որն որ զքեղ հօս ուղղեց,, բաւ բարեպաշտ քահանան, “ու իր պաշտապանութիւնը ասանկ մահուան վերջի վտանդին մէջ աղնիւ քաջարուութեան չղլացաւ, “Նոյնը նաեւ տունը հիւանդ տղան իր սիրոյ վահանովը կը ծածկէ։ Վստահ եղիր Աստուծոյ վրայ ու մի վախնար. ուրիշ մայրերէն աւելի քու պարագդ կատարեցիր, սիրելի տիկին. անոր համար ամէն բան Աստուծոյ կամացը յանձնենք, որուն դէմ մարդուս պատերազմիլը փուճ բան է։ Եկուր, մենք զքեղ կը տանինք, տունն հասնելէն ետքը, ամէն բան մէկաւեղ կ'ընենք ու հիւանդին առողջութեանն օդնելու միջոցներն ի գործ կը դնենք։

“Կ'նշ կ'ուղեքո. կ'ըսեր կինը, երբոր կ'ուղեին անոր թեւը մտնել ու տանիլ։

“Վ'ուղենք զքեղ տուն տանիլ,, բաւ գթասիրտ քահանան, կնոջ խօսքը կտրելով. մէծ սիրով մտաւ կնոջ մէկ թեւն ու ժապալոն ալ մէկալ թեւը մտած սկսան ձիւներու վրայէն յառաջանալ։ Աս տարեւոր

ծերունին իր հասակին տկարութիւնն ամենեւին չեր զգար, երբոր նեղելոց օգնութեան համելու, սգացեալ ները միսիթարելու եւ մանաւանդ ուրիշը ազատելու ազնիւ ծառայութիւն կը տեսնէր:

Գ. Լ. Ա. Խ. Խ. Զ.

Ուր որ նեղունիւնն մէծ է, Աստուծոյ օքնունիւնն մէրի է :

Խորսուսկ ձիւներու մէջէն ըրած երկայն ճանապարհորդութիւնը, դայլերէն կրած երկիւղն ու վտանգը ու ասոնցիշ ետքը աս անակնունելի տեսութիւնը ժապալոյին կնոջը վրայ անանկ աղղեցութիւն մ'ըրին որ մեծ դժուարութեամբ քիչ մը ճամբայ առնելէն ետքը ալ չկրցաւ յառաջ երթալ ու հառաչելով մ'ըստ . “Սառողիւ, ալ չեմ կրնար յառաջ երթալ, եւ ինչ պէս որ յառաջ իր երկանը աղաչած էր որ կաթիներն առնէ տուն փութայ, ասանկ ալ հիմակ ձեռքերն իրարու կյած երդաւճնցընելով անոր կ'աղաչէր ու ձեսն վրայ նստելով կը հաստատէր թէ յօդուածները ջախախածի պէս են, եւ թէ որչափ որ սաստիկ կը բաղձայ նէ ալ տուն հիւանդ տղաւն ճեպելու՝ հարկ է որ հոսքիչ մը հանդչի :

“Պարապ է անկարելոյն դէմ կռուին,, ըստ կարգաւորը ժապալոյին . “եւ որովհետեւ կինդ իր սեռին կարելի եղածէն հարիւրապատիկ աւելի գործած է դուն ալ Աստուծոյ համար իր կամքը կատարէ . քու վերարկուդ իրեն ձգէ, տկարութիւնը շատ չ'երթար կ'անցնի, եւ որպէս զի աս անտառիս մէջ անօդնական չմնայ, ես լուսարարին հետ հոս կը կենամ, որն որ ինչ պէս կը տեսնես, քովն արդէն հրացան մ'ունի,, : Թէ պէտ աս առաջարկութիւնը շնորհակալութեամբ ընդունուելու արժանի էր, սակայն ժապալոյ չկրցաւ յանձն առնուլ . ասանկ սառեցուցիչ ցրտութեան ատեն իրեն պատուական եղող կնոջ կենացը վրայ կը վախնար՝ ա-

ռանց իր մանկանն օդնելու փոյթն ալ իր սրտէն հեռացընելու, ու չեր կրնար բաժնուիլ իր կնոջմէն, որն որ գժուար շնչառութեամբ ու մեռելի պէս գեղընցած իր առջեւը կրնատէր: Անոր համար կնոջն առաջարկեց որ ինք անձամբ քիչ մը տեղ զինքը տանի. եւ որովհետեւ աս խնդիրն ալ չընդունուեցաւ եւ ամէն առաջարկութիւններն ալ պարապի կ'ելլէին, անոր համար իր կնոջը չհաւանելուն միտ չդնելով զանիկա իր բաղկացը մէջ առաւ՝ ու առանց գժուարութիւն մը ցուցընելու դաշտին վրայէն սկսաւ տանիլ:

Վնիկն իր երկանը իրեն ցուցըցած սիրոյն վրայ ու բախացած, արեան ընթացքը սկսաւ իր երակներուն մէջ նորէն իր երադ շարժումն առնուլ: Ան տենդի պէս պաղ դողումը, որ բոլոր իր անդամները պաղեցուցած ու անդործունեայ ըրած էր, մեղմացաւ ու քառորդէ մը ետքը տեսնելով որ ժապալոն արեան քրտինքի մէջ մտած էր, “Զիս գետինը թող, հիմակ կրնամ երթալ”, ըստաւ: Ժապալոյ խոկլան անոր խօսքին միտ չեր ուզեր գնել, բայց որովհետեւ կինը աղաչելէն չեր դադրեր, վերջապէս զիջաւ անոր կամացը: Իր երկանը զօրաւոր բաղկացը կոթընած՝ սկսաւ ձիւներու վրայէն երթալ ու ամէն մէկ րապէ նոր զօրութիւն կ'առներ. յօդուածները նորէն իրենց գործունէութիւնն ստացան, անանկ որ քահանան ու լուսարարը չեին կրնար իր ետեւէն հասնիլ: Ո՛րչափ որ աս խնամոտ մայրը կը մերձենար ան տեղւոյն, ուր որ հիւանդ տղան իրենց անակինն ձիւնածածկ յարկին տակ ցաւերու մէջ կը տանջուեր՝ սինչափ ալ սրտին հողերը կը սաստկանային. սաստիկ ծանրութիւն մը կը ճնշէր իր սիրտը, երբոր կը մտածէր թէ արդեօք տղան մեռած պիտի դանէ չէ նէ կենդանի:

Եւ որովհետեւ քահանան կը վախնար թէ չըլլայ որ աս սաստիկ փութալը մօր վնաս մը բերէ, որն որ արդէն այնչափ բան քաշած էր, քանի մ'անդամ աղեց իրեն որ զգուշանայ, բայց միշտ աս պատասխանը

կ'առներ թէ "Ո՛հ, վարդապետ, չէք տեսներ՝ սաստիկ
կամաց կ'երթանք,,,: Մայրն իր սրտի հոգերուն մէջ
մտքովը միշտ իր հիւանդ տղուն քովին էր, և որովհետեւ
արդէն ծանօթ է թէ մարդուս միտքը կայծակի շու-
տութիւնն ունի, բնականապէս կնիկն իր ոտիցը ճեպը
տղուն օդնութեան հասնելու բաղձանքին համեմատու-
թեամբ խղունջի բնթացք կը համարէր:

"Տղաս ի՞նչպէս է,,,: աս էր միշտ իր ներքին աղա-
զակն, երբոր վերջապէս վերջի զառիվայրն հասնելով, ո-
րուն անդիի կողմն էր իր տունը, վարի պատուհաններէն
կանթեղին պրազլալը տեսաւ. սիրու սաստիկ թնդալու
սկսաւ, ու ինչպէս որ մագնէտը զերկաթն անդիմադրելի
ու անարգել կերպով իրեն կը քաշէ, ասանկ ալ
անոր մայրենի սիրոյննապատակը զանիկա իրեն կը քաշէր.
կը վազէր եւ կը բաղձար ուսոցը վրայ թեւեր ունենալ,
որպէս զի ան խոնջեալ մարմինն օդին մէջէն տանեին:
Յանկարծական շարժմամբ մը էրկանը թեւեն սպրդե-
լով հովի շուտութեամբ զառիվայրէն վար իջաւ. չլեց
ամենեւին անոնց ձայներն, որոնք իր ետեւէն կը պո-
ռային ու ամէն մէկ րոպէ կը կարծէին թէ չարաչար
կյնալով մէկ դին պիտի վեսաւ: Սակայն անվեսա վար
հասնելով՝ տան մերձենալուն պէս դողդոջուն ձեռքե-
րով դուռը զարնելու սկսաւ, ու երբոր իր մանկութեան
բարեկամբ տեսաւ, որն որ խղճմատնքով խոստացած
էր գիշերը տղաւն քով կենալու, մայրը անձկանօք մը
պուալու սկսաւ "Տղաս ողջ է — թէ —,,,: հարցման
միւս մասը իր շրթունքէն դուրս չկրցաւ ելել: — "Ողջ
է ու ազատած է,,,: պատսախանեց ազնիւ կինը տառա-
պէալ մայրը ողջունելով, ու ետքը ըստ, "Ո՛հ ինչ նե-
ղացուցիչ մտմտունքներու մէջ չինկայ քեզի համար,,,: ու
մտադրութեամբ դէպ ի անտառ նայելէն ետեւ խօսքը
յառաջ տարաւ, "գայլերու ոռնալուն ձայնը մինչեւ
հոս կը հասնէր, ու շիտակն ըսելով ես զքեղ կորսուած
կը համարէի,,,: "

“Աստուած զիս չժողուց, բայտ բարեպաշտ մայրը :
Աքու տղադ ալ”, պատասխանեց գեղացին . “Եւ
փառք Աստուածոյ, ալ դեղի հարկաւորութիւն չունիք,, :
— “Ո՛հ, Տէր Աստուած, ինչպէս բարի ես,, աղաղակեց
մայրը : Նոյն իսկ դրան առջին այսչափ միսիթարութիւն
ունենալէն ետեւ՝ շուտով մը իր բարեկամը մէկդի առ
նելով դեպի ի տղուն խուցը սկսաւ վագել :

Կ'նչ տեսարան . . . : Տղան զորն որ մահացու հիւ
ւանդ թողուցած էր, գեղեցիկ պայծառ աչքերով ան-
կողնոյն մէջ նստեր ու թէպէտ տկար, բայց բաւական
զուարթ կերպարանքով իր մօրը հարանութեան պսա-
կին հետ կը խաղար : Մայրը ցնծալից աղաղակներով
ձեռքերն երկնցուցած դրկեց զանիկա ու սիրոյ համ-
բոցըներով լեցուց տղուն դեռ դեղին երեսը : Գեղացին
առ միջոցիս պատմեց թէ տղուն տենդը անցնելէն ետքը
առողջարար քրտինք մ'եկաւ վրան, ու մէկէն անհաւա-
տալի եղանակաւ մը բոլորովին աղեկի դառնալով իր
մայրը կ'ուղէր . չկրցաւ զինքը եղանակաւ մ'անկողնոյն
մէջ հանդարտ բռնել, ձեռքին եկածը տուաւ իրեն որ
խաղայ, սակայն պարապ տեղ : Վերջէն արկդ մը բա-
նալով յիշեալ պսակը դառաւ ու տղուն ցուցընելով,
երբոր տեսաւ թէ ասոր վրայ մեծ հաճութիւն կը ցու-
ցնէ՝ իրեն ձեռքը տուաւ :

Աս միջոցիս ժապարն ալ ժողովրդապետին ընկե-
րութեամբը ներս մտաւ : Կի ուրախութեամբ լսած էր
գեղացի կնոջ վերջի խօսքերն ու Աստուածոյ մէծ շնոր-
հակալութիւն ընելու պարտականութեան զգածմուն-
քով ու յուսալով որ ալ տրտմելու բան մը չկայ՝ տղուն
անկողնոյն քով մերձեցաւ, որն որ մօրն այնչափ աշ-
խատութիւն տուած էր ու զանիկա անսանկ քաջասիրտ
զոհի մը ստիպած էր : Ժապարց տղուն անմեղ աչքերը
նայելով սիրտը սաստիկ շարժեցաւ . պսակը տղուն ձեռ-
քէն տուաւ ու իր պատուական կնոջը դլուխը դրաւ ըսե-
լով . Աս պսակն ինչպէս որ երբէմն հարանութեան

զարդ, անանկ ալ հիմակ զարդ ըլլայ մայրական սուրբ սիրոյ, զորն որ աղնուական քաջասրտութեամբ պահեցիր,, :

Մտերմաբար ձեռք ձեռքի տուին երկու ամուսինք . նաեւ քահանան ալ մեծապէս ուրախացած որ ամէն դժբախտութեան վախերը բարեբախտաբար փարատեցան, ըստ . “Ո՛ բարի մարդիկ, կարծեմ թէ աս դիշերս ալ ձեր մաքէն չ'ելլեր, որովհետեւ ձեր նկատմամբ ստուդիւ զարմանալի գիշեր, շնորհաց գիշեր մըն է ասիկա . յայտնապէս ստուգեցաւ ձեր վրայ ան խօսքը թէ Աւր որ նեղութիւնը մեծ է, Աստուծոյ օգնութիւնը մերձ է . եւ թէ որ ուրիշ անգամ մ'ալ ասանկ փորձանաց ժամեր ձեր դուռը զարմելու ըլլան, վատահ եղէք Անոր, որն որ զձեզ ձիւնածածկ գաշտին վրայ միացուց ու ձեր հիւանդ տղան առողջացուց եւ որն որ զքեզ, Փապալոյ, ըստ ամենայնի նոյն ատեն տուն դառնալու ըստ երբոր քու խաթունդ գայլերու աղքաներէն վրբկուելու համար օգնութեան կարօտ էր . շնորհակալ եղէք Անոր, որ ամէն բան ասանկ խնամքով կարդադրեց ու ձեր սիրոյն մէջ հաստատուն մնացէք,, :

Ճապալոյ առողջացած տղուն անկողնոյն քովլ իր բարեսիրտ կինը զրկեց ու քահանան ալ իր ձեռքերն անոնց գլուխը գնելով ըստ . “Խաղաղութիւն Տեառն եղիցի ընդ ձեզ,, :

Ճապալոյ իր մէկալ տղան ալ ուզեց տեսնել ու հայրական համբոյրը տուաւ, աշխոժ ու զուարթ տղան անմիջապէս իր հայրը ճանչցաւ, թէպէտ եւ տարիներով անէն հեռու եւ պատերազմներու մէջ էր : Իր վեզը պըլլուած՝ անոր ընչացքներուն երկայնութեանը վրայ իր զարմանար ու վերաբկուին կոճակիները բանալով, երբոր կուրծքը կախած պատույ խաչը տեսաւ՝ սկսած ծափ զարնելով մօրը ցուցընել . ինչպէս որ տղուն այտերն ուրախութենէ, անանկ ալ մօրը այտերը աղնիւ պարծանաց զգածմունքէ կարմրցան՝ երբոր իր էրկանէն

տեղեկացաւ թէ աս խաչը կայսրը Այլտի պատերազմէն ետքը՝ իրեն վրայէն հանելով իր ձեռքովն անոր տուածէ։ Հսա Ժապալց զինուորական բորբոքմամբ մը ան պատերազմին զարհուրանքը հոն եղող ունկնդրաց պատմեց։ “Ծամեր վիրաւորուած ու շատ արիւն կօրունցընեւ լով տկարցած, ես ալ դիակներու մէջ պառկած էի, կ'ըսէր։ արդէն բանս բուսած էր, կեանքէս բոլորովին յուսահատած էի ու միայն կայսեր պարտական էր, բաւաւ իր տղոցն ու կնոջը դառնալով, զիս ասանկ նորէն ձեր տաներ մէջ տեսնելնիդ։ “Նափունն զիս պատերազմի գաշտին մէջ գտաւ ու ինծի պատուց լեզէնին խաչը տալէն ետեւ, հրամայեց որ զիս հիւանդանոց մը տանին։ Թէ ինչպէս հոն տարուեցայ, անիկա չեմ դիտեր, որովհետեւ ունեցած տկարութիւնս խելքս գլխէս առած էր, բայց երբոր արթընցայ ու ինքիրենս եկայ՝ տաք անկողնոյ մէջ էի ու վերքերս փաթթուած էին։ Քանի մը շաբաթ ետքը վերքերս բժշկուեցան, ձախ թեւս իր յառաջաւան ունեցած գործունեութիւնը գրեթէ բոլորվին կրօսրնցուցած է, իսկ մասերուս երկուքը բոլորովին անշարժ մնացին։ Ասանկ իբր անկարուլ զինուոր պատ համարուեցայ փոքր թոշակով մը, որն որ մեզի շատ կրնայ օդնել։ Զէնք կրելու վարժած ըլլալու, հրացան մը դնեցի ու ճամբայ ինկայ տուն դառնալու, որչափ որ մեր լերանց կը մօտենայի այնչափ ալ յամախ դայլերու վրայ խօսակցութիւններ կը լսէի, անոր համար զէնքս պատրաստեցի, բայց առանց իմ կինս մեծ վտանգէ մը փրկելիքս զիսանալու,,;

Ժապալցին ասանկ խօսած առենն՝ առաւոտեան Եցոր պատուհամներու ապակիններէն ներս թափանցելու սկսաւ, ու մերձաւոր գեղէն ձրեշտակ ֆեառնի զանդակին ձայնը լսուեցաւ։ Հոգւոց հովիւն ու բոլոր իր քովինները ծնկան վրայ դալով՝ երախտագէտ սրտով իրենց քրիստոնէական առաւոտեան ջերմեռանդութիւնը կատարեցին առ Աստուած։

Վահանան խոստանալէն ետեւ՝ որ երբեմն երբեմն իրենց այցելութեան կ'ելլէ՝ հիւանդ տղան օրհնելով մեկնեցաւ. նոյնպէս գեղացի կնիկն ալ, որն որ նոյն գեղին մէջ կը բնակէր՝ նորէն տեսութեան գալու խոստանալով բաժնուեցաւ: Հիւանդին մայրը մեծապէս շնորհակալ եղաւ աս կնոջ իր տղան նոյն աղէտաւոր գիշերը պահպանելուն համար:

Ժապալոյ երբոր իր կնոջը հետ առանձին մնաց, գրապանէն քսակ մը հանելով սեղանին վրայ գէզ մը սոկի շարեց, ըսելով որ արդար վաստակ է. որովհետեւ ծանր վերաւորուած թշնամի պաշտօնակալ մը զորն որ ինք հոգացած ու մինչեւ իր մահը թողուցած չէր, աս ստակին իբր վարձ իրեն տուած էր:

Կ'նչ նոր զարմանկը տանտիկնոջ համար որ կենացը մէջ այսչափ սոկի տեսած չուներ. աչքերուն չէր կրնար հաւատալ ու կ'ըսէր, պէտք է որ ասկէ ետեւ աղէկ ու բարեպաշտ քրիստոնեայ ըլլանկ՝ Աստոծոյ մեզի ցուցցած այսչափ բարութեանը շնորհակալութիւն մը բնելու համար:

Երբոր ամիսներէ ետեւ արեւուն տաք ճառագայթները ձիւները հալեցուցին ու գէպ ի ծով ճամբորդութիւն ըրած ծիծառներն ետ դառնալով իրենց բուները դնելու սկսան, ամէն ծառերը, թփերն ու տուները չորս դին սատեր արձակելու, բողբոջելու ու ծաղկելու սկսան, ժապալոյ բարձր դաշտին վրայ վերոյիշեալ երկու ծառերուն քոյլ յիշատակարան մը կանգնեց երկաթի թիթեղեայ յարկով մը: Աս յիշատակարանը կը ներկայացրներ իր կինը թէ ինչպէս տուղջարար կաթիւներն իր զգեստուցը տակ կը պահէր՝ մէկ կողմանէ կացինով գայլին դէմ կոռուելով:

Վիրակի ու տօն օրերն երբոր ուրիշները խաղերով ու զուարձութեան տեղեր երթալով կը զրօննուին, ժապալոյ՝ իր կինն ու որդիքն առած շատ անդամ առ յիշատակարանը կ'ելլէր ու կը պատմէր տղօցը թէ-

Հոս ինչ եղած է, ու իրենց հետ միաբան շնորհակալ կ'ըլլար Աստուծոյ, որ ասանկ զարմանալի եղանակաւ մը իր պաշտպանիչ զօրութիւնը ցուցուց :

Աս բարեպաշտ ընտանիքը ժրութեամբ ու խնայութեամբ ցանկալի վիճակ մը ստացաւ. Եւ որովհետեւ իրեն բոլոր երջանկութեան սկիզբը զԱստուած ճանչնալով, միշտ անոր շնորհակալութիւն ընելին չէր դադրեր, անոր համար Աստուած ալ իր օրհնութեամբը միշտ իրեն հետ եղաւ :

Մինչեւ աս օրս Ժիւրա լեռնեն անցնող ճանապարհորդն աս յիշատակարանը կը տեսնէ, ու հօնտեղաց ժողովուրդը մեր հոս պատմած պատմութիւնն իրեն կը պատմէ, թէ որ աս անձրեւներու եւ փոթորիկներու մէջ հնացած արձանին ինչ ըլլալ հարցնելու ըլլայ :



Ա Ն Ն Ա

Կ Ա Մ

ԹՅՈՒՄԻԱԽԵԱՆ ՄԵԶ ԿՐՈՆՔԻ ԶՈՐՈՒԹԻՒՆԸ



Ա .

ՎԱՐՄԵԼԻ խեղճութեան օրեր էին գաղղիայի մէջ այն յեղափոխութեան օրերը, երբ ընտանիք, կրթութիւն, աղնուականութիւն, անմեղութիւն ու ան ամէն անունները, ոսոնք մարդկան երջանկութիւն ու պատիւ կրնան բերել, յանցանք համարուած էին, ու անանկ յանցանք որ միայն դահճին տապարին տակ կրնային քաւուիլ: Բոլոր Գաղղիայի մէջ չկար անանկ առանձին, անանկ միայնացեալ մէկ անկիւն մը՝ ուր որ ան ատենուան ահն ու սարսափիք հասած չըլլար: Այսու ամենայնիւ այն պղտիկ աղջիկը, որուն պատմութիւնը պիտ' որ պատմենք, իր առաջին մանկութեան զուարժխորհուրդներն ամենեւին չեր կորորնցուցած: Պղտիկուցի վեր իմաստուն խնամքով հոգացուած ըլլալով, կարգաւորեալ ու չափաւոր աշխատութեամբ ու շատ շարժում ընելով միշտ առողջ կ'ապրեր: Ռոտի գղեակը, որուն մէջ աս աղջիկը՝ Գաղղիայի հարաւակողմբ կը բնակեր, ամենէն մերձաւոր քաղքեն ալ բաւական հեռու ըլլալով, գիւրութեամբ իրմէ կը պահէին բոլոր երկրին մէջ անցնող դժբախտ դէպքերը: Հոն աս օրիորդն երջանիկ կեանք մը՝ կ'անցըներ, բայց աս երջանկութիւնը, որ չափ մեծ ալ ըլլար՝ միշտ իբրեւանցականնշոյլ մըն էր:

Աննա Վերթրոյեան գերմանացի հօր ու գաղղիացի մօր գուստը ըլլալով, թէ բնական ու թէ բարոյական

կողմանէ աս երկու ազգերուն աղէկ յատկութիւնները ժառանդած ու իր վրայ միաւորած էր : Իր բաց ճակատն ու աշուշներուն համեստութիւնը որտին մաքրութիւնն ու անմեղութիւնը կը յայտնէին : Կայտառ էր՝ առանց թեթեւութեան , կրծութեան իրեն տուած ծանրութիւնը չափաւորուած էր մարդասիրութեամբ ու անկեղծ ընտանութեամբ , որն որ Գերմանացւոց սեփական է ու զանոնկը ուրիշներուն կը սիրցընէ : Աննա մատաղ հասակին մէջ իր մայրն արդէն կորալնցուցած էր . բայց Աստուած անոր տեղ իրբեւ երկրորդ մայր մը տուած էր իրեն իր հօրաքոյրը՝ Քլայս տիկինը : Աս առաքինի տիկինը՝ քսան տարեկան այրի մնացած ըլլալով՝ անկետեւ մի միայն ուրիշներուն ծառայելու ու բարիք ընելու համար կ'ապրէր : Մէկը՝ երբոր անոր կերպարանաց վրայ եղած հանդարտութիւնն ու վարմանցը մէջ ունեցած խաղաղութիւնը տեսնէր՝ չէր կրնար մոքէն անցրնել թե սաստիկ տրտմութիւն ու հոգ մը ներսէն սիրտը կ'ուտէ , զորն որ մինակ Աստուծոյ առջեւ կը բանար : Չէր սւզեր Աննային երջանկութիւնը խոռոչնել իր ցաւերն անոր յայտնելով : Իր եղբայրը՝ Պր . Ալերթրոյ , որուն հետ խօսելով կրնար քիչ մը մխիթարուիլ , տարիէ մը վեր Գերմանիա դացած էր Քլայս տիկինոջ ինչքերուն վերաբերեալ քանի մը գործեր կարգի գնելու համար . աս ինչքերը Աննան պիտ' որ ժառանդէր :

“Այն ատեն Մարտ ամսոյն մէջն էին : Աննա , որն որ միշտ առտօւըները կանուխ կ'ելլէր , իր առջեխորհուրդներն Աստուծոյ նուիրելէն ետքը , նատաւ իր հօրը խորկելու համար սկսած նամակին մէջ քանի մը տող գրելու : Որովհետեւ իր հօրը հեռանալէն վեր իրեն սովորութիւն ըրած էր , կիրակի օրերը նամակը գրելու սկսիլ ու կամաց կամաց նոյն նամակին մէջ լրերն աւելցընել մինչեւ շարթուան վերջը , ու շարաթ օրերը թղթատարին կուտար : Նամակի երթեւելը յառաջադոյն հիմակուան պէս շուտ չէր ըլլար : Աննային նոյն օրուան գրածը հետեւեալն էր :

“Տարի մըն է, սիրելի հայր, այսօր շատ ամենայնի տարի մըն է, որ ձեր հայրական համբոյրը Աննային չտուիք: Ո՞հ, թէ որ ձեր վերջի նամակին մէջ խոստացած չըլայիք որ դարձերնիդ մօտ է, իրաւցընէ այս տարեգարձը շատ արտմութեամբ պիտ' որ կատարէի, բայց քիչ մը ետքը կը դառնաք: Աս օրերս Անտոնին ու Թաղուհին օդնեցի ձեր խուցը մաքրելու, շիտկելու եւ կարդի գնելու: Իսկ ես ամէն կողմանէ աղէկ եմ, Աստուած ամէն տեսակ բարիք ինծմէ պակաս չէ ըրած, հարստութիւն, առողջութիւն ու անանկ սիրտ մը որ իմ երջանկութիւնո ճանչնամ ու իմ քովիններս սիրեմ, տան մէջ չկայ մէկը որ իմ բարիքս չհոգայ: Անանկ որ եթէ քովս աղնիւ հօրաքոյրս չըլար, որ իմ պակառութիւններս մեղմավ ինծի իմացընէր, ես զիս բոլորովին կատարեալ պիտ' որ կարծէի. վասն զիս իմ ամենէն պարզ գործքերուս վրայ ալ քովիններս միաբերան գովառութիւն կու տան, որն որ շատ անդամ զիս կ'ամբչցընէ, ու ուրուն վրայ սրտնեղութիւն ալ կը ցուցընէի եթէ չվախնայի որ նոյն գովառութիւնն ինծի տուող բարեսիրտ անձինքը կը վշտացընեմ: Հաւատացէք ինծի, սիրելի հայր, որ տան մէջ ամէնն ալ, նոյն իսկ Թաղուհին, որն որ զիս պղտիկութեանս տաեն այնչափ կը յանդիմանէր, հիմակ ինծի պատիւ կ'ընեն: Եւ ինչպիսի բաներու ալ գովառութիւն կու տան: Մտիկ ըրէք: Երէկ նոր զգեստու հագած ու ձեր Վիեննային խաւրած մանեակը դրած էի. Թաղուհին զիս հագուեցընէլն ետեւ, մէկէն կանչչեց. Ո՞հ, ինչպէս աղէկ վայլեց, ինչ աղուոր կ'երեւաս: Շուտ մը հօրքոյն խուցը վազեցի ու ըսի որ Թաղուհին յանդիմանէ, անանկ շողոքորթութիւն ընելուն համար: Բայց նոյն իսկ հօրքոյրս ինչ ըսէ աղէկ. քիչ մը վրաս նայելն ետեւ: Իրաւունք ունի, ըստ, Թաղուհին, իրաւցընէ շատ աղէկ վայլեցուցեր ես, շատ աղէկ կ'երեւաս քու նոր զգեստովդ ու տպազիննէ մանեակովդ: Աս լսելուս՝ ամօթէս երեսներս կարմրցան: Սիրելի հայր,

միշտ ան մտածմունքով կը մլսիթարուիմ, որ դուք քիչ
մը ետքը պիտ' որ դառնաք:

Այսօր Սէն - Պրիսեան Թերեզիա օրիորդին կը ապա-
սենք, որն որ պիտի գայ ու քանի մը օր մեզի հետ պիտ' որ
անցընէ: Անոր հետ մեր սիրուն լեռները պտրաելու
կ'ելենք, ուսկից կրնաման ճամբաննայիլ, որուն վրայէն
քիչ մը ետքը պիտ' որ անցնիք ձեր Աննային քովը գա-
լու, որն որ անհամբերութեամք ձեր հեռաւորութեան
ժամերը կը համրէ,, :

Աննա աս տողերը գրելէն ետեւ, երբոր իր առաւո-
տեան ողջոյնը տալու համար հօրքրոջը խուզրդացած էր
մէկէն լսեց այն կառքին համսիլը, զորն որ խաւրած էին
Թերեզիան առնելու եւ բերելու համար: Աննա վար վա-
զեց իր մէկհատիկ հասակակից բարեկամը դիմաւորելու:

Վերթրոյ ու Սէն - Պրիս ընտանիքներուն ընակած
դղեակներն իրարու մօտ, բայց ուրիշ ամէն ընտ-
կութիւններէ հեռու էին: Աս երկու դղեակներուն մէջ
եղած ընակիչներն իրենց հոգեւոր պարտքերը՝ մօտերը
լերանց անցքի մը մէջ եղած պղտիկ գեղի մը եկեղեց-
ւոյն մէջ կը կատարէին: Ուստի դղեակն մէջ սովորաբար
ընկերութիւն ընողը մինակ նոյն աղքատ հասարակու-
թեան ժողովրդապետն էր: Աննա միշտ գործքի զբա-
զելով, միտ չէր դնէր այն քաշուած ու առանձնական
կենաց, զորն որ հօրաքոյրը կ'երանէր. ինչու որ այն ա-
ռանձնութիւնն էր, որ հասարակաց թշուառութեան
լուրն իր եզրօրը գտաեր ականջը չհասցընելով, անոր
երջանկութիւնն անխուռով կը պահէր:

Տակաւին կանուխ ու պատարագի երթալու գեռ ա-
տեն ըլլալով, ինչու որ կիրակի օր էր, երկու օրիորդները
պարտէզ պտրաելու իջան: Թերեզիա Աննային երկու
տարի աւելի մեծ ըլլալուն՝ անոր զուարթութիւնը
չունէր: Ինչու որ քանի մը շաբաթ քաղաքն իր հօրը
հետ կեցած ըլլալով, նոյն ատեն անցած քաները բո-
լոր խմացած էր, ու անոր համար տիսուր էր ու մտած-
մանց մէջ:

“Թռերեղիա, վազելը մոռցեր ես, բաւ Աննա, նայինք,
ով որմէ յառաջ պարտեղին տաճարը կրնայ համիլ:

— Իրաւցընէ, Աննա, բաածիդ պէս, չեմ կրնար վա-
զել. քուներկայութիւնդ հասարակօրէն քու զուարթու-
թիւնդ ինծի կու տայ, բայց այսօր վախնամ տարրեր
աղղեցութիւն կ'ընէ:

— Կ՞նչ. ես քեղի նոր տրտմութեան մ'առիթ
կ'ըլլամ:

— Երբոր գքեղ մեր տղայութեան ատեն ունեցած
կայտառութեան եւ ուրախութեան մէջ կը տեսնեմ, կը
ցաւիմ միտքս բերելով՝ որ միշտ ասանկ ուրախ պիտ' որ
չըլսս եւ աս մտածմունքն իմ բնական տիրութիւնս
կ'աւելցընէ:

— Կ՞նչ ունիս, Թռերեղիա, բաւ Աննա, մէկէն իր
բարեկամին առջեւը կենալով՝ ու մտադրութեամբ
նայելով:

— Վանկ երեսս մի նայիր: Ախալեցայ. պէտք չէի
քու զուարթութիւնդ խոռվել: Քաղաք գացած էի, ու
ինչպէս գիտես՝ միշտ երբոր քաղաք կ'երթամ, բնակա-
նէն աւելի արտում կը դառնամ:

— Վա՛ գիտեմ, բայց ան ալ գիտեմ, որ հազար
անդամ ինծի բաած ես, թէ քաղաքը կորարնցուցած
զուարթութիւնդ իմ քովս նորէն կը դանես, եւ թէ
դուն գքեղ աւելի երջանիկ կը զգաս մեր գիւղօրէքը,
քան թէ, ինչպէս դուն կ'անուանես՝ աշխարհքին հա-
ճութեանցը մէջ, զորոնք չճանչնալուս համար գոհութիւն
կու տամ Աստուծոյ: Արդ, այսօր ինչն իմ ներկայու-
թիւնս ու գեղի օդը վրադ նոյն սովորական աղղեցու-
թիւնը չեն ըներ: Ըսէ, Թռերեղիա, չէ նէ անանկ կը
համարիմ, որ զիս ալ չես սիրեր:

— Յօէ որ կ'ուզես որ խօսիմ, նախ պէտք ես ժա-
մանակ տալ: Բայց իրօք բարեկամ, քեղի ուրիշ բան
չեմ կրնար ըսել, բայց եթէ, որ դուցէ այսօր սովորա-
կանէն աւելի տմարդի եմ:

— Տմարդի, դուն, թերեղիա. ո՞հ, չէ, դուն չես կրնար տամարդի ըլլալ. դուն ինձմէ աւելի իմաստուն ու ծանր ես ու դուն միշտ մարդուն կեանքն անանկ կը մտածես, որ ես եւ ոչ կրնամ ըմբռնել: Ես միշտ կը զգամ որ քեզմէ աւելի պղտիկ, քեզմէ աւելի տղայ ու դուցե նաեւ քեզմէ աւելի երջանիկ եմ:

— ՞ո՞ն իրաւունք ունիս. ինձմէ աւելի երջանիկ ես, բայց . . . :

Երկու բարեկամները նոյն ատեն պարտէվին տաճարն հասած էին, որն որ Աննային միտքն ուրիշ մտածմունքներու դարձուց ու մոռցրնել տուաւ թերեղիային ընդհատած խօսքին վերջը հասկնալու:

Աս տաճարն Աննային սիրական միայնարանն էր: Ամառը հոս կու դար, կ'երգէր, կը նկարէր ու կը դործէր: Շատ անդամ հայրն ալ, իր դործքերէն յոդնութիւն առնելով, հոս իրեն քովս կու դար: Աննա ան ատեն ուրախութեամբ Պր. Վերթրոյին սիրած հեղինակներուն մէկուն դիրքն առնելով կը սկսէր առջեւը կարդալ: Ասանկ ընթերցուածներու մէջէն առիժ առնելով շատ անդամ հօր կամ դստեր ըրած խորհրդածութիւններ կը բանային: Անոր համար Աննային միտքն անոյշ յիշատակներ կը բերէր աս տեղը:

Աննա՝ երբոր հոս հասաւ, զարմացաւ մնաց: Տարւոյն այն ժամանակին համեմատ հոն օդը քիչ մը պալ ըլլալու տեղ, ախորժական տաքութիւնն մը կը տիրեր, ու ծաղիի ձմերոցին ամենէն դեղեցիկ տնկերը ճաշակով ու ճարտարութեամբ հոն շարուած էին:

“Ո՞հ, ըստաւ, Աննա, ի՞նչ ուրախութեամբ կ'ուզէի, սիրելի հայր, զքեզ հոս ընդունիլ: Բայց ով ունեցեր է հոս ասանկ զարդարելու սքանչելի խորհուրդը:

— Ես, օրիորդ, ըստաւ մէկէն ծեր պարտիզաննը, որն որ խիս վարդասարդի (զընըն ծառի) մը ետեւը պահութած էր, օրիորդին զարմանիքը զննելու համար:

— Ընորհակալ եմ, աղնիւ Գէորգ, քեզմէ զատ ավ կրնար ասանկ մտածմունք մ'ունենալ. կը տեսնես թէ ինչ հաճութիւն տուիր ինծի: Բայց աղէկ աշխատած պիտօր ըլլաս, ասանկ շուտ ասիկա ընելու, ինչու որ երէկ չէ առջի օրը հոս եկած էի ու դեռ բան մը չկար:

— Ի՞նչ աշխատութիւն պիտի ըլլայ, բատ ծերը. ձեզի համար յահճն առնուած աշխատութիւնը աշխատութիւն չէ: Բայց աս ալ գիտցէք որ Քլայս խաթունէն՝ ինչպէս որ պարտքս կը պահանջէր նէ, աս բանիս համար հրաման առնելէս ետեւ, մարդի խորհուրդն ուրիշներուն ալ յայտնեցի, որոնք չժմողուցին որ ես մինակ աս բանս գլուխ տանիմ, հապա իբրեւ թէ իրարու հետ մրցելով ինծի օգնեցին թաղարները (սակառները) հոս կրելու եւ ամէնքն ալ անանկ գործեցին, որ ես մինակ գաղափարը գտած եղայ:

— Պարծքին ամենէն սքանչելի մասն ալ ան է, աղնիւ Գէորգ. բայց աս գեղեցիկ շարքին մէջ տեսնուած ճաշակն ու արուեստն ալ քու գործքդ ըլլալը կը ցուցինէ:

— ԱԵծ բան մըն է, թէ որ պարտիղպան մ'իր արուեստը դիտնայ. բայց դուք ան նայեցէք, որ ձեր տիկին հօրաքոյրը, երէկ իրիկուն արեւը մտնելէն ետեւ երբոր ես հոս կը շիտկէի, քովս եկաւ ու ինքն ալ սկսաւ ինծի օդնել, շատ անգամ ըսելով թէ սՇէ, անանկ մի ըներ, ասանկ ըլլայ նէ Աննան աւելի կ'ախորժէ,,: Կը տեսնէք, ինչպէս որ ըսի, ամէն մարդ աս բանիս մէջ ձեռք ունեցաւ:

— Վզնիւ հօրաքոյր, բատ Աննա, քովը կեցող թաղարի մը մէջէն գեղեցիկ ծաղիկ մը փրցընելով, իմ ծաղկոցիս երախայրիքը կու գամ քեզի ընծայելու,, աս բատ ու աչքէն շնորհակալութեան արցունք մը կաթեցաւ ձեռքի ընծային վրայ:

Այսկու բարեկամներն արտօրալով սկսան դղեակ
երթալ, ինչու որ կը կարծէին թէ գեղ պատարագի
երթալու ատենն եկած պիտ' որ ըլլայ: Երբոր բակը
մտան տեսան որ քանի մը գեղացիք ծառաները գլուխ-
նին ժողված բան մը կը խօսին, բայց իրենք ասոր այն-
չափ միտ չդնելով՝ շուտ մը վերելան Քլայս կնոջ խոցը
զացին: Թագուհի՝ սենեկապետուհին ու Անտոն՝ տան
հաւատարիմ հաղարապետը հօն դատան: Քլայս տիկինն
երբոր իր եղբօրը դուռերը ներս մտնելը տեսաւ, շուտ մը
նշան ըրաւ Թագուհին ու Անտոնին որ խօսքերնին կրտ-
րեն, ու քիչ մը ետքը բարձր ձայնիւ երկուքին ալ մեյմէկ
դորձք յանձնելով քովին խաւրեց:

“Ոիրելի՛ հօրաքոյր, մենք վախցանք թէ զձեզ կը
սպասցընենք, բայց կ'երեւայ թէ դեռ պատարագի եր-
թալու ատենը չեկած:

— Ոէ, հիմակ ըստ ամենայնի ատենն է, բայց այ-
սօր պիտ' որ չերթանք:

— Ինչո՞ւ, հիւանդ էք, սիրելի՛ հօրաքոյր: Իրօք, եւ-
րեսներնուդ գոյնն ալ նետեր է . . . :

— Հանդարտ կեցիր, հիւանդ չեմ. հապա ժողո-
վրդապետ վարդապետը հարկադրեր է առ առտու ու-
րիշ տեղ երթալ առանց յառաջուրնէ իմացընելու
ատեն ունենալու:

— Օ արմանալի բան. տեղն ուրիշ մեկը չե դըր-
ուած, մինչեւ որ ինք դառնայ:

— Ոէ, ըստ հօրաքոյրը. ուստի եկէք հոս մատու-
ցանենք Աստուծոյ մեր ազօթքը, որովհետեւ գիտեմ որ
զգուշութեան համար եկեղեցին դոցեր են, ու հօն
երթալնիս պարապ է: Գնա՛, Աննա, քեզի ու Թերե-
զիային համար ազօթագիրք բեր ու հոս միաբան ա-
զօթենք:

Աննա դուռը ելլելուն պէս, Թերեզիա Քլայս տիկինոջ

Քովը գնաց արցունիքը թափելով, զորն որ մինչեւ նոյն ատեն մեծ դժուարութեամբ բռնած էր:

“Ի՞նչ, դուն դիտեի՞ր, Թերեղիա, որ խեղճ ժողովով ապետը պիտ' որ բռնեն:

— Զէ, խաթուն. բայց դիտեի որ ամեն քահանայք կը հալածուին, ու վերջի ատենները լսեցի որ իբրեւ զարմանալի բան մը կը սեպուի թէ ինչպէս առ գեղին քահանան մինչեւ հիմակ հանդարտ տեղը կը կենայ:

— Ա երահաս փոթորիկ մը կը սպառնայ գլուխներնուս վերեւը: Խեղճ Աննա, հարկ է որ քու երջանիկ մանկութեանդ զուարթ երազներէն ելես: Տէր Առտուած ինձի ոյժ տուր որ անոր վիշտ կրելը տեսնելով կարենամ համբերել:

— Խաթուն, ձեզի ով ինչ կրնայ ընել: Սասցդ է Պր. Վերթրոյ հոս չէ ուրիշ երկիր գացած է, բայց ինք օտարական ըլլալուն մեկը չիկրնար զանիկա ամբասամել որ փախած գաղթած ըլլայ:

— Եդ սասցդ է. բայց կրնան ուրիշ պատճառանկաներ դանել զմեղ անհանդիստ ընելու համար, ու մեյ մը աս կամքն ունենալէն ետեւ պատճառանկ չիպակսիր,, :

Թերեղիա պատասխան չտուաւ, վասն զի Աննա դարձած էր. եւ ինչ ալ կրնար պատասխանել, որսվ հետեւ դիտեր որ նոյն իսկ իր հայրը, որպէս զի գրժ բախտութեամբ աղնուական ըլլալը դոցէ, իր աստիճանի մարդիկները թշուառացընողներու կարգը մտած է, ու լսած էր նաեւ վկաններու առջեւ անոր լսած այն խօսքը թէ Վերթրոյի ընտանիքն ալ իրաւամբ կրնայ իբրեւ կասկածելի համարուիլ:

Աննա՝ ուրախութեամբ սկսած օրը տրտմութեամբ լմբնցուց: Թէպէտ եւ ամենեւին չէր դիտեր ժողովրդապետին հեռանալուն պատճառը, սակայն տրտմած էր. ինչու որ ամեն կիրակի գլեակը կու դար ճաշ ուտելու, իրեն շատ խնամք կը ցուցընէր ու ինքն ալ զանիկա հօր

պէս կը սիրէք : Անոր համար նոյն օրն ուրախացած էք մտածելով որ իր հօրը դարձին լուրն անոր կը պատմէ ու զանիկայ ալ իր յուսալից ուրախութեան մաննակից կ'ընէ : Քլայս խաթունն ու թերեզիա կը ջանային զանիկա զբաղցրնելու եւ իրմէ ծածկելու այն հօրիզոնը՝ որն որ զինք կը պատէք : Քայց իրիկուան, երբոր Աննա բարի դիշեր մաղթելու համար հօրաքեռը քովը գնաց . հօրաքոյըն ըստ :

“Պղեկ որ քիչ մը յառաջ խոստովանակը եղած ու հաղորդութիւն ընդունած ենք, աղջիկո . վասն զի չենք դիտեր թէ աս բարեպաշտութեան պարտքերնիս մէյ մ'ալ Երբ պիտ' որ կարենանք կատարել : Անոր համար նայէ, Աննա, որ հոգիդ Աստուծոյ առջեւ մաքուր պահես, ինչու որ ինչ եւ իցէ պակսութիւն որչափ քիչ ծանրութիւն ալ ունենայ՝ կրնայ զմեզ երկայն ատեն անստուդութեան մէջ ձգել թէ արդեօք անոր թողութիւնն ընդունած ենք թէ չէ :

— Ես ալ մտածեցի ասիկա, սիրելի հօրաքոյ : Փառք Աստուծոյ, սրտիս ծանրութիւն տուող բան մը չունիմ, ու միշտ Աստուծմէ շնորհք կը ինդքեմ որ զանիկա չլշտացընեմ :

— Արդէն շատոնցուրնեւ սովորած էիր աս պարտքդ ի գործ գնել, բայց հիմայ շատ ուրախ եմ տեսնելով որ անոր հարկաւորութիւնն աւելի աղեկ կը ճանչնաս, կրնամ քու վրադ անանկ դատաստան ընել՝ ինչպէս իմ վրաս, ինչու որ քու բոլոր խորհուրդներդ կը ճանչնամ. անանկ չէ, Աննա :

Աննային երեսները կարմրցան աս հարցման վրայ, ու որպէս զի նոյն կարմրութիւնն իր հօրաքեռը չցուցընէ, մէկէն անոր զիրկն ինկաւ : Հօրաքոյը երկու ձեռքով հանդարատութեամբ զանիկա վեր վերցուց ու քիչ մը սյլայլած ձայնով մ'ըստ :

“Ի՞նչ պատասխան չես տար :

— Ո՞հ, ինչու ասանկ հարցում կ'ընէք ինձի :

Սիրելի հօրաքոյր, ես աւելի կ'ուզեմ մեռնիլ քան
թէ ձեզի սուտ մ'ըսել:

— Դուն դաղտնիք մ'ունիս, Աննա. ինծմէ ծածուկ
բան մ'ունիս, ինծմէ քու հօրքոջմէդ, որն որ մինակ
քեզի համար կ'ապրի: Բայց գուցէ տղայական բան մըն
է. զիս անստուգութեան մէջ մի ձգեր:

— Չէ, տղայական բան չէս, բաւ Աննա ինք իրմէ
վեր բոնելով ճակատը, որուն վսայ անոյշ արիութիւն
մը նկարուած էր. Եաքը հօրաքեռ վրայ աղաջանաց
նայուածք մը նետելով, բաւ:

“Ունեցածս անանկ դաղտնիք մըն է՝ որն որ առանց
իմ ուզելուս ինծի յայտնուեցաւ, դաղտնիքն իմն չէ,
ես երգում ըրի որ զանիկա կը պահեմ:

— Ենիսոհեմ աղջիկ, ինչպէս համարձակեցար եր-
դում ընելու առանց խորհուրդ հարցընելու անոր, որուն
որ իշխանութեան տակն ես:

— Աիրելի հօրաքոյր, յանկարձակիի եկած ըլլալով
ամենեւին ատեն չունեցայ խորհրդածելու. բայց դիտ-
ցած ըլլաք որ աս բանս որ ըրի նէ, կատարեալ բարի
վախճանաւ ըրի,,:

«Քլայս խաթունը քանի մը վայրկեան լուռ կենալէն
ետեւ բաւ, «Գիտեմ որ Աստուծոյ օրէնքէն ետեւ պատուոյ
օրէնքը պատուական կը համարի վերթքոյեան Աննան: Ա-
նոր համար մինակ մէկ հարցում մը կ'ընեմ քեզի. Կին
մըն էր, որուն որ աղ խոստումը տուիր, թէ էրիկ մարդ:

— Էրիկ մարդ էր:

— Էրիկ մարդ . . . :

— Հրամեր էր, ու աղ էրիկ մարդը արդէն շատոնց-
ւընէ գերեզմանի մէջ կը հանգչի,,:

«Քլայս խաթունն աս վերջի պատասխանին վրայ
քիչ մը հանգչեցաւ: Թէպէտ կ'ուզէր դեռ քանի մը
հարցումներ ընելքայց որովհետեւ բած էր թէ ուրիշ
բան պիտ' որ չհարցընէ, ու միանգամայն տեսնելով որ
Աննա շատ կը խռովի, խօսքը կտրեց:

“Գնա՞ պառկե, աղջիկս, ըստ, ու մշտերնիս հիմակ անցածն երկուքնիս ալ մոռնամէք :

— Ո՞չ, խստութեամբ մի երթաք ինձի հետ, սիրելի մայր, դժբախտութեամբ չեմ կրնար ամէն բան ձեզի յայտնել : . . . Բայց դիտցած ըլլաք որ կեանկիս մշջ աս առջի գաղտնիքս որ ձեզմէ ունեցայ, չէ թէ միւ այն զիս ձեզմէ չըաժնեց, ինչպէս որ կ'երեւայ թէ կը կարծէք, հապա նաև սերտիւ զիս ձեզի հետ կապեց ու ձեր վրայ իմ սէրս աւելցուց :

— Խօսքիդ կը հաւտամ, Աննա. ասիկա իբրեւ երկուքներնուս վրայ Աստուծմէ խաւրուած փորձ մը կը համարիմ, զորն որ ինք իր սուրբ կամացը համեմատ գլուխ հանէ : Գիշեր բարի, աղջիկս, թողութիւն ըրէ, թէ որ զքեզ վշտացուցի, ու դիտցիր որ իմ քու վրադ ունեցած վստահութիւնս միշտ նոյն է :

— Ո՞չ, չնորհակալ եմ ձեր բարութեանը, սիրելի հօրաքոյր : Աննա զձեզ չիզդացըներ ու միշտ իր հօրն ու ձեզի արժանի անձ կ'ըլլայ,, :

— Քլայս խաթոնն Աննային երթալէն ետեւ երկայն ատեն մտածմանց մշջ մնաց : Անցած խօսակցութիւնները նոյն խակ իր անձնական դժբախտութիւնները միտքը բերին : Կրկնելով Աննային ան խօսքը թէ “Երիկ մարդ մըն է, որն որ արդէն շատանցուընէ գերեզմանի մշջ կը հանգչի,, կը մտածէր թէ չըլլայ թէ ան ըլլայ, որուն մահն իրեն սաստիկ ցաւ պատճառած էր . բայց ինք զինք զօրացընելով յառաջադրութիւն դրաւ, որ նոյն խակ մոգին մշջ իր եղբօրը դստեր գաղտնիքն իմանալու ետեւէ չըլլայ : “Խիղճը մաքուր է, կ'ըսէր, աղտեղութիւն մը չէ մտած անոր որտին մշջ, ուրովհետեւ վարմանցը մշջ ալ ամենեւին փափոխաւթիւն մ'եղած չէ : Միշտ երկիւղած, միշտ ուրախ տեսնելով զքեզ, Աննա, վրադ վստահ եմ, ինչու որ սիրտս կը վկայէ թէ դուն չես կրնար խարել,, :

Աննա ալ մէկալ կողմանէ զքեթէ աւելի որտցաւ-

ութիւն կ'ունենար որ իր հօրքրոջը կատարեալ վստա-
հութիւն չեկրցաւ ցուցընել։ Ակառ ան ատեն զար-
մանալ թէ ինչպէս այն գաղտնիքը մինչեւ նոյն ա-
տեն իրեն խղճմտանաց ծանրութիւն մը չէր տար :
“Ի՞նչ անխոհեմութիւն, կ'ըսէր ինք իրեն, դիտաւորու-
թեանս մաքրութեան վրայ վստահացած էի, ես զիս
երջանիկ կը համարէի այն՝ մեծանձնութիւն ցուցընելու
առիթն ունենալուս, ու չէի մտածեր թէ հօրքրոջս մի-
նակ մէկ հարցումը բոպէի մը մէջ կրնայ անոր ու իմ
հանգիստս խուռվել։ Ո՞՛հ, արդեօք կարելի բան է որ
աշխարհքիս վրայ աղջիկներ գտնուին, որոնք իրենց
ազատ կամքքը ծնողքներնեն գաղտուկ պահելու բան
ունենան : Վայ . . . վայ անսնց . . . : Ես այսչափ ցաւ
կը կրեմ այս պակսութեանս համար, որն որ ակամայ
էր: Խեղճ Յովսէփ, քու ինծի վստահացած գաղտնիքը
չեմ մասներ, բայց թէ որ դուն ազբայութիւնն ես,
ինչպէս որ կը յուսամ, կը տեսնես թէ ինծի ինչպէս
ծանր կը նստի,, :

Աս զըուցելով ծոցէն փառաւոր ոսկի շըջանակով
պղտիկ պատկերագիր (Քրտալ) մը հանեց ու աչուրները
երկայն ատեն արտասուալից անոր վրայ եղած կենդա-
նագիր պատկերին վրայ մնացին :

Թերեղիա Ռոսի դղեկին մէջ քանի մը օր անցընե-
լին ետեւ՝ տուն գառնալուն նախընթաց օրը կիսաւուր
մօտ երկու բարեկամ աղջիկները տաւղին առջեւ նստած
էին, բայց զարկած եղանակնին յաճախ կ'ընդհատէր
անանկ խօսակցութիւններով, որոնք տխուր կերպարանք
ժ'ունէին, մէյ մը իրարմէ բաժնուելու ցաւերնէն ու մէյ
ժ'ալ երկուքին ալ նեղքին հոգերէն, զորոնք իրարու
չէին կրնար հաղորդել :

“Աննա, ըստ մէկէն թերեղիա, ինչու համար հայրդ
այնչափ երկայն ատեն դուրսը կը մնայ: Գիտցածս վեց
ամիս յառաջ հոս պիտ' որ ըլլար :

Անանկ է. բայց գատաստանի մը պատճառաւ, որն

որ ինք կը կարծէր թէ այսօր վաղը կը լմբննայ, մինչեւ հիմակ ուշացաւ. եւ որովհետեւ հօքքրոջս ինչքերուն մեծ մասին վիճակը նոյն դատաստանին վճռէն կախում ունի՝ անոր համար հարկ եղաւ որ կենայ: Բայց հիմակ ամէն բան լմբնցած է, պիտ' որ դառնայ ու . . . ,

“Եսին միջոցին ձիերու եւ կառքի ձայն լսուեցաւ բաւ-
կին մէջ։ Անսա, ինք զինք կորսընցուցած աթոռէն
ցատքեցըսելով։ “Անիկա է, ուրիշը չիկրնար ըլլալ”, . . .

Արդեն Անսա բակիցեցնող սանդղին աստիճանն սերուն վրան էր՝ երբոր թերեղիա, որն որ նախատես ըլլալով լսուած ձայնին նշանակութեանն, անոր ետեւէն կ'երթար, մէկէն արգելեց զանիկա ըսելով.

"Աեցիր . . . , չեմ կարծեր որ հայրդ ըլլայ. Եւ թէ որ օստարական մարդիկ են, ինչպէս որ կը վախնամ որ րլան . . . , ի՞նչպէս կ'երթաս գիմայնին ելլելու,, :

Աննա խակզբան քիչ մը դէմ կեցաւ, բայց ետքը
անսաց : Երբոր դեռ Թերեզիա Աննային հետ կը խօսեր,
վարը շփոթ աղաղակներ սկսան լսուիլ : Քիչ մը ետքը
երբոր կոպիտ յիշոցներու եւ հայ՞ոյութիւններու ձայ-
ները բարձրացան, որոնց մէջ Քլայս խաթունին անունն
ալ կը յիշէին, Աննային յառաջ զգացած ուրախու-
թիւնը սարսափի փոխուեցաւ :

“Եղին ատեն թագուհին վազելով եկաւ:

“Ասուցերնիդ գացէք, օրիորդ, ըստ Աննային,
զձեղ աղ մարդիկներուն մի ցուցընէք: Բնակարանները
քննելու եկելը են: . . .”

Աս ըսելով երկու օրիորդները բռնեց ու ան խույզը տարած՝ ուսկից որ ելած էին։ Հոն զանոնիք թող տալին ետեւ Քըսյս խաթունին քովը գնաց։

Ասնա դողալով Թերեղիային երեսը կը նայէր եւ զած բանին վրայ, զորն որ ինք չէր կրնար ըմբռնել, մեկնութիւն մ'առնելու համար: Երբոր տեսաւ որ անիկա լուռ կը կենայ, հաղիւ բերանը բացած էր որ անոր հարցում ընէ, մեկէն ծեր Անտոնը ներս մտաւ ու ախտոր կերպով մ'ըսաւ.

“Օ՛րիորդ, հօրաքոյրնիդ զձեղ կը կանչէ, հրամայեցէք,,:

Աննա Թերեղիային ու ծառային հետ սրահն երթալով, ուր որ Քլայս խաթունն իրեն կը սպասէր, տեսաւ որ հօրաքոյրը ոտքի վրայ կեցէր է ու երեք բիրտ մարդիկ թափիթքիած հագուստով չորս կողմն առեր են:

Հոս Աննա զարմացած մնաց երբոր տեսաւ, որ ասմարդիկներն իր հօրքոյրը հետ ճոխութեամբ մ'ու եւ զակի կը խօսին: Բայց շատ չանցաւ անոնց խօսակցութիւնն իր վրայ դարձաւ: Աս է եղբօրդ աղջիկը, քաղաքակից Քլայս, ըստ նոյն երեք հասարակապետական ներուն գլխաւորը, Թերեղիան ցուցընելով:

— Տէ, ասիկա Աէն - Պրիս օրիորդն է, աս է եղբօրս աղջիկը, : Քլայս խաթունն աս ըսելէն ետեւ զինքը պատող մարդիկներուն մէջէն ելլելով Աննային թեւը մտաւ նստեցուց ու ինքն ալ անոր քով նստեցաւ :

“Աէն - Պրիս օրիորդն ըսիր . չեմ հասկրնար . ազնուապետական լեզու կը խօսիս, ես աղ լեզում չեմ հասկրնար: Անշուշտ Պրիս քաղաքակից աղջիկը կ'ուզես ըսել, ինչու որ անոր հայրը երբոր իմացաւ թէ մենք այսօր հոս պիտ' որ դանք՝ իր տան կառավարը մեզի հետ դրաւ որ զմեղ իր տունը տանի: Մի վախնար աղջիկս, ըստ Թերեղիային դառնալով որ Քլայս խաթունին քով կը կենար, գուն աղէկ հայրենասէր մարդու մ'աղջիկ բւլալուդ համար մենք զքեղ կը պաշտպանենք,,:

թռերեղիային սիրտն իր հօրը վրայ լսած աս վկայուած թենէն սաստիկ խոցեցաւ, ինչու որ ինք բոլորովին տարբեր զգածումներ ուներ սրտին մէջ: Բայց զանիկա դըրգուելէն վախնալով, քիչ մը ծուեցաւ՝ իրբեւ թէ անոր առաջարկած պաշտպանութեան դիմացը շնորհակալու լալու համար:

“Աւրեմն, քաղաքակից Քըայս, եղբօրդ ուր ըլլալը չես գիտեր, կ'ըսես: Խոկ դուն, պղափկ, հօրդ ուր ըլլալը չես ըսեր: Քեզ տեսնեմ, ըսէ, ապա թէ ոչ . . .”:

Վննա տեսած ու լսած բաներէն զարհուրած, պատասխան տալու կարողութիւն չուներ, նոյն հարցումն ընողին երեսը նայեցաւ ու ետքը գլուխը նստած աթոռին յենարանին վրայ խոնարհեցուց:

“Աւ տեսնեք, որ աղջիկն անանկ զարհուրած է որ չիկրնար խօսիլ, ինչ որ գիտնալ կ'ուզէիք նէ ամէնն ալ ես ձեզի ըսի: Եղբայրս իրաւցընէ Գերմանիա է, բայց երկայն ատեն է որ հոն է, ու ընտանեաց վերաբերեալ գործքերու համար գացած է: Ինքն ազգաւ Գերմանացի ըլլալուն, մէկը չիկրնար յանցանք դնել թէ գաղթական գացած ըլլայ: Ես ալ օտարական եմ, անոր համար թէ ինծի ու թէ եղբօրս աղջկանը դուք բան մը չէք կրնար ընել: Աւելի բան մը կ'ուզէք:

— Թռէ որ, ազգաւ Գերմանացի ես, քաղաքակից, գէթ գաղղիերէն լեզուաւ աղէկ սուտ խօսիլ գիտես. ինչու որ եղբայրդ Գաղղիա է, ու դուն հարկաւ պիտ' որ գիտնաս թէ ուր է. ասիկա մեզի ըսելու ես:

— Շշմարիտ կ'ըսեմ, որ եղբայրս Գաղղիա չէ:

— Կ ատ մի պնդեր. քու վրադ ալ կը կասկածիք, վասն զի գիտենք որ դուն անոր եւ ուրիշներուն հետ կառավարութեան դէմ թղթակցութեան մէջ ես: Գիտես որ ասանիները ուր կը տանին:

— Զեր կասկածն սուուգելու համար հարկաւոր եւ զած խուզարկութիւններն ու քննութիւններն ըրէք, մնք վախ չունինք:

— Առաջ մ'ըներ, քաղաքակից, խուղարկութիւններն արդէն սկսած են առանց քու հրամանիդ սպասելու: Բայց որովհետեւ քու եղբօրդ ուր ըլլալը չես ուզեր ըստ ու անշուշտ հասարակապետութեան դէմ նամակ դրելոք պիտ'որ շարունակես, ուստի պատրաստուէ հետերնիս բանտ երթալու,, :

“Պայս խաթունին գոյնը նետեց, երբոր աս խօսքիս վրայ Աննային աղաղակը լսեց:

“Ես ձեզի հետ կու գամ, որովհետեւ բոնութեան դէմ բան մը չեմ կրնար ընել. բայց գոնէ աս աղջիկը հանդարս չէք ձգեր իր մօրը տան մէջ:

— Որովհետեւ ադ աղջիկը քեզի հետ շատ կապուած է, հետդ պէտք է գալ: Ար նայիս, իրարու հետ կապուած սրտերը մենք չենք բաժներ,, : Աս ըստւ մարդն ու սկսաւ ըսածին վրայ խնտալ:

“Պարոններ, ինչ որ կ'ուզէք նէ ինծի ըրէք, բայց եղբօրս աղջկան խնայեցէք: Մտածեցէք որ անիրաւութիւնը միւնակ առ ժամանակ մը կրնայ տեւել, ու վախցէք հիմակ ձեր ձեռքն եղած իշխանութիւնը չարաշար դործածելէն:

— Սպառնալիք կ'ընես: Անտարակոյս թղթակիցներէդ լուր առած պիտ'որ ըլլաս թէ թշնամիք սահմաններէն ասդին պիտ'որ անցնին. բայց անոնք չհասած դուն ապահով տեղդ կը դտնես,, :

Աս խօսակցութեան սկիզբը նոյն ծերկէկ մարդն իր երկու ընկերներուն խօսք մ'ըսած էր, որուն վրայ անոնք դուրս ելած էին: Արդ հիմակ նոյն երկոքը նորէն Քլայս խաթունին խոցը դարձան: Գլխաւորնին անոնց մօտեցաւ ու ցած ձայնով հարցուց.

“Ամէն բան քննեցիք:

— Աա, դրեթէ ամէն բան: Ասիկա աղնուապետական տուն մին է, ամէնքը մինչեւ ծառաներն ալ աղնուապետական են, որոնց մէկն ալ չուզեց Աեցցէ հասարակութագունիւնն իանչել: Կրնանք ամենուն վրայ աղէկ տեղեկութիւն տալ կառավարութեան:

— Անիկա ետքէն ընելու բաներնիս է . Հիմայ պէտք
է որ վերջ մը տանք այն դաւակցութեանց , որոնք ան-
շուշտ աս ապստամբութեան բոյնէն են որ կ'ելլեն :

— Մեզի հետ ասանկ վարուելու համար հարկաւոր
եղած հրամանն ունիք , բայտ Քլայս խաթունը :

— Ան կողմաննէ հոգ մ'ըներ , քաղաքակից , բրածնիս
կարգով է : Նախ՝ աղէկ տեղեկութիւն տուած է . քա-
ղաքակից . . . , անունը չեմուզեր տալ , որով հասարա-
կապետութեան կ'իմացընէ թէ Քլայս . քաղաքակից կինն
ու . . . ժողովրդապետը դուրս տեղերը թղթակցու-
թիւն կ'ընեն . Երկրորդ՝ հրաման ելած է որ յիշեալ . քա-
ղաքակից կնոջ՝ Վերթբոյ քաղաքակցւոյն աղջ կանը հետ
բանտարկուելու պատժով , պատուեր տրուի իր եղբօրն
ուր ըլլալն ըսելու : Հիմայ կը տեսնես որ ալ պատա-
խան տալու տեղ չիմնար . անանկ է նէ , երթանք :

— Ատենն ուշացաւ , իրիկուն է , դոնէ աս գիշեր
հոս անցընենք :

— Ի՞անտ երթալու համար բաւական ատեն կայ :
Աս գիշեր բանտին մէջ պիտ' որ անցընես , քեզի պէս ու-
րիշ այնչափ ազնուապետականներու հետ , :

— Վանա . մի վհատիր անանկ , արի՛ եղիր . բամծը
լսեցիր . պէտք է որ գլուխ ծուենք :

— Ո՛հ , բայտ Աննա , ուրեմն հիմայ բանտ պիտի
երթանք . ալ հայրս պիտ' որ չտեսնեմ . . . : Մեր տունը
պիտ' որ թուղունք :

— Վարը բակին մէջ կառքը պատրաստ կը կենար :
Քլայս խաթունն ու Աննան բոնեցին կառքին մէջ դրին ,
առանց ատեն տալու որ հետերնին բան մ'առնեն կամ
իրենց ծառաներուն խօսք մ'ըսեն : Թերեղիս հաղիւ կրո-
ցաւ լսլով Աստուած հետերնիդ ըլլայու մ'ըսել :

Վառքն սկսաւ քալել : Վեց ժամ պէտք էր մինչեւ
որ քաղաք հասնին : Վերոյիշեալ երեք օտարուականնե-

րէն մինակ գլխաւորը կառքին մէջ մտած էր, իսկ մէս կալ երկուքը դղեկին մէջ մնացին իրենց խուզարկութիւնը շարունակելու եւ ամէն բան գրեթէ ուզածնուն պէս տրամադրելու համար : Երկու ձիաւոր զինուոր ալ կառքին քովերէն կ'երթային :



¶ .

Երկան ժամանակ կառքը շարունակ յառաջ կ'երթար, որուն մէջիններուն բերնէն խօսք մ'ալ չեր ելեր : Կալանաւորաց ճամբորդութեան ընկերը, իրենց հետ բան մը չեր խօսեր, մինչեւ կը կարծէին որ նոյն ատեն իրենց վրայ կը գթար եւ իրենց վշտացը ցաւակից կ'ըւլար :

Կառքը անհարթ ճամբաներու վրայ կամաց կը քաշէր, որովհետեւ շարունակ այնպիսի բլուրներ կ'ելլէր կ'իջնար, որոնք նոյն լեռնային երկրին մէջ բարձրացած էին : Երբ որ իրիկուն եղաւ, մէկէն կեցէք, կեցէք բառերը լսուեցան : Անսա կառքին մէջ եղող պահապանին դրած արգելքին չնայելով կառքին դռնակը բացաւ . եւ երեկոյեան տկար լուսին մէջ կին մը տեսաւ, զորն որ զինուորներն անդժութեամբ կը մղէին : Ասիկա թագուհին էր որ թեւին տակը խոշոր ծրար մ'առած շունչն սպառած կառքին ետեւէն կը վաղէր :

“Պարոն, ըստ Անսա իրենց պահապանին, կ'աղաչեմ քիչ մը կառքը կեցուցէք, որ սա կինը համնի,, :

Պահապանը դուրս նայելով զինուորներուն նշան ըրաւ որ թագուհին թողուն :

“Քաղաքակից, ըստ թագուհին, կ'աղաչեմ թող տուր որ ես ալ կառքին մէջ դանուած քաղաքակիցներուն հետ մէկտեղ գամ . անոնք զիս տեսնելու վարժած են, ես ալ իրենց հետ ապրելու : Թող կու տան որ ներս մտնեմ :

— Ատիկա կարելի չէ, եւ թէ որ մեզի զբուցելու ուրիշ բան չունիս, ժամանակն ուշ է թող առոր որ երթանիք :

— Գառնէ աս ծրարն առ, քաղաքակից, ասոնք ճերմակեղէն զգեստներ են, որոնց քու կալանաւորներդ հարկաւորութիւն ունին : Կ'ուղեսնէ յառաջ քանիրենց տալդ բաց նայէ . կ'աղաչեմ առ աշխատութիւնը յանձն առ. որովհետեւ, ըստ ձայնը ցածցընելով, մէջը ստակ դրած եմ, չեմ ուղեր որ կորսուի :

— Շատ, առոր ադ ծրարն ու դնահ,,:

Եցրք որ կառքին մէջ կ'առնուին այն ծրարը, զորն որ բերելու համար աս բարի աղախինն այնչափ աշխատած էր, Աննա անոր ծուելով ականջէն վար աս միակ բառը կըցաւ զբուցել :

“Քակոր . . .”

— Հանդարտ կեցէք, ըստ Թագուհին, զինք հեռացուցին,, , կառքը սկսաւ յառաջ երթալ :

Եցրկայն ժամանակ էր որ մութը կոխած էր . մէկէն կառքը բանախին դիմացը կեցաւ: Քլայս խաթունն ու իր եղբօրը դուստրը բանտապահին խուցը մտան, ու իրենց առաջնորդն իրենց նկատմամբ զանազան հրամաններ կու տար: Աերջապէս բանտապահն իր բանալիներովն եկաւ եւ կալանաւորներուն ալ նշան ըրաւ որ ետեւէն դան: Աս մարդը, որն որ Ռամոն կ'անուանուէր, ան սաստիկ դաժանութիւնն ու խստութիւնն ունէր, որն որ պյուղիսի պաշտամանց մէջ գտնուառ անձանց յատուկ է: Իրեն պարծանք կը սեպէր, իր պահպանութեան յանձնուած մարդիկը չարչարել ու անհանդիստ ընել կարծելով որ աս վարմամբ հասարակապետութեան համար աւելինախանձախնդրութիւն կը ցուցընէ: Մարդնոյն տեղը մտած ատեն զարհուրանքն աւելի կը սաստկանար անոր կերպարանքը տեսնելով, որտես վրայ կարծես թէ իր բնաւորութիւնը նկարուած էր: Աերջապէս Ռամոն խցի մը դուռ բացաւ, որն որ անմիջապէս ներս

մանողին թէ տեսանելեաց եւ թէ հոտոտելեաց վրայ միակերպ անհաճոյ ազդեցութիւն մը կ'ընէր :

“Օմեղ հսա պիտի դնէք, ըսաւ Քլայս խաթռունը դէպ ի ետ ցնցելով :

— Այս, քաղաքակից, հիմակուհիմա քեզի տալու աւելի աղոր բնակարան մը չունիմ. բայց քիչ մը համբերէ, վազը կամ երկու օր վերջը վերի դատիկոնը պարապ տեղեր կ'ունենանք, որուն պատճառն արդէն կ'իմանաս ան ատեն երկուքնիդ ալ զատ զատ խուց կ'ունենաք,, : Աս վերջին բառերն անանկ մէկ ազդուութեամբ մ'ըսաւ որ խեղճ կալանաւորներն արտաքոյ կարդի խոռոշցան :

“Զէ, չէ, կանչեց Աննա աչուքները վախով չորս կողմը պտրոցընելով. աւելի կ'ուզեմ աս զարհուրելի տեղը մնալ քան թէ իմ հօքքրոջմէս զատուիլ :

— Ասիկա քու ձեռքդ չէ, քաղաքակից : Հրամանն անանկ է որ զձեզ մէկտեղ թող չտամ. բայց աս իրի կուն ուրիշ կերպ չեմ կրնար ընել, վասն զի ամէն կողմը լեցուն է. ուստի գիշեր բարի : Կարծեմ թէ անօթի պիտի չըլլաք, բնթրիքին ժամանակն արդէն անցած է : Ահաւասիկ անկողիննիդ,, : Աս ըսելին վերջը լապտերը վեր վերցընելով յարդով ծածկուած տախտակներ ցուցուց եւ զերենք խոր մթութեան մէջ ձգելով դուրս ելաւ :

“Ո՞հ, հօքքրոյս, թէ որ ասիկա երազ էնէ՝ ստուդիւ զարհուրելի է. իսկ եթէ արթուն եմ նէ, որուն վրայ գրեթէ կը տարակուսիմ, յուսամ որ շատ ժամանակ չանցած կը մեռնիմ. մարդ հոստեղս չիլլնար ապրիլ :

— Վարդս ամէն տեղ կ'ապրի, ազդիկս, ուր որ քիչ մը օդ ու հաց կը գտնուի : Գուն մինչեւ հիմա միայն բարեբախտութիւն կը ճանչնայիր. անոր համար դժբախտութեան առաջին հարուածներէն զօրութիւնդ կը կարի. բայց նորէն կը զօրանաս : Ի՞նչ, կը կարծէիր որ բոլոր կեանքդ աղայութեանդ քաղցր վայելմունքներուն մէջ պիտ' որ անցընէիր :

— Ձէ, հօրաքոյրս, դիտեմ որ մեր օրերը ցաւերով ու նեղութիւններով խառն պիտ' որ ըլլան. Եւ արդէն կրած ալ եմ բայց հիմակ հայրս ալ պիտ' որ չտեսնեմ, իրարմէ պիտ' որ բաժնուինք . . . :

— Վիշ մը նստինք, : Աս բոելով Քլայս խաթունը խարխափելով իրենց անսպիտան անկողինը գտաւ եւ ինք նստելով եղքօրն աղջիկն ալ քովը նստեցուց:

“Ո՛հ, թէ որ զմեղ բաժնելու ըլլան, ալ չեմ կը նար ապրիլ:

— Դուն քու առ Աստուած ունեցած քիչ հպատակութեամբդ իմ ցաւերս կը շատցընես: Կրնան կարծել որ աս բաժանման մտածմունքն ինծի համար ալ զարհուրելի չըլլայ: Աս բանս կրելու համար փոփոխակի իրարու օգնելու տեղ դուն զանիկա ինծի տւելի կը ծանրացընես: Աղօթենք, ասիկա անանկ օգնութիւն մըն է, զորն որ ոչ մարդիկ եւ ոչ նիդեր կրնան մեզմէ բառնալու:

Ան ատեն Քլայս խաթունը սկսաւ բարձր ձայնիւ իրիկուան աղօթքն ընել, ինչպէս որ ամէն օր բերդին մէջ սովորութիւն ունեին ընելու: Աննա հեծկլուանքով միջահատած ձայնով մը անոր պատախան կու տար: Երբ որ աղօթքը լմբնցաւ, հօրաքոյրն անոր բաւաւ. “Նայէ որ հիմա քնանաս, քիչ մը քուն զքեղ վրայ կը բերէ:

— Ո՛հ, չէ, չեմ կրնար քնանալ. խօսեցէք սիրելի հօրաքոյր, դուք խօսիք նէ ես զիս աւելի աղէկ կը զգամ: Աս մթութիւնն ինծի երկիւղ կը պատճառէ:

— Ամենեւին առանց լուսի կեցած չունիս, սիրելի աղջիկս: Հաւատա ինծի. որ եթէ աս բանտը տեսնեիր գուցէ աւելի արտում կը լլայիր: Դուն ինք զինքդ շատ դժբախտ կը կարծես, անանկ չէ: Բայց սակայն արեւուն պայծառութեան ատեն, կենաց զանազան դիւրութիւններու մէջ, հիմակուան զգացածներէդ որչափ աւելի սասափի ու կոկծեցուցիչ ցաւեր կը դանուին: Թէ որ աս գուռը բանան եւ քեզի աղատութիւն տան, անոր

Հետքու վիշտդ ալ կը վերջանայ, ուր որ անչափ վիշտեր կան, զորոնք միշտ մէկտեղ կը կրենք, զորոնք ամէն դէպէ մեր միտքը կը ձգեն եւ զորոնք եւ ոչ ժամանակը կը կրնայ հանդարտեցրնել : Շատ տարի է որ սիրոս ասանկ ցաւ մը ունեցաւ, եւ Աստուած միայն ինծի զօրութիւն տուաւ անոր դիմանալու, անշուշտ անոր համար որպէս զի քեզի մօր տեղ ծառայեմ: Ո՞հ, աս մօր անունը որչափ անդամ սրտիս ցաւ կը պատճառէր. Երբ որ դուն իմ վրաս ունեցած սիրոյդ սաստկութեամբը շատ անդամ ան անունն ինծի կու տայիր՝ մոքէդ չէր անցներ որ ադքառով սրտիս վերքին կը դպչէիր : Ես որդի մը ունեցայ, Աննա :

— Ո՞հ, հօրաքոյր, ըստաւ Աննա դողալով, ես զինք աղէկ ճանչցայ, իմ սիրելի հօրաքեռորդիս Յովսէփը: Որչափ անդամ ինք իմ տղայութեանս խաղերուն մասնակից եղաւ. ինչ սէր կը ցուցրներ իր պղտի մօրեղբօր դստերը :

— Ինք իր մօրը համար ալ ամենասիրելի որդի էր. Ես անոր վրայ դրած էի իմ փառքս, իմ երջանկութիւնս : Միայն իր գերեզմանը մնաց:

— Ո՞հ, խօսեցէք. Յովսէփին վրայ խոկղբանէ վեր բաղձամ լսել. դուք ձեր վիշտերուն վրայ ինծի ամենեւին խօսած չունիք, բայց ես զանոնք զգալու եւ սրտիս մէջ ձեր ցաւոց մասնակից ըլլալու չափ տեղեւ կութիւն ունեցայ:

Այս, իմ կրած վիշտերուս մէկ մասը մակարերած պիտի ըլլաս, որովհեաեւ ենթագրելով որ ես ալ մայր չեմ, դուն իմ բերնէս ամենեւին որդւոյս անունը չէիր լսեր, այնպիսի որդւոյ մը, որն որ մէծ յոյս կու տար որ ամէն բանի մէջ հօրը պիտի նմանի: Գէշ ըրի որ հրաման տուի անոր իմ քավիս հեռանալու, չար օրինակներ զինք մալրցուցին. ինք իր ուսումը կատարելագործելու համար Գաղղիա գնաց, հոն ուրիշ բան չսորվեցաւ՝ բայց եթէ իր մայրն ու նախահարցն առաքինութիւնները

մոռնալ : Իմ աղաչանացս եւ հրամաններուս դեմ մէկու
մը հետ կարգուեցաւ : Աստուած ալ զինք անոր
համար պատժեց : Դեռ քունդ չեկա՞ւ, Աննա :

— Ո՞չ չե, սիրելի հօրաքոյր, չեմ կրնար քնանալ,
բայց շարունակեցէք խօսքերնիդ կ'աղաչեմ, եւ ձեր կրած
վիշտերը՝ բոլորն ալ ինծի պատմեցէք :

— Հիմակ ալ չեմ պատմեր, վասն զի վախնամ
քու աս դառն վիճակդ քեզի աւելի կը ծանրացընեմ,, :

Ռոլոր դիշերն աս կերպով անցուցին երկու կալա-
նաւորը : Վերջապէս արեւուն տկար ճառագայթն առ
խոնաւ ու խաւարին բանտին մէջ թափանցեց : “Նոյն
ատեն իբրեւ թէ մէջ մ'ալ իրար տեսնելու յոյսերնին
կտրած սկսան մէծ կարօտով իրարու նայիլ : Աս փո-
փոխակի նայուածքը զիրենք աւելի խռովեց, որովհետեւ
քաշած ցաւերնին, արնութիւննին ու անօթութիւն-
նին երեսներնուն դոյնը խիստ փոխած էին : Երբ որ աս
արտամալի օրուան ալ համնելնուն համար Աստուծոյ գո-
հութիւն կը մատուցանէին՝ մէկէն բանտին դուռը
բացուեցաւ :

Ե *

ԱՎԱՐՄՈՒ ներս մտաւ ու կալանաւորներուն բաւաւ թէ
խուց մը պարպատած ըլլալով, զանոնք կ'ուզէ հոն տանիլ:
“Պոռաց քը,, բաւաւ Աննա ցած ձայնով, հօրաքեռ բա-
զուկը ճնշելով ու կը միսիթարուեր որ իրարմէ պիտ' որ
շրաժնուին :

Բանտապետը դատիկոն մը վեր հանեց զանոնք ու-
երկայն սրահներէ անցնելէն ետեւ եկան ան տեղը, ուր
աս երկու կալանաւորը դեռ ատեն մը մէկաեղ պիտ' որ
ըլլային : Աս խուցն իբրենց ունեցած առջի ծակին հա-
մեմատութեամբը շատ հանգիստ էր, առողջութեան

չինասելու չափ մեծութիւն ուներ, գետնէն վեց ոտք
բարձր երկաթի ձողերով ամրացած պատուհանէ մը
կարդալու եւ դործելու բաւական եղածին չափ լոյս կու
դար : Աս խցին կահ կարասիքն էին բոլոր բոլոր անկողին
մը, սեղան մը ու երկու աթոռ : Բանտապետը՝ Թաւ-
դուհիին բերած ծրարը Քլայս խաթունին ցուցընելով
ըստ : “Կառքին մէջ ձեզի հետ եկող հասարակապե-
տութեան անձը հրամայեց որ ասիկայ ձեզի տրուի եւ մի
եւ նոյն անձը ապսպրեց նաեւ որ որչափ կարելի է նէ
ձեզի աղջկ նայուի,, :

Սոով բսել կ'ուզեր որ իր ձեռքն ըլլարնէ, զիրենք
մէկտեղ չեր ձգեր . անոր համար Քլայս խաթունն ալ
ասանկ պատասխան տուաւ :

“Ես կը պատրաստուեի ձեզի շնորհակալ ըլլալու
որ զիս իմ եղրօրս աղջկանը հետ հոս կը դնեք, բայց
շատ կը ցաւիմ որ վերջի խօսքերնուդ համեմատ
շնորհակալութիւնն ուրիշի պարտական եմ եղեք :

— Քաղաքակից, քու ցաւիլդ չցաւիլդ հոգս չէ,
հասարակապետութիւնն ողջ կենայ,, :

Ետքը “Նախաճաշնիդ խաւեմ,, ըսելով ելաւ
դնաց :

«Իիչ մը ետքը բանտապետին կինը՝ բանտարկեալ-
ներուն համար սահմանուած նախաճաշը ձեռքը ներս
մտաւ : Աս կինը թէպէտ բնութեամբ խիստ քաղցրա-
բարոյ եր, բայց իր երկանէն վախնալով ստիպուած եր
խեղճ կալանաւորներուն առջեւ շինծու խստութիւն ու-
դաժան կերպարանք մը ձեւացընելու :

“Ե՞ս է ուտելիքնիս, հարցուց Քլայս խաթունը :

— Այս, քաղաքակից, աս է, թէ որ աւելի բան
մ'ուտելու համար ստակ չես խոտր :

— Հիմակուհիմակ ասով գոհ կ'ըլլանք, բայց թէ որ
աս իրիկուն կընաք մէջ մ'ալ հոս դալ նէ, հետեւեալ
օրերուն համար բան մը կ'որոշենք :

— Լաւ, քաղաքակից, եւ կարծեմ թէ շատ աղեկ

կ'ընես : Զէ թէ իմ շահուս համար կ'ըսեմ ասիկա .
վասն զի շահս մեծ բան մը չէ , հապա սա խեղճ աղջ
կան վրայ կը ցաւիմ , ըստ Աննան ցուցընելով , որուն
երեսը պատ դարձեր է եւ ոյժ առնելու կարօտութիւն
ունի ::,

Ի՞անտապետուհին նայելով որ ալ հետք չեն խօ-
սիր , ելաւ գնաց , թող տալով որ իրենց ողորմելի կե-
րակուրն ուտեն :

Երբոր խցին մէջ մինակ մնացին , Քլայս խաթունն
Աննային ըստաւ . “Բաց սա ծրարը , տեսնենք Թագուհին
այնչափ քիչ ատենուան մէջ ի՞նչ կրցեր է ժողվել ::”

Ենա ծրարը բացաւ , որուն մէջ իրենց համար ճեր-
մակեղեններ ու հագուստներ կային : Քայց ամէնէն աւելի
իրենց հաճութիւն տուին մէջը գտնուած կանանց զբա-
ղանաց գործիքներն , ինչպէս՝ մկրատ , մատնոց , ասեղ եւ
այլն : Քլայս խաթունն խսկզբան սկսաւ զարմանալ թէ
ի՞նչպէս սա ամէն բան իրենց ձեռքը հասուցին , բայց
երբոր Թագուհին յիշած ստակը մէջը չգտաւ , մտա-
ծեց որ այն անուղղակի կերպով տրուած ընծան պիտ' որ
ըլլայ որ ծրարը ձեռքերնին հասուցեր է :

“Ե՞ն ծրարին մէջ գտաւ նաեւ Աննա իր տունն
սկսած մէկ ասղանի գործքը ու քիչ մը ատեն աչքն
անոր վրայ անշարժ մնալին ետեւ , “Յակոր , Յակոր ,
ըստ քթին տակէն , ո՛հ , ի՞նչ կ'ընես : Ես կը յուսայի
որ զքեղ սա ասղանի գործքովն պիտ' որ զարդարեմ . խսկ
հիմակ , արդեօք մէջ մ'ալ զքեղ պիտ' որ տեսնեմ : . . .
Հապա հայրս , իմ սիրելի հայրս , ըստ հօրքրոջը գտո-
նալով , ի՞նչ պիտ' որ ըլլայ երբոր զմեղ չգտնել : Ո՛հ , աղ
մարդիկները զինքը կը փնտուեին . գուցէ ինքն ալ մեզի
պէս անմիջապէս բանտ կը դրուի :

— Հանդարտ եղիր , աղջիկս , ես արդէն ատենէ մը
վեր վախ ունենալով իրեն գրած էի որ չըլլայ թէ գայ :
Նաեւ սա ալ գրած էի որ մենք իրեն քով կ'եր-
թանք

— Առաւանձ տար, սիրելի հօրաքոյր: Բայց չէ, մէջ
մալ զանիկա պիտ' որ չտեմնեմ: Լսեցիք բանատպետին
խօսքը որ բար թէ հոսկից մինակ մեռնելու համար
կ' ելքոցուին:

Քիչ մը լուսութենի ետեւ Քլայս խաթունն եղբօրք
աղջկան ասանկ բար.

“Մեր առանձին ու հանդարտ կենացը մէջ կարելի
եղածին չափ կը նայէի որ քու առջեւդ չխօսուի հայ-
րենեացդ թշուառութեանցն ու այն ոճրագործութեան
վրայ, որով անմեղ ու խեղճ Լուդովիկոս ժօ. կախա-
ղան հանեցին: Աս մարտիրոսին մահուրնեն ետեւ ուրիշ
հաղարաւոր մարտիրոսներ ալ եղան: Մեզի կ'իշնար, որ
աս խառնակութեան ու ապականութեան տեսարանը
թողուինք ու փախչէինք. բայց կ'երեւար թէ զմեղ
մառցած ըլլան: Մէկալ կողմանէ ալ քու հայրդ չէր ու-
զեր որ թողունք ան բերդը, որն որ քու մօրմէդ իրեն
մնացած ըլլալով, իրեն անցը յիշատակ մըն էր. արդ
եթէ ձգելու երթալու ըլլայինք նէ՝ քու մայրենական
հաւուցդ ժառանդութիւնն ընդ միշտ կորսընցուցած
կ'ըլլայիր:

— Աս գժըախտութիւնն հիմակ արդէն եկաւ գլուխ-
նիս, աս տարբերութեամք որ հիմակ աղատութիւննիս
ալ կորսընցուցինք. ուր որ եթէ յառաջադցն փախած
ըլլայինք նէ, հիմակ հանդիսատ կ'ըլլայինք գերմանիայի
մէջ, ուր այնչափ կ'ախորժեմ, ուր ձեզի հետ այնչափ
բարեբախտ օրեր անցուցեր եմ:

— Ի՞նչ կը կարծես, աղջիկս. այնչափ կը տարա-
կուսէի փախչելու թէ որ նոյն իսկ այն փախուստը զմեղ՝
հիմակուան վրանիս հասած վտանգէն աւելի եւս մէծ
վտանգներու մէջ չձգէր: Բայց աս ամէն մտած մունք-
ներն ալ պարապ են, ինչու որ հիմայ ձեռքերնես բան
մը չիդար: Անանկ է նէ ըսենք միայն. Աստուած ասանկ
ուզեց, իր կամքն ըլլայ,”:

Երկրորդ օրը Աննա ու իր հօրաքոյրը գիշերուան

քունով աղեկ մը զօրացած ըլլալով, անցած բաներուն
խեղճութեանց ու ապագային վախուն վրայ կը խօսա-
կցէին: «Սյն խօսակցութեան ատեն Քլայս տիկինն սկսաւ
նոյն ատենուան նորաձեւութեան համեմատ շրջազգես-
տին (ֆիանանին) վրայ եղած խորունկ գրապանակներէն
զանաղան մեծութեամբ տուփեր հանել: Անսա զար-
մացած կրնայէր աս տուփերուն, որոնց շատերն արդէն կը
ճանչնար: Ամէնը գրապանակէն հանելէն ետեւ, սկսաւ
մէկիկ մէկիկ տուփերը բանալ ու Քլայս եւ Վերթրոյ ըն-
տանեաց բոլոր գոհարները դուրս հանեց:

“Անանկ է նէ, սիրելի հօրաքոյր, դուք գիտեիք թէ
պիտ' որ բռնուինք. ապա թէ ոչ ի՞նչպէս կրնայիք աս ամէն
բան վրանիդ ունենալ. դուք ամէն բանի յառաջատես
եղեր էք:

— Ձէ, աղջիկա: Ամէն բանի յառաջատես եղած
ըլլայի նէ, պէտք չէի աս գոհարները մինակ իմ՝ քովս
պահել. ստուգիւ կ'ըսեմ որ մաքիս ծայրէն չէր անցած
որ զմեզ իրարմէ կրնան բաժնել: Ի՞նչ կ'ըլլար թէ որ
անմիջապէս զմեզ բաժնէին ու ժամանակ չունենայինք
այս գոհարները, զորոնք ութ օրէ վեր հետս կը կրեմ
մէջերնիս բաժնելու:

— Ապա վրանիս խուզարկելու ըլլային նէ:

— Անշուշտ ամէն բան կը դանեին ու կ'առնեին:
Բայց անոնք կարծելով թէ յանկարծ վրանիս հասած
ըլլալով, մեզի ամենեւին ժամանակ չձգեցին բան մը
պահելու, խուզարկութիւնն աւելորդ սեպեցին:



“ԱԱՅԵՑԻ՞Ք աս գեղեցիկ ադամանդն, ըստ Անսա,
զորն որ գործածեցիք Վիկիննա եղած ատեննիս: «Սյն
օրն ինծի ըսիք. “Անսա, ալ ասկէ ետեւ ասիկա ես

պիտի չքործածեմ, զքեղ կայսեր առջեւ հանած առենս ասիկա դուն պիտ'որ դնես,, : Ան ատեն ես տառերկու տարւան էի, ու սկսայ հաշուել թէ Երբ պիտ'որ գայ ան ատենը : Ի՞նչ ուրախ ատեն էր իմ հօրս ու քու հայրենեացդ մէջ անցուցած այն երկու տարիներս : Ո՞հ, ինչու Գաղղիա եկանք :

— Պու բուն հայրենեացդ մէջն ալ երջանիկ օրեր ունեցար, աղջիկս . Գերմանիայի մէջ անցուցած օրերէդ աւելի Գաղղիայի մէջ ունեցած խաղաղ օրերդ չես կրնար մոռնալ :

“Ո՞հ . իմ կենացս ամենէն երջանիկ ժամանակն, ըստ Քլայս խաթթունը հառաչելով, այն ժամանակն է, զորն որ աս պարզ գոճազմէ մատնին կը յիշեցընէ : Աս մատնին Յովսէփ բերաւ ինծի Կէօթթինկէնի համալսարանին մէջ ուսմունքը լընցընելէն ետեւ դարձած ատեն . ամէն մարդ նոյն ատեն ինծի մէծամեծ բարեմազթութիւններ կ'ընէին : Վեց ամիս ետքը Յովսէփ ուղեց՝ իր ուսմունքն աւելի կատարելագործելու համար Փարիզ երթալ ու ես ալ չկրցայ իր այս բաղձանցը դէմ դնել, մանաւանդ որ իրեն հետ պիտ'որ ընկերանար նաեւ իմ աղնիւ մէկ բարեկամիս տղան : Ասիկա որ սեպուհի տղայ էր, շատ մեծ համարում ունէր ու Յովսէփին աւելի խոհեմ կ'երեւար : Բայց երխատասարդ սեպուհը կեղծաւոր է եղեր ու իր վնասակար օրինակը իմորդիս ինծմէ յափշտակեց :

— Աիրելի հօրաքոյր, ձեր երջանկութեան օրերը շատ քիչ եղեր են . դիտեմ որ ձեր մանկութեան օրերն իմինիս պէս անցը չեն եղած : Դուք էիք որ իմ մանկութեանս օրերը քաղցրացուցիք : Երբոր իմացաք որ ես որբ մնացի, շուտ մը քովս եկաք ու Յովսէփին համալսարանն եղաղ բոլոր ժամանակն ինծի հետ անցուցիք : Ու երբոր անոր համալսարանէն դարձած ատենը՝ Վիէննա կը դառնայիք, զիս միսիթարելու համար, իբրեւ ձեր շուտով նորէն ետ դառնալուն դրաւ տուիք ինծի այս մարդարտազարդ վարսակալը :

— Խաստացածիս պէս չկրցայ շուտով դառնալ:
Անոր համար եղբօրս աղաչեցի որ զքեզի ինձի խաւրէ,
որպէս զի քու ուսմոնքը շարունակեմ: Հոն քեզի հետ
անցուցած երկու տարւան միջոցին մեջ սկսաւ իմ վիշտ
տերու շարքը, որն որ մէջ մ'ալ կարելիք չունի:

— Բայց ինչպէս աղէկ էր Յովսէփի ձեղի ու ինձի
հետ Գաղղիայէն գառնալէն ետեւ:

— Անիկա արդէն ան ատեն ինձի համար կորսուած
էր: Երբոր նորէն Գաղղիա երթալու արտաքոյ կարգի
բաղձանքը տեսայ, խմացայ որ միտքն այլազդ է: Տես ոս
զմբուխու մանեակին ու ապարանջանները, ասոնք իր նշանածին համար պատրաստած էի, որն որ ազնուական
օրիորդ մըն էր ու որուն նոյն խկ ինք Յովսէփի երկայն
ատենուընէ վեր հաւած էր. բայց իր անհաստատուածիւնն ու փոփոխամութիւնը . . . : Առանց իմ հաւանութեանս Գաղղիա գնաց ու հոնկից ինձմէ հրաման
ուղեց ուրիշի մը հետ կարգուելու: Ես իրեն նամակ զրեւ
լով իրեն նշանածին գառնալու պարտքն իրեն յիշեցուցի,
բայց պատասխան չընդունեցայ ու ետքը լեցի որ թէ
ատրոնի երդչի մը հետ կարգուեր է: Աս երդիչը պսաւ
կուելէն ետեւ իր ցած արուեստը թողուցեր է, բայց իր
փառատէր ու թեթեւ վարմոնքը խեղճ Յովսէփին
միտքը կասկած ձգեր է. անանկ որ ասկէ խուված ինք
զինք զարկեր ու արիւնլուայ տուն տարուեր է . . . : Խակ
կինք վեց ամսէ վեր երկու հոգւով ըլլարով երբոր իր
այրն այն վիճակին մեջ տեսեր է սաստիկ ցաւերով վախու
ճաներ է: Ո՞հ գոնէ որդին կարենար ապրիլ ու Յովսէփին
պին ունեցած սէրս, անոր ցուցընէի: Հիմակ քովս Յովսէ
փին ուրիշ մէկ յիշատակը չունիմ, բայց եթէ իր աս
վերջի նամակը, աս ըսելով Քլայս խաթունը ծոցէն
նամակ մը հանեց:

“Եմ կրնար քեզի կարդալ եւ ոչալ քու ձեռքդ
տալ աս նամակը, որուն վրայ այնչափ արցունք թափած
եմ. ասով Յովսէփի իր մօրը վերջին բարեւ մը կու տայ:

Իր կնոջը մահուրնէն տարի մը ետքը ինքն ալ մեռաւ :
Բոլոր աս տարւան միջոցին մէջ իր վիճակին վրայ ես
ամենեւին բան մը չեի գիտեր : Երբոր ալ չեի կրնար
ոչ զանիկա օրհնել ու ոչ մէյ մ'ալ տեսնել, ան տեսն
աս նամակին ընդունեցայ : Կը բաղձայի ստուգիւ դոնէ անոր
զաւակը տեսնել . . . : Բայց ինչ ցաւ ու հոգ պիտ'որ
պատճառէր ինծի հիմակուան պարագայիս մէջ անանկ
պղտիկ տղայ մը : :

Աս վերջին խօսքը Աննային արտաքոյ կարդի այլայ-
լութիւն պատճառեց . անանկ որ հօրաքոյրը ցատքեց ու
քովն ունեցած վարդեջը սրուակը հոսուրտացընել
տալով վրայ բերաւ ու հարցուց թէ ինչ կը զգայ : Աննա
ինք զինք զապելով “Բան մը չունիմ”, ըստ :

Վիշ մը ատեն հանդարտ կենաբէն ետեւ, Քլայս
խաթունն ըստ : “Հիմակ նայինք, աղջիկս, որ աս գու-
հարները մէջտեղէն վերցընենք պահենք” : Աս ըսելով
գոհարներն երկու մաս բաժնեց, մէկ մասն Աննային
տուաւ ու մէկալ մասն ինքն առաւ : “Ասոնք դեռ քանի
մ’օր վրանիս տանինք ու ետքը նայինք որ մէկ աղէկ
տեղ մը գտնենք պահելու : Ահա քեզի քսակ մըն ալ
դրամ, ասով կրնաս քու վիճակդ քիչ մը դիւրացընել” :

Հաղիւ թէ աս տրամադրութիւննին ըսին լմրնցու-
ցին, մէյ մ’ալ Ռամնն ներս մտաւ : Հենգնական ծի-
ծաղով մը “Աղէկ էք”, հարցուց :

“Աննայինք ալ աղէկ ըլլալ, ըստ Քլայս խաթունք :

— Հոս ասկէ աղէկ չեիք կրնար ըլլալ դուք ամենէն
աղէկ նայուողներուն մէջն էք, խուցերնիդ աղւոր :
զգեստնիդ տեղը . . . : Ասկէ զատ, թէ որ ստակ ունիք
նէ պատգամաւորներուն կանանցը պէս կրնաք ապրիլ :

— Զեր խաթունք խոստացած էր ինծի երէկ իրի-
կուն գալու որ մեր ուտելիքին նկատմամբ որոշմունք
ընենք . կրնանք ձեղի հետ ալ մեր դաշնադրութիւնն
ընել” : Աս ըսելով, Քլայս խաթունք մասնաւորապէս
աս բանիս համար որոշած դրամը սեղանին վրայէն առ-

նելով բանտապետին տուաւ, որ ամիս մը իրենց աւելի լաւագոյն կերակուրներ բերէ: Բանտապետին երեսը դուարթացաւ. յայտնի կը տեսնուէր որ դալուն դլխաւոր նպատակն ան էր:

— Թռէ որ այնչափ ստակ ունիք որ երկայն ատեն կարենաք ասանկ վճարել նէ, բաներնիդ աղէկ. բայց դուցէ ասանկով քսակներնուդ տակը շուտով կը տեսնէր:

— Արցածնուս չափ կը ջանանք զձեղ գոհ ընել: Թռէ որ միջոցնիս հասնի, ան ատեն քիչով գոհ կը լանք:,,

Աննա երբոր տեսաւ որ բանտապետը ստակով կակղացաւ, յարմար ատեն սեպելով, բաւաւ,

“Պարոն, զմեզ մեկտեղ կը ճզէք, անանկ չէ. դիտցէք որ մեծապես շնորհակալ կը լանք ձեզի:”

— Ադ կարելի չէ. ես իմ հրամաններս ունիմ ու անոնցմէ դուքս բան չեմ ճանչնար: Ազօթք բրէք որ դեռ մնան ան մարդիկները, որոնց խոցերը դուք պիտ' որ բոնէք, բայց արդէն մա . . . :, Սկսաւ անդութ մարդը խնդալ ու ձեռքը վզին կոթքնցուցած անանկ մեկ ձեւ մ' բրաւ, որ Աննային ու իր հօրբրոջը երեմներուն դոյնը նետեց: Որամնն զիրենք աս սարսափին մեջ ձգելով ելաւ գնաց:

“Ամէ՞”, մա՞ն, , բաւաւ Աննա անհաստատ ձայնով մ' ու բոլոր անդամներովն սկսաւ դողալ:

Քլայս խաթունը մեղմով յանդիմանեց զԱննա, անոր վհատութեան համար, ու ետքը անոր պարտք դրաւ որ իր դղեակն ունեցած սովորութեանը համեմատ իւրաքանչիւր ատենին իր ազօթքին, ընթերցուածոյն ու ձեռագործին զրազի, որպէս զի տխուր խորհուրդներով ինք զինք չխռովիւ:

Երբոր Քլայս խաթունն աս արամագրութիւնները կը լինէր, մեկեն բանտին շէնքին մշջ ծանր սայլի ձայն լսուեցաւ: Քլայս խաթունն աս ձայնին նշանակութիւնն

աղեկ գիտնալով սկսաւ սարսափիլ, բայց Անսային առջեւ ինք զինք բռնելով խօսքը կը շարունակէր :

ԱԵԿԷՆ խոցերնուն դուռը բացուեցաւ ու Ուամնն ներս մտաւ, որուն երեսը նկարուած տեսակ մը ժպիտէն կ'իմացուէր որ գէշ լուր մ'ունի :

— 33. 33 —

Է *

“ԱՍԹՔԸ հասաւ, քաղաքակից, ու հիմակ պարապ խոց ունինք . բայց որովհետեւ զուն մէկ աղեկ աղնուապետական մը կ'երեւաս, քու ընտրութեանդ կը ձգեմ որ կ'ուզեն աս խոցը քու եղրօրդ աղջկան ձգես, կ'ուզեն քեզի պահես,,:

“Ք լայս խաթունն սկսաւ մտմրտալ : Աէյ մը մողէն անցաւ որ մէկալ խցին ինչպէս ըլլալը բանտապետին հարցընէ, բայց ետքը վախնալով որ դուցէ զինք կը խարէ, աչքը կեցած խցերնուն մէջ մէյ մը պտրտեցուց, ու տեսնելով որ բաւական լուսաւոր է ու պատուհանն ալ դաշտի վրայ կը նայի, աւելի գէշէն վախնալով, որոշեց որ նոյն խոցն Անսային ձգէ :

“Ե նորհակալ եմ որ, բայս Ք լայս խաթունն, ընտրութիւնն ինծի ձգեցիք . աս խոցը եղրօրս աղջկան կը ձգեմ ու ես մէկալ խոցը կ'երթամ,,:

“Ա նաս բարով, սիրելի աղջիկս, զքեզ Աստուծոյ պաշտպանութեանը կը յանձնեմ : Ա . Աստուածին ու հրեշտակները վրադ հսկեն :,,

Բ այց երբոր տեսաւ Ք լայս խաթունն, որ Անսա արտաքոյ կարգի խոռովութեան մէջ է, զանիկա անկողնին վրայ դրաւ, ու ինչ որ խօսեցաւ չկրցաւ զանիկա թմրութեան վիճակէն հանել . ան առեն աղաչեց բանտապետին որ գոնէ իր կինն անոր քովը խաւրէ, ու հարցուց թէ ինչ կ'ուզէ աս ծառայութեան համար : Ուամնն

Երկու ոսկի ուղեց, զօրոնք Քլայս խաթունը շուտ մը
հանեց տուաւ:

“♦ոդ մ' ընէք, ըսաւ Ռամնն ստակին առնելէն ետեւ,
խօսքս խօսք, կինս շուտ մը կը խաւրեմ,,:

Աննա ինք իրեն գալով զարմացած մնաց երբոր տե-
սաւ որ իր հասակը աղջիկ մը զինք բոներ է ու քաղցր
արգահասանքով մը երեսը կը նայի: Քիչ մը լուռ կե-
նալէն ետեւ մեղմ ձայնով մը հարցուց. “Դուք ովկէք:

— Իմ անունս Մարիամ է, օրիորդ, բանտապետին
աղջիկնեմ: Հայրս, որն որ հիմայ ձեր հօրաքոյրը տարաւ,
մօրս ըսաւ որ քու քովդ դայ, բայց անոր ծուլու-
թիւնը բանած ըլլալով ինծի ըսաւ որ ես գամ, ու զձեզ
տեսնելէս վեր՝ գալուս վրայ շատ ուրախացայ: Թաէ որ
կ'ուղէք նէ, ուրիշ անդամ ալ զձեզ տեսնելու գամ:

— Շատ կ'ախորժեմ, ըսաւ Աննա, որն որ ինք
զինք աղէկ զգալով ելաւ անկողնոյն ծայրը նստաւ: Բայց
հօրաքոյրս ո՞ւր է, ո՞ւր տարին: Կ'աղաշեմ ինձմէ գաղ-
տուկ մի պահէք:

— Ձեզմէ գաղտուկ պահէլու բան մը չկայ, օրիորդ.
գաւթին վրայ նայող մեծ խցի մը մշջ է, ուր ամենէն
աղէկ անկողինը կայ ու աթոռի մը վրայ ելլելով կրնայ
անցնող դարձող բազմութիւնը տեսնուիլ, որն որ ձեր
հօրքրոջը բաւական զբոսանք կրնայ ըլլալ:

Կարծեմ դժուարնիոդ չերթար, օրիորդ, որ հօրս
տեղ եսեկայ. անանկ չէ: Անիկա անզգամ մարդ մըն է:

— Մարիամ, դուք աղէկ աղջիկ մը կ'երեւաք, ի՞նչ-
պէս կրնաք ձեր հօրը վրայ ասանկ խօսք ըսել:

— Ի՞նչ, չտեսաք որ ինչպէս խեղճ մարդիկներու
հետ անդթութեամբ կը վարուի:

— Օք որ անոր վրայ գէշ ալ մտածեմ, ինծի չիյ-
նար քու առջեւդ անոր վրայ գէշ խօսիլ:

— Ասիկա ինծի յանդիմանութիւն մըն է, ըսաւ
Մարիամ տհաճութեամբ:

— Ձէ, ըսաւ Աննա մեղմ ծիծաղով մը, ասիկա

մեծ համարձակութիւն մը կ'ըլլար առջի անդամ տեսութեան :

— Ի՞սպաց ըսածներնուդ իրաւունք կու տամ, ու կը հաւատամ որ զիս վշտայցընելու համար չըսիք : Ես երբոր պղտիկ էի, ժողովրդապետ մ'ունեինք, որն որ ինձի ասանկ բաներ սովորեցուցած էր, բայց հիմակ կ'ըսեն թէ ատոնք հին ատենուան խօսքեր են,, :

Աննային նելքին տիսրութիւնը չժողուց աւելի երկայն խօսելու : Քիչ մը ատեն լուռ կենալնէն ետեւ Մարիամ ըսաւ . “Անանկ է նէ, կ'ուզէք որ նորէն գամ+ ձեռքէս եկածին չափ կը ջանամ որ հօրմէս հրաման առնեմ գալու . վասն զի՞ մանաւանդ մէկ օրիորդի մը համար խիստ դժուար բան է մինակուկ ու զոցուած կենալ : Ո՞հ, քանի՞ քանի անդամ խեղճ կալանաւոր ներու համար լացած եմ :

— Ըստ բարեսիրս աղջիկ էք : Եկէք, եկէք շատ անդամ տեսնուինք :

— Ի՞սպաց սա ինձի հետ յոդնակի պիտ' որ չխօսիք . չեմ ախորժեր,, :

Մէջերնին ասանկ ընտանեկան բարեկամութիւն մը հաստատուելէն ետեւ, Մարիամ վախնալով որ իր առջի անդամ Աննային քով ասանկ երկայն կենալը ուրիշ անդամ գալուն արդելք կրնայ ըլլալ, անոր ձեռքը թօթուելով “Մնաս բարով, ըսաւ : Զեմ դիտեր, ինչպէս ըսաւ ձեր հօրաքոյրը որ անանկ վաստրկեցաւ զհայրս, որ ձեր ինչպէս ըլլալուն լուրը խոստացաւ հայրս իրեն իմացընել, ու հիմակ ես կ'երթամ ձեր որպիսութեան լուրն իրեն տանելու,, :

Աս խօսքերն ըսելով խցին դոնեն դուրս կ'ելլէք Մարիամ : Բայց Աննա վերջի խօսքը լսածին պէս, ցատքեց զանիկա ներս քաշեց :

“Ուրեմն հիմակ իմ հօրքը պիտ' որ երթաս : Իմ բարեւս իրեն տար ու իմ աղէկ ըլլալս իրեն իմացուր :

— Գլխուս վրայ, ըսաւ Աննա, ու սիրաբ շարժած խցէն դուրս ելաւ,, :

Աննա իր խցին մեջ մինակ նստած ատեն մէկէն գոհարները միտքն ինկան : Վախնալով որ չըլայ թէ վրան քննելու ելեն, երկայն մտածելէն ետեւ ելաւ յարդէ անկողնին մէկ ծայրը քակեց, գոհարները տուփերավ մէջը դրաւ ու նորէն զգուշութեամբ կարեց :

Ետքը քիչ մը զով օդ շնչելու համար սեղանը պատուհանին առջեւը տարաւ ու վրան ելելով սկսաւ նոյն վանդակապատ պատուհանէն առջեւի դաշտերը նայիլ : Աս տեսքն իր Ռոսի դղեկին մէջ անցուցած երջանիկ օրերը յիշեցրնելով՝ իրեն զանազան խորհրդածութիւններ ընելու նիւթ կու տար :



Է *

ԴԱՌՆԱՆՔ վայրկեան մը հաւատարիմ թագուհին, որն որ իր բաղձանացը համեմատ իր տերանցը հետ չկրնալով բանտ գալ տուն դարձած էր : Հօն թագուհի տան մէջ աւար առնող օտարականներու հետ խոհեմութեամբ վարուելով զանոնք վաստրկեցաւ, իր աէրերուն սիրելի եղող առարկաներէն շատերն իբրեւ իր անձնական բաները ժողվեց ու իբրեւ մօտերն եղող իր ազգականին երթալ ձեւացրնելով ճամբայ ելաւ դէպի ի ան քաղաքը՝ ուր որ բանտն էր : Հօն հասնելով բանտին մօտերը ընակարան մը բռնեց ու Պրիւնէլ մականուամբ, որն որ իր ընտանեաց մականունն էր, իբրեւ աղքատ նկարչի մը այրի ձեւանալով սկսաւ հօն բնակիլ :

«Քիչ մը ատեն ետքը սկսաւ դրացի տներու մէջ վարձբով կարելու զգեստներ առնել . եւ որովհետեւ կանանց զանազան հագուստներ կարելու մէջ շատ ճարտար էր, անոր համար շատ յաճախորդ գտաւ : Աս կերպով Ռամնին կնոջն ալ շատ բաներ կարեց, որմէ թագուհին՝ դիտմամբ խիստ քիչ վարձք կ'ուզէր իր աշխատութեանը, անանի որ բանտապետուհին կարին աղէկու-

թիւնը ու արտաքոյ կարդի աժնութիւնը տեսնելով,
սկսաւ շատ զործք տալ Թաղուհիին, որով մէջերնիւ
շուտ մը մեծ բարեկամութիւն մ'եղաւ։ Թաղուհիին
ուզածն ալ աս էր։ Ալ անկէ ետեւ շատ անգամ Ռա-
մնին բնակարանը կ'երթար ու իր զուարթ բնութեամբը
զանոնք կը զբուցընէր. անանկ որ Ռամն բանտապետն
ալ զինք կ'ախործէր։

Հոս Թաղուհի անհամբերութեամբ կը բաղձար
Աննային ու անոր հօքքրոջը վրայ տեղեկութիւն մ'առ-
նել. բայց արտաքոյ կարդի խոհեմութիւն պէտք էր
բանեցընել։

Մարիամ Թաղուհիին հետ խօսակցած ատեն շատ
անգամ խօսք կը բանար այն օրիորդին վրայ, որուն հետ
բանտին մէջ բարեկամացած էր, ու Թաղուհին անոր ը-
սածներուն սաստիկ ուշադրութեամբ միտ կը դնէր, հա-
մարելով թէ անշուշտ Աննան պիտ' որ բլայ այն օրիորդը,
բայց հարցում ընելէն կը զդուշանար։

Ռամն ու իր կինը՝ զՄարիամ՝ իրենց մէկհատիկ
զաւակն ըլլալուն շատ կը սիրէին. անանկ որ Մարիամին
իրենց կամացը դէմ ուզած բանին ալ, քիչ մը ընդդի-
մութիւն ընելէն ետեւ, միշտ կը զիջանէին։ Աս կերպով
վերջապէս հրաման առած էր Մարիամ իր հօրմէն որ
Աննային ուտելիքն ամէն օր ինք տանի, եւ ասիկա իբ-
րեւ տղայական բաղձանք մը ձեւացուցած էր։

Աննա իր միայնութեանը մէջ մեծապէս կը միսիթա-
րուէր ու կը զբունուր աս զուարթ աղջիկը իր քովը տես-
նելուն։ Մարիամ ատեն ատեն անոր հօքքրոջը վրայ
տեղեկութիւն կու տար, ու խօստացած էր նաեւ Ան-
նային որ եթէ իր հօքքրոջը կամ իր վիճակին վրայ փո-
փոխութեան խօսք մը ըլլալու ըլլայ, ինք լուրը կը
բերէ։

“Մարիամ, ըստ օր մը Աննա, չես կինար հրաման
առնել որ ինձի համար թուղթ, թանաք ու դրիչ զնես,
7*

ինծի մեծ ծառայութիւն ըրած կ'ըլլաս : Թէ որ կապարէ գրիչ ու գոյներ ալ կարենայի ունենալ :

Մարիամ գլուխը շարժեց : “Ծատ կալանաւորներ ձեր ուղածներն ուղեցին, բայց երբէք հայրս թող չտուաւ : Բայց ի՞նչ պէտք է հրաման, ես վաղը ձեզի համար գաղտուկ կը գնեմ : ”

— Ձէ, Մարիամ, չեմ ուղեր որ ինծի համար քու ծնողացդ անհնաղանդ ըլլաս :

— Իրաւցրնէ, գուք զիս կ'ամրցցրնէք : Կը տեսնեմ թէ դուք ինչպիսի կը թութիւն առեր էք . ձեր խօսքերուն մեջ միշտ իմաստութիւն մը կ'երեւայ . իսկ ես անխընամ մեծցեր եմ . ոչ կարդալ գիտեմ, ոչ զրել . . . :

— Ի՞նչ, կարդալ չես գիտեր :

— Ձէ . անոր համար հօրս դէմ միշտ կը բարկանամ որ զիս ասանկ առանց ուսման թողուցեր է որ մեծնամ ,

— Այրու վար մի զարներ, Մարիամ . զնա իրմէ հրաման ուղէ ու ի՞նչ որ կը բաղձաս գիտնալնէ եսքեզի կը սովորեցրնեմ , :

Խրիկուան կերակուրէն ետքը, որ ատեն աւելի հանդարտ կ'ըլլար Ռամնն ու հետը կրնար խօսուիլ, Մարիամ հրաման ուղեց Աննայէն դաս առնելու :

Ուամնն ասիկա լսելուն պէս “Անանկ բան չեմ ուղեր, պոռաց :

— Բայց, հայր, :

— Չայնդ քաշէ . չեմ ուղեր, բոի : Ոչ ես կ'ուղեմ, ոչ ալ մայրդ” :

Մայրը բան մը չեր ըսած, բայց երկանը խօսքին դէմ խօսելու չյանդնելով՝ ըսաւ .

“Պէտք է պատճառներն առջեւը դնել . մեր պատճառները հասկրնալու շափէ հասակ ունի :

— Պատճառ : իմ պատճառներս աս է որ անաղնուապետականը աղջիկն իրեն կը շահի ու հասարակապետութեան դէմ բաներ ընել կու տայ, որով մենք վտանգի մեջ կ'իյնանք :

— Ան կողմանէ վախ մի՛ ունենաք, ըստ Մարիամ։ Անիկա մոլորցնելու աղջիկ չէ։ «Սայեցէք այսօր ինչ եղաւ. ինք ինձի յանձնեց որ ձեզմէ հրաման ուզեմ ու իրեն համար թուղթ, թանաք եւ այլն դնեմ. եւ ուրովհետեւ ես գիտէի որ դուք հրաման չեք իտար, ըսի որ դաղտուկ կը դնեմ ու իրեն կը տանիմ։ Բայց ինք երբ որ աս լսեց, ուզածներէն ետ կեցաւ,, :

Աս խօսքին՝ հայրն ու մայրն իրարու երես նայեցան։ Մարիամ խօսքն յառաջ տարաւ.

“Եսիէ զատ ալ, երբոր ձեզի դէմ բան մը կը խօսիմ, շուտ մը աշուշները կը բանայ ու զիս կը յանդիմ մանէ :

— Ի՞նչ, դունքու հօրդ վրայ գէշ կը խօսիս,,, ըստ Ռամն ու զաւաղանն առնելով Մարիամին վրայ քաւլեց։ Մարիամ մօրը քով փախչելով հարուածէն աղատեցաւ, ու քիչ մը ատեն լուլթիւն տիրելէն ետեւ սկսաւ նորէն խօսիլ.

“Ինձի միշտ կ'արգելէիք որ դրացի ատաղձագործին որդւոյն հետ չխօսիմ, որուն իրաւցրնէ անզգամ տղայ ըլլան իմացայ՝ Վերթրոյեան քաղաքացի աղջկան հետ տեսութիւն ընելէս ետեւ. նոյնպէս կ'արգելէիք որ իրիկունները փողոցին մէջ աղջկանց հետ չխաղամ, բայց ես երբէք ձեր արգելքին մաիկ չեի ըրած, հիմակ կը խոստանամ որ կը հնազանդիմ, թէ որ ինձի դաս առնելու հրաման տալու ըլլաք։ Կ'աղաչեմ, հայր, ըստ բանտապետին մօտենալով, որն որ քիչ մը հանդարտած կ'երեւար, ինձի դիրք մը տուէք,, :

Դամնն քթին տակէն յանդիմանութեան խօսքեր մումուալով դնաց մէկ թղթատած ու աղտոտ գիլք մը բերաւ, որն որ անհամեստ վէպերու հատոր մըն էր։ “Առ, ըստ գիլքը խցին մէջտեղը նետելով, դնա մէջէն կարդալ սովորէ :

— Ի՞նչ կ'ընես, Ռամնն, ըստ կինը գիլքը գետնէն վերցրնելով. աս գիլքը նոյն քաղաքակից աղջկան տանիք

ու մէջէն կարդալ սովըի, որպէս զի մէջի բաները բոլոր
իմանայ: Ի՞նչ դարշելի պատմութիւններ կան մէջը,
զորոնք դուն ինձի պատմած ատենդ ալ կը նեղանամ:
Աղջկանց կարդալ տալու համար ուրիշ գիրք չկայ:
Հայ, . . . աղէկ ատենին հասաւ Պրիւնէլ խաթունը:
Հոգիդ կը սիրես նէ, մտիկ ըրէ, ըստ բանտապետու-
հին՝ Թագուհիին, որն որ նոյն ատեն ներս կը մանէր.
մեր Մարիամին կ'ուղենք կարդալ սովորեցրնել, բայց
չենք գիտեր որ ինչ գրքի մէջէն սովորեցրնենք. ըսէ,
դուն աւելի աղէկ պիտի գիտնաս:

Դարանիս մէջ մէկ քանի հին գլըքեր ունիմ, ըստ
Թագուհին, ու ես ալ ատենօք անոնց վայէն կարդալ
սովորած եմ, թէ որ կ'ուղենք նէ անոնք տամ:

— Երթանք, երթանք, բերենք, ըստ Մարիամ
անհամբերութեամբ ու Թագուհին քաշելով մեկտեղ
գուրս ելան գացին: Ճամբան Մարիամ իր Աննային հետ
ըրած խօսակցութիւնն ու անկէ հետեւած բաները
պատմեց: Երբոր Թագուհիին բնակարանն հասան, Թա-
գուհին զՄարիամ նատեցուց ու քիչ մը ատեն երթա-
լէն դարանին մէջ փնտուելէն ետեւ աղջիկը կանչեց:

“Ահա, ըստ, գլըքերը, եւ որովհետեւ սովորելու շատ
բաղձանք ունիս, գրելու համար առմէն հարկաւոր եղած
բաները քեզի տամ: առ աս տուփիր,, :

Մարիամ տուփին առածին պէս բացաւ ու մէկէն
պոռաց, “Ահ, թուղթ, գրիշ. բայց աս կարմիր, գեղին
բաներն ի՞նչ են,, հարցաց:

— Ո՛հ, ասոնք իմ հանգուցեալ էրկանս ներկերն
են: Տես, ասոնք ալ վրձիններն են: Գնելուուրիշ տեղ
չունենալով, ասոնք հոս զետեղեցի:

— Աղաչեմ Պրիւնէլ խաթուն, ասոնք ալ տփին
մէջ թողուցէք, վաճա զի ասիկա ըստ ամենայնի Աննա
օրիորդին ուղած բանն է. թողութիւն ըրէք համարձա-
կութեանս որ ձեզմէ այսչափ բան կ'առնեմ, գուցէ ձեզի
հարկաւոր ըլլան:

— Գիտեսոք զքեզ կը սիրեմ, Մարիամ. առ ամէնն
ալ, մի քաշուիր. ինծի ամենեւին հարկաւոր չեն:

— Շնորհակալեմ: Բայց աղէկ դբքեր են. Աննա օ~
րիորդն ըսելու բան մը չունենայ:

— Զէ, աղջիկս, մի վախնար: Ասիկա Աստուածա~
շունչ է ու ասիկա ալ Աւետարան:

— Բայց հայրա արդեօք բան մը չ'ըսեր:

— Հանդարտ եղիր, ես քու հայրդ գոհ կ'ընեմ:

Երկուքն ալ մէկաեղ նորէն բանտապետին տունը
դարձան: Որամոն թէպէտ եւ Մարիամին ներս մտնելու
ատենը դաժան երես մը կ'ընէր, բայց Պրիւնէլ խաթունն
իր տուած դբքերն ու տուփը ցաւցընելէն ետեւ, իր
աղջկանը կըթութեան օդակարութիւնն առջեւը դնե~
լով զանիկա հանդարտեցուց:

❖ *

ԵՐԿՐՈՐԴ օրը Մարիամ իր ձեռք ձգած բաներն ա~
ռած ուրախութեամբ Աննային վազեց. “Առէք, սիրելի
օրիորդն, ըսաւ, ամէն բան առջեւը դնելով:

Վնաս իր ուզած բաներն առանկ մէկէն իր առջեւը
տեսնելով, դարձաւ շնորհակալութիւն ըսաւ Մարիա~
մին: “Բայց, ուսկից ասոնք ձեռք բերիր, հարցուց:

Մարիամ ան ատեն իր երկայն պատմութիւնն
սկսաւ: Ասիկա պատմութիւնը պատմած ատեն, Աննա
անոր բերած դբքերը զննելու վրազած էր, որոնք՝ կը
տեսնէր որ իր այնչափ անդամ գործածած դբքերուն
ըստ ամենայնի նման են: Մէջ մ'ալ պատահմամբ դբքին
ճակատն եղող ճերմակ թուղթն առջեւը բացուեցաւ,
ուր գրուած էր Թագուհի Պրիւնէլ. աս տեսնելէն ետեւ
սկսաւ աւելի սաստիկ մտադրութիւն ընել Մարիամին
պատմածներուն, ու քանի մը հարցումներէն ետեւ իմա~
ցաւ որ Մարիամին Պրիւնէլ խաթուն ըսածը իրենց

Թագուհին է : Ան ատեն Աննա փայլակի շուտութեամբ
ան ամեն պարագաները մոքէն անցուց, որոնցմէ կը
մտածէր թէ հարկաւ անցած պիտ'որ ըլլայ թագուհին,
իրենց ետեւէն դալու եւ իր մօտ տեղերն ըլլալը իրեն
ասանկ իմացընելու համար :

Աննա՝ Մարիամին կարդալ ու գրել սովորեցընելու
կը զբաղէր, մնացած ժամանակներն ալ կէս մը ձեռա-
դործի, կէս մը կարդալու եւ կէս մ'ալ նկարելու կու
տար :

Մարիամ, ինչպէս որ Աննային խոստացած էր որ
եթէ իր հօքքրոջը կամ իր նկատմամբ լուր մ'ըլլայ նէ,
իրեն կ'իմացընէ, օր մը եկաւ ու լուր բերաւ որ ժողո-
վրդեան պատգամաւոր մը պիտ'որ դայ :

“Պատգամաւոր դայ նէ, ի՞նչ կ'ըլլայ, հարցուց
Աննա:

— Պատգամաւորը դայ նէ, սիրելի օրիորդ, կալա-
նաւորներու դատաստան կը կտրուի ու ձեզի ալ հարցա-
վորձ կ'ըլլայ :

— Մարիամ, կերպարանքիդ տիսրութենէն անանկ
կը տեսնեմ, որ ըլլալու դատաստանին ելքին վրայ տղէկ
յոյս մը չունիս: Բայց, մի լար . . . զիս ալ կը վհա-
տեցընես: Եկուր, դաստ առ. Երկուքներնուս ալ տիսրը
խորհուրդները կը ցրուին:

— Այսօր դաս չեմ կրնար առնել, ըստ Մարիամ
խովվութեամբ մը, որովհետեւ վաղը մեծ տօն մը ըւ-
լալուն պէտք է որ պատրաստուիմ:

— Վաղը ի՞նչ կայ. իմ դիտցածս վաղը տօն մը
չկայ: Անկէ ետեւ հիմակ այն սուրբ տօնախմբութիւն-
ները կատարելու սովորութիւնը վերցուած չէ մի:

— Աիրելի օրիորդ, դուք աս տօնէն չէք հասկընար.
վաղը Հանճարի տօն է ու պէտք է որ ես ու քաղաքա-
պետին աղջիկը Վարդուհին՝ հօն դանուինք:

— Քու հօն ըլլալդ ինչէն պէտք է:

— Օխա պիտ'որ հագուեցընեն, մաղերս յունական

ձեւով պիտ'որ շիտկեն, մէջը ծաղղիկներ ու ակն պատուականներ ընդելուզելով, ոսկի օձիկ մը պիտ'որ գնեմ ու ստուբներս ու բազուկներս ոսկւով պիտ'որ ծածկուին։ Զիս նեղացրնողն ան է, որ կուրծքս ու սրունքներս բոլոր մերկ պիտ'որ երթամ։ Կըսեն որ դիցուհիներն ասանկ կը հաղնէին։

— Դիցուհիներ . . . Հանճար . . . Չըսես ադ տօնր կատարողներն հեթանոս են։

— Զէ, օրինրդ, հասարակապետականիք են։ Կ'ըսեն թէ ասկէ յառաջ մարդիկներուն ըրածը պարզապես խենթութիւն էր, եւ որպէս զի աս խենթութիւնը ալ թողսւն, Հանճարը ներկայացրնելով մեծ կառքի մը վրայ դրած կը պարտցրնեն։ Աս Հանճարը ներկայացրնողը քաղքին մէջ գտնուող ամենէն վայելուչ աղջիկը՝ Վարդուհին է, ես ալ անոր քով յաւերժահարս մը պիտ'որ ձեւանամ, իբրեւ ծայրագոյն էակ մը՝ ինչպէս կ'ըսեն։

Մարիամ աս ստորագրութիւնն ըրած ատեն՝ Անսային երեսը մէյ մը կը գեղսնար ու մէյ մը կը կարմրէր, ինչու որ կը տեսնէր թէ ինչ աստիճանի այլանդակութեան հասեր է Գաղղիացւոց ազգը։

“Մարիամ, կը կարծես որ Աստուած աս անպիտանութեան համար չիվշտանար։”

— Ասդէն ասիկա ես ալ մտածեցի. ըստ ամենայնի այն կուռքերուն նմանութիւններն են ասոնք, որոնց գէմ՝ ինչպէս որ Աստուածաշնչին մէջ կարդացինք, Աստուած այնչափ կը բարկանար։

— Անանկ է նէ, Աննա, քու խղճմտանիքդ ալ քեզի կ'ազդէ որ ադ գէշ բան է։ Ուրիշ պատճառ մ'ալ չըլար՝ բոլոր քաղքին առջեւ կէս մերկ երեւնալու ամօթը միայն բաւական էր զքեզ ադ բանէն ես կեցրնելու։ Զես կրնար ու պէտք չես այն գարշելի հանդեսին մէջ մաս ունենալ։ Աստուած, որն որ քու միտքդ լուսաւորեց, կը պատժէ զքեզ։”

— Ի՞նչ ընելիքու չեմ դիտեր, ըստ Մարիամ լալով: Հայրս ու մայրս իմ ասանկ բանի ընտրուելուս վրայ ուրախութենէն իրենք զիրենք կորարնցուցած են, ինչու որ կը տեսնեն թէ բոլոր քաղքին մէջ՝ քաղաքապետին աղջկանէն ետեւ ամենէն գեղեցիկ աղջիկն իրենց դուստրն է: Եթէ զրուցելու ըլլամ որ չեմ ուզեր հանդեսին մէջ մտնել՝ անմիջապէս կ'իմանան որ դուք զիս արգելեր էք, ու մէյ մ'ալ ձեր երեսը չեմ տեսներ:

— Մարիամ, ասիկա անանկ մէկ գործք մըն է, որմէ ամենեւին մարդկային ակնածութիւն մը զքեզ ետ պիտ' որ չկեցընէ: Թէպէտեւ մէյ մ'ալ իրար չտեսնենք; թէպէտ եւ աւելի մեծամեծ դժբախտութիւններ վրանիս հանին, ամէն բան պէտք ենք կրել ու զԱստուած չվշտացընել: Ըսէ քու ծնողացդ թէ Զեմ կրնար նոյն հանդեսին երթալ. ըսէ որ ես զքեզ յորդորեցի չերաթալու, վասն զի ես անոնց բարկութենէն մինակ ան կողմաննէ կը վախնամ որ քեզի բան մը չհասցընեն: Ըսէ որ պատրաստ ես ամէն բանի մէջ անոնց հնազանդ ըլլալու, բայց երբոր Աստուածոյ արգելած մէկ բանը հրամայելու որ ըլլան՝ պարտական ես չհնազանդելու: Քեզ տեսնեմ, Մարիամ, Աստուած մեր հետն է: Երթան բարով, ես քեզի համար կ'աղօթեմ:

Մարիամ կտրուկ ձայնով մը «Մնաք բարով», ըստ ու դնաց: Քիչ մը աղօթելէն ետեւ, անկիւն մը քաշուած սկսաւ մտմտալ որ ինչպէս իր ծնողացը խօսք բանայ: Դեռ մտածելու վրայ էր, երբոր յանկարծ մայրը ներս մտնելով, «Մտածմունքդ ի՞նչ է, ըստ, վաղն ուր երթալիքդ մոռցա՞ր. դնա նայէ, վաղուան հագուստդ ի՞նչպէս է:

— Մայր, ես մտածեցի. վաղուան հանդեսին չեմ երթար. շատ անվայել բան է. անանկ կէս մերկ քաղքին մէջ պարտելու կ'ամրէնամ:

— Աս ալ նոր բան, ըստ մայրը՝ Երկանը դառնալով, որն որ նոյն ատեն ներս կը մտնէր: Սաւոր նայէ, վաղը քաղաքապետին աղջկանը հետ երթալ չ'ուզերու:

Ուամնն՝ աղջկանը վրայ մէկ նայուածք մը ձգեց, որով իբրեւ թէ անյապաղ մեկնութիւն մը կ'ուզէր իր առ չուզելուն:

— «^{*}այր, կ'աղաչեմ, ըստ Մարիամ քաղցրութեամբ, թող մի տաք որ վաղուան հանդեսին երթամ:

— «ա՛, հա՛, հասկրցայ. ան վերի քաղաքակից աղջկան քովին կու դաս, անանկ չէ. անշուշտանիկա քեզի հրաման տուած պիտ' որ չըլլայ. կեցիր, դուն մէյ մ'ալ անոր երեսը կը տեսնես:

— «այր, չեմ ուզեր երթալ այն հանդեսին, վասն զի Աստուած կը վշտանայ:

— «Ետ ո՞ր Աստուածն է . . . կը լսես, կի՞ն, Ծայրադյն էակը չիճանչնար,, :

Ես ըսելով բարկութեամբ ձեռքը վերցուց ու Մարիամին գլուխը սաստիկ հարուած մը պիտ' որ իջեցրներ, բայց մայրն արդելեց ու Մարիամին դառնարով ըստ:

«Գիտես ինչու զքեզ ընտրեցին, դուն ամենէն դեղեցիկ աղջիկն ես, անոր համար: Վաղը բոլոր քաղը վրադ պիտ' որ զարմանայ:

— Ի՞նչ, մայր, ատեն մը դուք զիս իմ մնափառութեանս համար կը յանդիմաննեիք ու կ'ըսեիք թէ իմ կորստեանս պատճառ պիտ' որ ըլլայ, հիմակ դուք ինձի ասանկ խորհուրդ կու տաք:

— «ապա քու ծնողացդ ընելու հնաղանդութիւնդ, ըստ Ուամնն: Ահա այն քաղաքակից աղջկան դասերը, որն որ երանի թէ արդէն հօն դացած ըլլար . . . ուր որ քիչ մը ետքը պիտ' որ երթայ:

— Աիրելի ծնողք, ամէն ատեն ու ամէն բանի մէջ ձեզի կը հնաղանդիմ, ու ձեզի կը խոստանամ որ ասկէ ետեւ առջինէն աւելի հնաղանդ կ'ըլլամ:

— Անանկ է նէ, հնաղանդէ:

— Զէ, մայր, իմ խողձմնանացս դէմ եղող բանի մէջ չեմ կրնար հնաղանդիլ:

— Որովհետեւ ասանկ հնաղանդ ես, այսօրուընէ

կ'արգելեմ քեզի որ մէյ մ'ալ այն անիծեալ քաղաքակից աղջկան հետ չտեսնուիս :

— Ի՞նչպէս որ կ'ուզէք նէ, հայր :

— Աղքատ աղջկան պէս պիտ' որ աշխատիս :

— Ուրախութեամբ կ'աշխատիմ, մայր :

— Զեռքդ գիւը պիտ' որ չառնես, ըստ հայրը :

— Իմ բոլոր զուարձութիւններէս ետ կը կենամ, սիրելի ծնողք, թէ որ կ'ուզէք . կը տեսնէք որ ան հանգեսին չերթալ ուզելս չար կամքէ մը յառաջ չիդար : „

Հայրն ու մայրն ասանկ մէկ հպատակութեան վրայ զարմացած, իրարու ըսին .

“Ի՞նչ ընենք, քաղաքապետին ի՞նչ ըսենք :

— Պէտք է որ երթայ, չէ նէ կը սպաննեմ :

— Հայր, ըստ Մարիամ՝ առջեւը ծնկան վրայ իջնալով, թէ որ ձեր աղջկան վրայ տնեցած աէրերնուդ համար կը խոստանաք որ զիս չէք բռնադատեր, ես առ գիշեր Աստուծոյ աղօթք կ'ընեմ ու ապահով եմ որ անիկա բաներն անանկ կը դարձընէ, որ հրամանիքնիդ սրդողելու բան չէք ունենար :

— Կոստանանք տեսմենք, ըստ մայրը. նայինք վաղը բաներն ինչպէս կը դառնան, եւ թէ Աստուծ իրօք կը լսէ իրեն,, :

Հայրը կոնակը դարձուց ու սպառնալիքներ մնմուալով դուրս ելաւ: Երկրորդ օրը սաստիկ տարափով անձրեւ մը դալով հանդեսն հետեւեալ տասնաւոր (այսինքն՝ հասարակապետութեան նորահնար տասնօրեայ շաբթուան վերջին օրուան) մնաց :



❖ *

Հետեւելաւ բոլոր շաբաթն Անսային կերակուրը Ռամն բերաւ: Ասկէ Աննա ուրախացաւ, մտածելով որ Մարիամ իր խղճմանացը ձայնին հաւատարիմ

զանուեր է, ու անշուշտ անոր Համար ղանիկա իրեն
դալու չեն թողուցած։ Ինը օր եղած էր որ Աննա
զՄարիամ չէր տեսած, երբ յանկարծ իրիկուն մը Ռա-
մնն կերակուրը բերելու սովորական ժամանակէն երկու-
ժամ ուշ իր խուցը մտաւ։ Աննա սարսափելով տեսաւ
որ բանտապետը գինով է. մէկ դի մէկալ դի շարժելով
Աննային մօտեցաւ ու բաւ։

“Քաջաքակից, քեզի կ'ուզեմ աս լուրը տալ . . . ,

Աննա դողալով ինք զինք հաստատուն բռնելու կը
ջանար :

“Քեզի կ'ուզեմ աս լուրը տալ . . . , որ վաղն աղ-
ջիկո Հանճարի տօնին հանդիսադրաց դլուխներէն մէկը
պիտ' որ բլայու։ Տեսնելով որ ամենեւին պատասխան մը
չ'առներ՝ խօսքը շարունակեց։ “Մտածեցի որ ասիկա
անշուշտ քեզի հաճութիւն մը պիտի պատճառէ, անոր
Համար եկայ քեզի ըսելու . . . : Վերջէն ալ կու դամ
քեզի իմացընելու հանդիսութեան ինչպէս զլուխ ելած
բլայն ու պարագաները. վասն զի, նայէ, բաւ ահրելի
ծիծազով մը, վաղն անձրեւ պիտ' որ չդայ . . . : Գի-
շեր բարի,,:

Աս բաւ ու անորուշ քայլով մը դռնէն դուրս ելաւ։
Դուռը դոցուածին պէս, Աննա ծնկան վրայ եկաւ ու
Աստոծոյ աղաչեց որ ասանկ այցելութիւններէ զինք
ուրիշ անդամ աղատ պահէ, ետքը սկսաւ Մարիամին
Համար աղօթել։

Հետեւեալ առատուն Աննա երբոր խցին բացուիլը
լսեց, սիրալ նետեց վախնալով որ դարձեալ Ռամննը
պիտի տեսնէ, բայց տեսաւ որ բանտապետուհին ներս
մտաւ։ “Ա՞հ, դուք էք, պոռաց վայրկեան մը ուրախա-
նալով։

— Խրիկա երեկ շատ զւարթացած էր։ Բարեկամ-
ներ եկան տեսութեան ու սկսաւ դաւաթները պարզել։
Քանի անդամ բաի՝ որ Ռամնն, բանտարկեալներու այցե-
լութեան պիտ' որ ելլես, մի խմեր։ Ինք մտիկ չըրաւ ու

քանի մը յիշոցներով ինծի երես ըստաւ։ Բայց կարծեմ ձեր քովէն ելելէն ետեւ, որովհետեւ ձեզի ուշ եկած էր, անանկ չէ։ Անսա գլուխը ծռելով բանտապետու հւյն ըստածն հաստատեց։ “Ուստի ձեզմէ ելելէն ետեւ հետք կանթեղ ալ չունենալով սանդղին գլուխը թէ մէջտեղը, չեմ գիտեր, գլորտրկեր ինկեր է։ Մարիամ ու ես, որ իրիկուան կերակրոյ համար իրեն կը ապասեւինք, մէկէն աղմուեկ մը լսեցինք ու վազեցինք տեսանք որ տատիճաններուն վարը փոռւեր պառկեր է, ճակատը ճղքուած։ Հիմակ անկողնոյ մէջ է։ Իրաւցընէ ասիկա Մարիամին այսօրուան տօնին երթալնարդելելու համար գլուխնիս եկաւ։”

— Ըստ կը ցաւիմ ձեր էրկանը հասած աս դրժարախտութեան։ Բայց Մարիամին կը վայլէ որ աւելի իր հօրը գլխուն վերեւը կենայ, քան թէ Հանճարի կառքին մէջ։

— Ըստ սիդ սայդ է, քաղաքակից։ Որովհետեւ՝ զՄարիամ գովելու համար չեմ ըսեր, բայց յառաջադոյն հիմակուան պէս զմեղ չեր սիրեր։ Հիմակ տեսնես ինչպէս իր հայրը կը հոգայ կը խնամէ։ Երեկ իրիկուն երբոր հայրը անսանկ խեղճ վիճակի մէջ փոռւած տեսանք, ես ցաւէս սկսայ պոռալ ու Մարիամ հայրը բռնեց վերցուց ու ճակատը կապեց, երբ ես ինք զինքս կորսրնցուցած ընելիքս չեի գիտեր։ Եաբը գիշերն ալ զիս բռնի պառկեցուց, ըսելով որ Վաղը ըոլը կալանաւորները դուք պիտ’ որ հոգաք՝ պէտք է որ քնանաք, զօրութիւն առնեք։ Հայրս ես կը հոգամ, ըստաւ։ Ան ատենէն մինչեւ հիմա գեռ քովէն չզատուեցաւ։ անանկ որ հայրը, որն որ այնպէս խիստ բնութիւն ունի, անոր խնամքը տեսնելով շատ քաղցրութիւն կը ցուցընէ։”

— Մեծ ուրախութիւն պատճառեցիք ինծի Մարիամին վրայ տուած աս ձեր լրերովը։

— Ո՞չ, ինչչափ կը սիրէ զձեղ ու կուզէ ձեզի բարիք ընել։ Ես ալ կը սիրեմ զձեղ, քաղաքակից, ու երեկ

իրիկուն կը մտածէի որ Մարիամ ձեզի հետ ճանչուուրութիւն ընելէն ետեւ խելօքցաւ : Բայց ես հոս եկեր կը խօսիմ, որ այնչափ գործքեր ունիմ ընելու : Մայրերն ասանկ են, իրենց տղոցը վրայ խօսք եղած ատեն ուրիշ ամէն բաներնին կը մոռնան,, : Աս ըստ բանտապետուհին ու ելաւ գնաց :

Ենիա նոյն օրը վրան տկարութիւն ու գլխացաւ մը զգալով՝ անկողին մտաւ ու երկայն ատեն տպքութեամբ չարչարուելէն ետեւ, վերջապէս քունը տարաւ : Քանի մը ժամ ետքը շշուկ մը լսելով արթընցաւ ու կարծեց թէ երազի մէջ է, երբ տեսաւ որ Թագուհին քովը կեցեր է : Բայց երազ չեր, հապա իրօք իր հաւատարիմ աղախինն եր տեսածը :

“Թռագուհի . . .

— Աիրելի օրիորդս . . . ,

Ես եր միայն երկուքներնուն ալ առջի անդամ զրուցել կըցածը : Ետքը Թագուհին համառօտ մը պատմեց թէ ինք նոյն օրը բանտապետին քովին անցուցած է, Մարիամին ու բանտապետուհոյն գործքերուն օգնելու համար եւ թէ ասոնք հիւանդին ըրած իրենց ծառայութիւններովը յոդնած ըլլալով, ինքն՝ ինք զինքն առաջարկեր է որ կալանաւորներն հոգայ ու ասանկով բանտին բանալիներն իրեն ձեռքը տուեր են :

“Ի՞նչ կ'ընէ Յակոբ, իմ սիրելի Յակոբս :

— Զեր կամացը համեմատ գատելով, սիրելի օրիորդ, որոնց որ յանձնած էինք նէ, անոնց քովէն հանեցի ու քովս առի :

— Աւելի մէկ առաղջութիւն մը դտան :

— Զէ, միշտ նոյնն է . դլուխներնուս հասած դրժբախտութենէն տասնուհինդ օր յառաջ պարտիզին տաճարին մէջ ձեզի բերած ատենս ինչպէս եր նէ, անանկ է :

— Բայց բժիշկներն ինչ կ'ըսեն :

— Կատ այնչափ յոյս չունին որ նորէն խելքը վրան դայի,, :

Աննա աս լրին վրայ սկսաւ արցունիք թափել. բայց
ետքը մէկէն աչքը անկողնոյն վերեւն եղած Տիրամօր
պատկերին դարձրնելով, զորն որ հն բանտին մէջ ինկը^ը
նկարած էր, “Թագուհի, բառ, մինչեւ հիմայ մարդ-
կային օդնութեան դիմեցինք եւ օդուտ մը չտեսանք,
եկուր Յակոբին առողջութիւնն Աստուծոյ ու անոր
սուրբ Մօրը յանձնենք”, : Երկուքն ալ ճնկան վրայ դա-
լով չերմեռանդ աղօթք մը մատուցին Աստուծոյ որ
Յակոբին բանաւորութիւնը բանայ:

Եսկէ ետքը երբոր Թագուհին կ'ուզէր իր դործ-
քերը տեսնելու երթալ, Աննա հարցուց.

“Խակ հօրաքոյրս ու հայրս :

— Հօրաքոյրերնուդ արդէն հարցափորձ եղաւ, ու
իրեն դէմ բան մը չգտնուեցաւ. զանիկա, ինչպէս նաև է
զձեզ բանուը կը պահեն անշուշտ յուսալով որ վերջա-
պէս հայրերնուդ ուր ըլլալը ձեզմէ կ'իմանան :

— Հօրս վրայ տեղեկութիւն մ'ունիք :

— Ես իրեն գրեցի որ չըլայ թէ Գաղղիա դառնայ,
ինք զինք մեծ վտանգի մէջ կը դնէ :

— Պատասխան դրեց :

— Թագուհին սկսաւ սանկնանկ պատասխան
տալ . . . : Սիրելի օրիորդ, բառ, հանդարտ եղէր, ինք
խոհեմութեամբ կը վարուի, ու դիտեմ որ ողջ առողջ
է : Բայց դուք հիւանդ էք ի՞նչ էք :

— Վիշ մը անհանգստութիւն ունէի, բայց քանի
մը ժամ քնանալէս ետեւ ամէն բան անցաւ, աղէկ եմ:
Նայեցէք որ նորէն դաք ու խօսինք :

— Վնամք բարով, սիրելի օրիորդ,, , բառ Թագուհին
ու իրարմէ բաժնուեցան :

ԵՐԿՐՈՐԴ օրը չե թագուհին, հապա բանտապետուհին բերաւ Աննային ուաելմբը: Աննա անոր էրկանը ինչպէս ըլլալը հարցուց:

“Հիմակ աղեկ է, ըստ բանտապետուհին:

— Խոկ Մարիամ:

— Մարիամ շատ յոդնած էր, աս առատու պառկեցոցի, Պրիւնել քաղաքակից կինն էրկանս քովը կը սպասէ, մինչեւ որ ես գործքերս լմբնցրնեմ,, :

Աննա երկու շաբաթ առանկ տրտմութեամբ ու քիչ մ'ալ հիւանդաղին անցուց: Իր հօրն ու հօրաքեռ յիշատակը, իր վիճակին անորոշութիւնը եւ օր մը դատաստանի առջեւ տարուելու մտածմանքը՝ միաբը կը խռովեին ու ասանկով առողջութիւնը կը կորունցրներ:

Օր մը, երբ Աննա ինք զինք աւելի գէշ կը զգար, մէկեն դուռը բացուեցաւ, բայց ինքն եւ ոչ գլուխը դարձուց նվ ըլլալը տեսնելու համար. մէջ մ'ալ Մարիամին ձայնը լսեց, որն որ զանիկա կ'ողջուներ: Աննա յանկարծ զարմանքով ու այլայլութեամբ հառաջանք մ'ըրաւ՝ Մարիամին ետեւեն եօթը տարւան շափ հրեշտակի նման տղայ մը տեսնելով, որն որ դրան մէջ կեցած ուեւուեալ աչքով մ'իրեն կը նայէր:

“Ի՞նչ կայ օրիորդ, ըստ Մարիամ, տղեն վախցապ. թողութիւն կ'ընեք զանիկա հոս բերելուս: Խեղճ տղան խելք չունի. բայց մի վախնաք վնաս մը չխտար: Պրիւնել խաթունին տղան է:

“օրս հիւանդութենէն վեր իր մայրը մեր քովին ըլլալով, տղան ինձի հետ բարեկամութիւն մը կապեց իր վարմանց մէջ, որովհետեւ ամեննեւին չիխօսիր: Եւ որովհետեւ այսօր հայրս ու մայրս վրաս դո՞հ ըլլալուն համար ինձի հրաման տուին ձեր քովը դալու, աս պզտիկն ալ ինձմէ չուզեց բաժնուիլ. մայրն ալ ինձի ըստ. “Ճետդա, Մարիամ, թող քիչ մը պտըտի: Մարդէս չեր ան-

յած որ գուցէ դաք չէք ուզեր որ հետս մէկը բերեմ,
բայց մենք կրնանք ուզածնիս խօսիլ խեղճ տղան չիլլրա-
նար պատմել,, :

Աս երկայն խօսքերուն ատեն Աննա իր այլայլութե-
նէն ելելու ժամանակ ունենալով, ինք զինք հանդարտ
բռնելով պատասխանեց:

“Ամենեւին չեմ նեղացած ատոր, Մարիամ. մանա-
ւանդ թէ ես տղաք կը սիրեմ. բայց հիմակ քիչ մը հի-
ւանդ ըլլալուս պղտիկ զարմանք մ'ալ վրաս այլայլու-
թիւն կը բերէ,, :

Աս ըսաւ, ու նստած աթոռէն ելելով տղուն մօ-
տեցաւ, որն որ տակաւին հոն անշարժ կը կենար: “Ա-
նունն ինչ է,, , հարցուց Աննա կարմրելով:

— Անունն Յակոբ է,, :

“Եկուր, Յակոբ,, , ըսաւ Աննա, ու տղան դիրէն
առաւ:

Մարիամ զարմացաւ թէ ինչպէս տղան այնպէս
յօժարութեամբ թողուց որ Աննա զինք դրիէ, որովհե-
տեւ իր մօրմէն եւ Մարիամէն ուրիշ մէկու մը ինք զինք
երբէք դրիել չէր իտար ու միշտ հեռու կը փախչէր:

“Խասառութիւնդ շարունակելու պիտ'որ գան,
Մարիամ, հարցուց Աննա:

— Ասյ, պիտ'որ գամ:

— Եկուր, եկուր, սիրելի Մարիամ. բայց աս տղան
ալ հետդ բերելու մի վախնար. իր խեղճութեանը վրայ կը
ցաւիմ ու կ'ուզեմ ձեռքէս եկածին չափ աշխատիլ աս
խեղճութեանը մէկ զարման մը դտնելու,, :

Ակէ ետեւ Մարիամ ամէն օր կու դար իր ընդհա-
տած դասերը շարունակելու համար, ու զրեթէ միշտ
դՅակոբ հետը կը բերէր, ինչու որ թագուհի բանտա-
պետին հիւանդութեան պատճառաւ մէջ մը անոր ըն-
տանեաց մէջ մանելէն ետեւ ալ նոյն տան մէջ իբրեւ
մէկ կարեւոր անձ մը համարուած էր ու միշտ հոն կը
մնար: Ուամոն ալ իր աղջկանը իր վրայ ցուցրցած

ինամքեն կակղացած ըլլալով, անոր՝ աղան հետն առնեւ լու բաղձանացը դէմ չէր դներ :

Աննա անկէ ետեւ ալ Մարիամին կրթութեան ու Յակոբին խելքը վրան բերելու ջանկով զբաղած իր տիրութենէն յառաջ եկած հիւանդութենէն աղատեցաւ : Յակոբին խենթութեան գլխաւոր նկարագիրն էր յամառ լութիւն մը, անանկօր բերնէն բառ մը չէր հաներ : Թէպէտ եւ շատ անդամ կ'երեւար թէ խօսուած խօսքը իր հասկրնայ, մանաւանդ ամէն օր Աննան տեսնելու սկսելէն ետեւ : Աննա իր քաշած պատկերաներովն ու Մարիամին ձեռքովը խաղալիկներ ալ գնել տալով իր քովը տղան կը զուարճացրէնէր :

Աանկ ամիս մը անցաւ, որ Աննա Յակոբին խելքը վրան բերելու կը ջանար, եւ թէպէտ եւ տղան երբեմն երբեմն ծիծաղելու սկսաւ, բայց մէկ առողջութեան դրական նշան մը չերեւցաւ : Այսու ամենայնիւ Աննա անոր առողջութիւնը Աստուածամայրէն խնդրած ըլլալով, իր յոյսէն ետ չէր կենար :

Աննա կը բաղձար Յակոբին հետ մինակ ըլլալ, որպէս զի հին յիշատակներու նորոգութեամբ անոր փիժացած ու անդործ եղած յիշողութիւնը զարթուցանելու փորձ բնէ : Վերջապէս օր մը Յակոբ Աննային քով այնչափ զուարճացած էր, որ երբոր Մարիամ Աննային քովէն պիտ' օր բաժնուեր, ինք ամենեւ էին չուզեց Աննայէն բաժնուիլու անոր ետեւէն երթալ : Աննա իր նպատակին համնելով Մարիամին ըստա որ տղան իր քովը ձգէ : Մարիամ ալ հաւանեցաւ ու ելացնաց :

Աննա տղան գիրին առաւ ու յիշողութիւնը վրայ բերելու համար սկսաւ հարցընել . “Յակոբ, զիս կը սիրե՞ս,, : Քանի մ' անդամ աս հարցումն ընելէն ետեւ, տղան գլխովը հաստատական նշան մ' բրաւ : Ասոր վրայ Աննա ուրախացած “Թէ որ զիս կը սիրես, ըսէ ինձի ըսաւ, անունս ի՞նչ է,, :

Տղան պատասխան չէր տար ու Աննային վիզն եղած շղթայով կը խաղար, զորն որ Աննա դիտմամբ դուրս ձգած էր :

“Այսէ, Յակոր, թէ որ կը խօսիս, աս շղթային ծայրն եղածք քեզի քու տամ. ասիկա քեզի տուած ամէն պատկերներէս աւելի աղւոր էս :

Յակոր նոյն կենդանագիր պատկերը տեսնելով, սեւեռեալ աչքով մը սկսաւ անոր նայիլ, քիչ մը եարք սկսաւ աչուրներէն արցունք թափիլ: Աննալուն կեցած անոր միտ կը դնէր: Երկայն ատեն վրան նայելէն ետեւ մէկէն սկսաւ նոյն պատկերագիրը (Թոփալ) մէկդի մէկաղդի դարձրնել, ու այնչափ բռնութիւն կ'ընէր վրան՝ որ Մարիամ վախնալով որ անով խենթոթիւնն աւելի կը գրգռի՝ ձեռքէն առաւ. բայց ան ատեն սկսաւ աւելի աղմուկ ընել, ոտուրները գետին զարնել, լալ ու պոռալ, անանկ որ Աննա սախառեցաւ պատկերագիրը նորէն ձեռքը տալ, զորն որ դարձեալ աւելի եւս տպքութեամբ ամէն կողմ դարձրնելէն ետեւ Աննային ձեռքը տուաւ, խորունկ ձայնով մը “Աննա . . . , բոելով:

Աննա անոր խօսիլս լսելուն ուրախութենէն ինք զինք կորսրնցուցած պատկերագիրը ձեռքն առաւ ու ամէն կողմ նայելով վրան պզտիկ մէկ ծակ մը տեսսաւ. զնդանեղ մը հանեց ու նոյն ծակին մէջ խոժելուն պէս պատկերագիրը բացուեցաւ ու մէջը կնոջ կենդանագիր պատկեր մ'երեւցաւ, զորն որ Յակոր տեսնելուն պէս. “Մայր, կանչեց:

Աննա աս տեսնելով ծնկան վրայ եկաւ ու Աստծոյ գոհութիւն տուաւ տղուն յիշողութիւնը բանալուն համար:

Եթոքը Աննա սկսաւ մտմտալ որ ինչպէս տղուն ձեռքէն նոյն կենդանագիր պատկերն առնէ, որպէս զի Մարիամ ներս մանելու բլայնէ բան մը չիմանայ. բայց նոյն խոկ աղան զանիկա աս հողէն ազատեց. որովհետեւ դրան բացուելուն ձայնը լսածնին պէս շուտ մը պատկերն

Աննային տուաւ ու անհանդստութեամբ մը առջեւը
կեցաւ, մինչեւ որ Աննա պատկերադիրը նորէն ծոցը
դրաւ:

ԺԲ.

Անն նոյն դիշերը գրեթէ առանց քնոյ անցուց:
Հետեւեալ օրը Յակոբնորէն եկաւ ու անմիջապէս դնայ
Աննային ծնկան վրայ նստաւ:

“Տղան մոգեցիք, ինչ ըրիք, ըստաւ Մարիամ Աննային
խնտալով. բերնէն ամենեւին խօսք հանած չուներ, ձեր
քովք քիչ մը կենալէն ետեւ հաղար անդամ ձեր անունը
կրկնեց ու ամէն հարցմանց պատասխան ձեր անունը կու
տար. մայրը ուրախութենէն խելքը թուցուցած է,, :

Ասանկով թոյլ տուին Յակոբին որ շատ անդամ
Աննային քովին երթայ: Աննա ալ ամենայն ճդամբ
ետեւէ կ'ըլլար անոր միտքը բանալու: Երկայն ատենուան
աշխատաւթենէ ետեւ վերջապէս սկսաւ տղէն՝ իր ամէն
մէկ հարցմանը պատասխան ընդունիլ ու ետքը կամաց
կամաց խօսիլ սովորեցաւ: Աննա աս ատեն անանկ ու
րախութեան մէջ էր որ եթէ հօրն ու հօրաքեռը մտած
մունքը չունենար, աղատութիւնը կորսրնցուցած ըլլալը
բոլորովին կը մոռնար:

“Աննա, զիս պատուհան հանե՛, ըստաւ օր մը Յակոբ:
— Ինչո՞ւ համար, տղաս:

— Չեմ գիտեր, բայց կ'ուղեմ պատուհան ելլել:

— Անանկ է նէ խելքիդ փշեր է, անոր համար:

— Չէ, խելքիս փշած չէ, ըստաւ տղաննեղանալով մը:

— Կապա ինչո՞ւ կուզես նայիլ:

— Աննա, նայէ ես երբէք սուտ չեմ ըսեր, ըստաւ
Յակոբ, ու Աննային մօտենալով ցած ձայնով ըստաւ:
“Պրիւնէլ մայրս ինծի ասանկ ըստաւ, Աղաչէ որ զըեղ
պատուհանին առջեւը դնէ, ըսէ որ անանկ կ'ուղես, եւ

թէպէտ եւ ես աւելի կ'ախորժեմ քու ծնկանդ վրայ նստիլ բայց Պրիւնել մօրս խոստացած ըլլալով որ բաածը կ'ընեմ, հիմակ քեզմէ ասիկա կը խնդրեմ: Հիմակ ի՞նչպէս կրնաք խելքիս փշած ըսել:

— Աղնիւ, Յակով, ըսաւ Աննա ու մաքին մէջ վարանելով թէ թագուհին աս բանս ինչ վախճանաւ ապապրած կրնայ ըլլալ, տղան գրկեց ու պատուհանին առջեւ տարաւ:

Աննա աչքը դրսի դաշտերուն վրայ ձգելով քանի մը երկրագործ տեսաւ, որոնք հոն կ'աշխատեին: Ո՛հ, ըսաւ ինք իրեն, ես ատեն մը ասոնց վիճակը դժբախտ կը համարէի, բայց իրենց վիճակին ստորնութիւնը զիրենք ազատ կ'ընեն ան ամէն չարիքներէն՝ որոնք հարատութեան պատճառաւ կը հասնին, անոնք ամէն իրիկուն իրենց ընտանեաց դիրկը կը դանուին, իսկ ես . . . :

Ասանկ խորհրդածութիւններ ընելու ատեն, կը տեսներ որ վերցիշեալ երկրագործներէն մէկը, որն որ ամենէն մօտ ու մէկայններուն ետեւն էր՝ ստէպ ետեւը կը դառնար ու դէպ ի բանտ կը նայէր. քիչ մը ետքն ալ գործելէն դաղբած սկսած էր Աննայիննայիլ: Վայրիեան մասանկ նայելէն ետեւ զրպանէն թաշկինակին հանեց ու ոկսաւ օդին մէջ շարժել: Աննա աս նշանէն այլայլեցաւ ու կը մտածէր թէ անշուշտ ծանօթ մէկը պիտ' որ ըլլայ, բայց ալ ըլլալը չէր կրնար իմանալ, ինչու որ տեղը բաւական հեռու էր ու մարդն ալ դլսարկը մինչեւ աչուրներն իջեցուցած էր: Վերջապէս մարդը մէկ ձեռքով թաշկինակը շարժած ատեն մէկալ ձեռքովը դլսարկը բացաւ: Աննա զանիկա ճանչցածին պէս ծընկուրները չէին կրնար զինք բոնել, բոլոր ուժովը պատուհանին վանդակը բանեց կեցաւ: Տեսածն իր հայրն էր: Աննա քիչ մը հանդարակելէն ետեւ վզի թաշկինակը հանեց ու պատուհանէն դուրս երկնցուց. Պր. Վերթոյ ալ աս տեսնելուն, բազուկները երկնցուց իրեւ թէ զԱննան գրկել ու օրհնել ուղելով: Ետքը մէ-

կալ երկրագործները յառաջ եկած ըլլալով, ինքն աղ անոնց մէջ խառնուեցաւ ու ամէնքը մէկտեղ դացին :

Աննա կեցած տեղն անշարժ մնաց ինք զինք զանազան խորհուրդներու տալով. Յակոբ ալ անոր երեսը կը նայէր ու կարծես թէ չէր ուզեր դանիկա իր խորհուրդներէն հանել. մէկէն Մարիամ ներս մտաւ ու զԱննա պատուհանին առջեւ տեսնելով, “Բանմ”ունիս, Աննա, Հարցուց :

— Քիչ մը անհանդիստ եմ:

— Անանկ է նէ պառկէ,, , ըստ Աննաու տղան առնելով գնաց : Քիչ մը ետքը առանձին դարձաւ Աննային հանդարտեցուցիչ խմելիք մը բերելով :

Աննա ոկտաւ քնանալ, բայց շարունակ երազներու մէջ էր. հայրը շղթաներու զարնուած զինուորներէ քաշկւտուած, հօրաքոյրն ու ինքը դատապատանի առջեւ ելած, մահուան դատապարտուած տեսնելով ու ասոր նման զանազան զարհուրելի երազներով կը չարչարուէր, Ասոնցմէ ազատելու համար անկողնէն ելաւ, բայց իր սովորական դորձքերուն չէր կրնար զբաղիլ: Անհամբերութեամբ Յակոբին կը սպասէր ու Թագուհիին ալ կը զայրանար որ ինչո՞ւ Յակոբին ձեռքով իրեն նամակ մը չիհասցըներ, առանց միտքը բերելու այն երախտագիտութիւնը, զորն որ ինք անոր պարտական էր՝ այնչափ խոհեմութեամբ ճամբաներ բանեցընելով իր քովը մօտենալուն ու իրեն շնորհուած այնչափ դիւրութեանց պատճառ ըլլալուն համար :

Բայց Թագուհի անոր մէջ անխոհեմութիւն ըրաւ որ Աննային խմացուց իր հօրը մօտ ըլլալը: Պր. Աերթը Գաղղիա եկած էր իր աղջիկը տեսնելու համար, բայց որպէս զի իրեն ետեւէն եղանակը զինք չըսնեն, գեղացւոյ զգեստ հագած ճակտինքրաինքովը հացը կ'ուտէր: Բանահին չորս կողմը կը պարտէր անգամ մ'իր աղջիկը տեսնելու համար, բայց չէր ուզեր որ իր հոն ըլլալն աղջիկն

իմանայ: Թագուհի ասոր միտ չդրաւ ու տեսնելով որ իր տէրն անմիտիթար կը տանջուի, ուզեց անոր միտիթարութիւն մը տալ ու առանց հետեւութիւնը մտածելու Յակոբին ապապրեց որ Աննային ըսէ թէ Պատուհան կ'ուզեմ ելէլ:

Աննա պարապ տեղ կը սպասէր: Յակոբ նոյն օրը չեկաւ: Մարիամ եկաւ ու լալով ըսաւ թէ հայրն օր աւուր վրայ աւելի խստութիւն կը բանեցրնէ, եւ թէ անտարակոյս ասկէ վախնալավ Թագուհին Յակոբին հետ նոյն օրը իրենց չեկաւ: Աննա հարցուց թէ Ռամնին խստութիւն բնելուն պատճառն ի՞նչ է: Մարիամ քիչ մը ատեն լոեց ու ետքն ըսաւ որ կալանաւորներուն դատաստան պիտ' որ ըլլայ, անոր համար խիստ հրաման եկած է որ արտաքիններու հետ չհաղորդին:

“Աննակ է նէ, ասոր համար քու գործքերդ աւելցած պիտ' որ ըլլան որ սովորականին պէս քովս երկայն չես կենար,,:

Մարիամ երբոր Աննային տիրութիւնը տեսաւ աշուրները լեցուեցան, բայց առջեւը չուզելով լալ ելաւ իր գործքերուն դնաց: Աննա նորէն պատուհան ելաւ ու քանի մը ժամ հօն կեցաւ, բայց հայրը մէջ մ'ալ չերեւյաւ:



ԺԳ •

Աննա երկրորդ առառուն, երբոր բանատապետին անձամբ իր խոցը մտնելը տեսաւ, սիրուր գող ելաւ անկէ անախորժ խօսքեր լսելու վախով: Ռամնն եկած էր անոր ըսելու որ նոյն օրը հարցափորձ պիտ' որ ըլլայ ու ետքը դատաստանը պիտ' որ կարուի: Աննա թէպէտ եւ կ'ուզեր քանի մը բան հարցընել, բայց դիտնալավ որ անիկա զինք չարչարելու համար խիստ ու զարհութեցուցիչ պատասխաններ պիտ' որ տայ՝ լոեց:

“**Վ**ի վախնար, քաղաքացի, ըստ Ռամնն, ստոյգէ դրեթէ տմէնքը պիտ'որ դատապարտուին, բայց գուցէ դուն չես դատապարտուիր, որովհետեւ ստոյգը խօսելով, դուն չարտթիւն մը չտւնիս. թէ որ Փիթիու քու պուրկի կողմնակցութենէ եղող մարդու մը աղջիկ շրլայիր՝ քեզի ամենեւին դպչող չէր ըլլար::, Աս ըստ ու ելու գնաց, աղջիկը զանազան մտմտուքի մէջ ձղեւ լով: Ար մտածէր թէ ինչ պատասխան պիտ'որ տայ իրեն հարցում ընտղներուն, եւ թէ ինչ պիտ'որ դայ արդեօք իր հօրաքեռ դլուխը, բայց եթէ անտարակոյս մահ: Այսպիսի խորհուրդներով այլայլած իր սովորական միջոցը ձեռք առաւ. սկսու Աստուծոյ ու Տիրամօր աղօթել որ աս վերջին աստիճանի նեղութեան մէջ օդնութիւն ընեն: Երկայն ատեն ծնկան վրայ աղօթելու հետ էր, երբ յանկարծ աղմկով մը դուռը բացուեցաւ: Ռամնն երկու հոգի ներս խոթեց, որոնցմէ մէկն էր Մանլիս քաղաքացին, որն որ բուն հարցափորձ ընելու պաշտօնն ունէր ու մէկան ալ իր ատենադպիրը: Աս երկուքին կերպարանքն ու ձեւերն ըստ ամենայնի նման էին սն հասարակապետականներուն կերպարանացն ու ձեւերուն, որոնք դղեկին մէջ զիրենք բոնելու եկած էին:

“**Վ**ի վախնար, քաղաքացի, ըստ Մանլիս, քեզի հարցափորձ ընելու եկանք:

— Զեմ գիտեր թէ ինծի ինչ կրնաք հարցընել, բայց կը ջանամ կրցածիս չափ հարցումներնուդ պատասխանը տալ:

— Վ ախկոտ կերպարանքիդ նայիմ, թէ առանկ տալու պատասխաններդ արդէն պատրաստածի պէս խօսելուդ: Տեսնենք. քեզի հրաման, կրնաս նստիլ. համարձակ պատասխան պիտ'որ տաս: Քեզի, ահա, յառաջուրնէ կ'ըսեմ թէ ստախօսութիւնը քեզի շահ մը չըներ. ամէն բանէ յառաջ ճշմարտախօսութեան պիտ' որ նայիս, ու թէ որ ճշմարիտը խօսին՝ հասարակապե-

տութեան մարդասէր խնամքը կը դանես : Պատասխան
չե՞ս տար :

— Հարցում ըսէք, որ պատասխան տամ :

— Խրաւունք ունիս, « ըստ Մանլիս քաղաքացին : Ետքը սկսաւ անունը, մականունը, տարիքն ու վիճակը հարցընել, որոնք ամէն հարցափորձի առաջին հարցումներն են : Յետոյ հարցուց՝ “Հայրդ ուր է :

— Ի՞նչպէս կը հարցընեք ինծի իմ հօրու ուր ըւլու, ըստ Աննա ինք իր վրայ սաստիկ բոնութիւն ընելով որ խօսքերն առանց այլայլութեան արտաբերէ, երբ հինգ ամսէ վեր ես բանափ մէջ եմ :

— Հա՛, սոսոյդ է ըստածդ : Բայց քու բանտ մոտած առենդ ուր էր :

— Երբոր եկան զիս առնելու ու հոս բերելու, տարիէ մ'աւելի էր որ հայրտ չեի տեսած . Գերմանիա՝ իր հայրենիքն էր :

— Գերմանիա, ըստ Մանլիս, երեսը ծումութելով . Գերմանիա գայցած ըլլալը չեմ գիտեր, բայց առ ապահով գիտեմ թէ Գարզիայի մէջ է ու ասկէ ալ հեռու չէ . . . : Աս բանս գիտեիր . պատասխան տուր ::

Աննա ներսէն արտաքոյ կարգի խոսված վայրիեան մը լուս կեցաւ :

«Պատասխան պիտ' որ տամ :

— Ի՞նչ կրնամ ըսել ես ձեզի, երբ դուք զիս կըզ պակներու տակ դրած էք ու դրսի բաներու վրայ տեղեկութիւն կ'ուզէք ինծմէ :

— Բասծիդ իրաւունք կու տամ : Բայց շատ անգամ կղպակներու տակ ու գոց տեղ ալ կրնայ բան իմացուիլ :

— Ի՞նչ կ'ուզէք ըսել, չեմ իմանար :

— Կրնայ ըլլալ որ մէկը պարզեւներով բանտապեար շահի ու քաղքին մէջ եւ գաշտերու վրայ (հոս պատուհանը ցուցուցուց) եղած բաներն իմանայ : Թէ որ ասանկ բան մը կայ նէ կրնաս ըսել, վասն զի քեզի պէս խեղճ

պղտիկ բանտարկեալ աղջկան մը համար ասիկա անմեղ բան մըն է :

— Ի՞այց արդեօք նոյնպէս անմեղ բան մը կը սեպուի այն անձանց, որոնք որ ձեր ենթադրածին պէս այնպիսի ճամբով տեղեկութիւն կու տան :

— Առ է, դուն չես ուզեր մէկը մատնել, բայց գուցէ կրնաս բոնադատուիլ խօսելու :

— Չէ, քաղաքացի, ինչու որ մեր ընտանեաց մէջ մատնութիւնը վատահամբաւութիւն է, ինչպէս նաեւ ստախօսութիւնն ալ: Արդ կրնաք ինծի հաւատալ, երբ ձեզի զրուցեմ, թէ չէ թէ միայն ետեւէ չեմ եղած բանտապետը շահելու, զորն որ ես անկաշառելի կը տեսնեմ, հապա նաեւ եթէ ինքն ալ ինք զինք պատժոյ վտանգի տակ դնելով ուզելու ըլլար ինծի դիւրութիւն մը տալու համար այնպիսի առաջարկութիւն մ'ընել, ես յանձն չէի առնուր :

— Ճշմարիտ աղնուապետական աղջիկ մը կ'երեւաս, ըսաւ Մանլիոս ճայնը փոխելով, հաստատուն կեցեր ես մաքիդ վրայ, բայց մենք զքեղ խոնարհեցընելու միջոցը դիտենք:

«Քու հօրդ ուր ըլլալը չես ուզեր ըսել: Գէթ կրնաս ըսել, թէ ինչպէս կ'ըլլայ որ ձեր տան մէջ ամենեւին ոսկի ու գոհար չխղանուիր: Ինծի անանկ կ'երեւայ որ ձեր տան մէջ այնպիսի բաներ պակաս եղած չեն կրնար ըլլալ: Հա, կը մտածես թէ ինչպէս պատախան տաս,, :

»Իրօք ալ Աննաս աս կը մտածէր. դիտեր որ իր մօրմէն ժառանդած ինչքերը գաղղիայի մէջ յարքունիս առնուած էին, ու իր եւ հօրը բոլոր բոլոր ստացուածն այն գոհարներն էին, ինչու որ հօրաքեռ ինչքերը Յակովին կ'իշխային: Ասոր համար կը մտածէր թէ ինչ պատախան տայ:

»Քաղաքացի, այն գոհարներուն տէր եղողը՝ ինծի կ'երեւայ որ՝ միանդամայն իրաւունք ունի ուզածին պէս

անոնց վրայ տրամադրութիւն ընելու . անոր համար ես
զիս պարտական չեմ տեսներ ձեզի ըսելու թէ իմ գո-
հարներս ինչ ըսի : Բայց աս ալ կ'ըսեմ որ եթէ զմեղ
բոնելու համար դղեակ եկողները վնտուելու ըլլային ,
կը գտնէին :

— Անանկ է նէ , հոն պահուած են :

— Չէ , հիմակ հոն չեն :

— ♫ապա ուր են :

— Գիտեմ , որ յարդի մէջ թաղուած էին . այս
չափ մինակ կրնամ ձեզի տեղեկութիւն տալ :

— Յարդի մէջ : Անանկ է նէ ձեր կալուածներուն
մէջ եղած յարդի շեղջերուն մէջ պէտք է նայիլ : Բայց
բոածդ ստոյդ է :

— Երբեք սուտ ըսած չունիմ :

— Բերդէն դուրս հանողը դո՞ւն էիր :

— Չէ , ես չեի :

— ♫ապա ուր էր :

— Սուտ չեմ ուղեր ըսել , բայց այն անձն ալ չեմ
ուղեր անուանել . մինակ կը հաստատեմ որ զմեղ ըրու-
նող անձինք դոհարները փախցրնելու օգնեցին :

— ♫ը . . . , առ կարելի է . անդգամներ . . . այն
անձինքը կը քննենք : , Ետքը ատենադպրին դառնալով
բառ : Աս վերջի պարագան մի գրեր . թէ որ ըսածը
զրաբարտթիւն է , պատիժը կ'ընդունի , իսկ եթէ ճշշ-
մարիս՝ ընելիքնիս գիտենք : . . . :

“Ո՞նաս բարով , քաղաքացի աղջիկ , քիչ մը ետքը
մէկը պիտ’ որ դայ ու ամենաւն դաստաննը պիտ’ որ
կորէ . դրքին մէջ դուն ալ այնչափ աղէկ վկայութիւն
ունեցողներէն չես . ինչու որ հօրդ վրայ սաստիկ կաս-
կոծ կայ որ հասարակապետութեան դէմ եղած ժողո-
վակի մը մասնակից է , ու դուն ալ անոր ելած կ’ե-
րեւառ :

“Ո՞չ, գնաց, ըստ Աննա ինք իրեն՝ դրան նայելով, զորն որ դուրս ելլելով գոցած էր Մահլիոս, սիրով բարեւթեամբ ինձի դէմ լեցուած ելաւ գնաց :

Ասանկ՝ քիչ մը ետքը ալ իմ վիճակս պիտ' որ որոշուի. պէտք է որ ժամ յառաջ Յակոբը որոշ վիճակի մը մէջ դնեմ: Աս ըսելէն ետեւ նստեցաւ հետեւեալ տողերը գրեց իր հօրքրոջը:

“Աիրելի հօրաքոյր. Ահա կ'իմացընեմ ձեղի այն դաղանիքը, զորն որ յառաջագոյն չէի կրնար յայտնել, բայց հիմակ ամէն բան կրնամ ըսել: Արդ կարդացէք, սիրելի հօրաքոյր :

“Դմ սիրելի հօրս ճամբայ ելլելէն քանիմ' որ ետքը, տուտու մը ելած էի պարտէզը պտրտելու. դուք գեռ կը քնանայիք, ու ատենէ մը վեր զձեզ հիւանդադին տեսնելուա՝ կը միսիթմարուէի անսանկ անուշ քնոյ մէջ ըլլալնուդ: Քիչ մը ետքը ձեր այն հիւանդութեան պատճառ եղող բանը պիտ' որ իմանամ եղեր: Երբոր մեր գեղեցիկ երկու կարդ ծառատունիներուն մէջ կը պտրտէի՝ մէկէն տեսայ որ Թագուհին պարտիզին տաճարէն ելլելով դէպինձի կը վազէ: “Օ՛րիորդ, ըստ, սա տեղը կին մը եկած է կ'ուզէ հետերնիդ խօսիլ, ու ձեղմէ օգնութիւն մը կը խնդրէ:

— Առ ինձի բեր, սիրով կ'ընդունիմ, տեսնեմ թէ իրեն կրնամ օգնել:

“Թագուհին գնաց ու ետ դարձաւ երիտասարդ կնկան մը հետ, որն որ քաղաքացւոց կարդէ կ'երեւար ու երեսն անսանկ մէկ տիրութիւն մը կար՝ սր սիրոս շարժեցաւ: Երբոր Թագուհի դնաց ու իրեն հետ մինակ մնացինք՝ երկուքնիս ալ նստարանի մը վրայ նստեցանք, ու աղաչեցի անոր որ իր այցելութեան նպատակն իւ մացընէ:

“Ե՞ս եկայ, օրիորդ, ձեր օգնութիւնը խնդրելու, չէ

թէ ինծի համար, հապա անանկ մէկ անձի մը կողմանէ, որն որ իր բոլոր յցոր ձեր վրայ դրած է: Կմ մականունս Տելլիլ է. էրիկ կնիկ ատենէ մը վեր եկած ենք ու Գաղղայի հիւսիսային կողմը քաղաք մը կը բնակինք: Մեր վարձու բռնած տան մէջ էրկայն ատենուընէ հիւանդ օտարական մը կար: Թէ զանիկա ու թէ անոր խեղճ տղան խիստ գէշ կը նայէին, ինչու որ իր ընտանիքէն, բարեկամներէն հեռու էր: Էրիկս որն որ աղէկ մարդ մըն է շատ անդամ անոր քովը կ'երժար, եւ ես ալ տղան քովս կ'առնեի խեղճ հօրը սփոփութիւն մ'րնելու: Համար: Երբոր ասանկով մէջերնիս բարեկամնութիւն կապուեցաւ՝ Տելլիլ ու ես իրեն կը զրուցէինք որ իր աղդականներէն մէկը քովը բերել տայ, բայց անիկա միշտ դլուխը շարժելով Զէ կը պատասխանէր, իբրեւ թէ տուած խորհուրդնիս անկարելի բան մ'եղած ըլլար: Ետքը ինք զինք մահուան դուռը հասած տեսնելով մեղի բատ որ իր տղան ձեղի կ'ուզէ յանձնել, ու ինծի տղաչեց որ իր մեռնելին ետեւ տղան առնեմ ձեզի բերեմ: արդ հիմայ ես անոր վերջին կամքը կ'ուզեմ կատարել:

— Ո՞ւր է ադ խեղճ տղան, ու ինչպէս հայրը տղան հոգն ինծի յանձնելու մտած մունկըն ունեցեր է:

— Անիկա զձեղ ուրիշ անդամուընէ կը ճամհնայ եղեր ու ինծի շատ անդամ ըստ թէ իրեն ձգած ստժառանդութեան մինակ դուք արժանի էք:

— Օաւակն աղջիկ է, անանկ չէ, քանի տարեկան է: Խեղճ աղջիկ, հօրքրոջս կը հարցընեմ ու հրաման կ'առնեմ զանիկա քովս պահէլու ու ձեռքես եկածին շափ աղէկ կը հոգամ ու կը ինամեմ:

— Օաւակը մանչ է, վեց տարեկան, եւ դոք, օրիորդ, չէք կրնար զանիկա քովերնիդ պահէլ:

— Ի՞նչ կ'ուզեք որ ընեմ ադ տղուն: Ճայրս իմ խօսքես չ'անցնիր, անոր կ'աղաչեմ որ նոյն աղուն համար ստակի դլուխ մը դնէ, աս բանս ընելն ես իմ վրաս կ'առնեմ:,,

“Ասոնք դրելու ատենս կ'ամրէնամ, սիրելի հօրաքյը, որ այսպիսի մեծ բանի մէջ ձեզի խորհուրդ հարցնելը եւ հրաման ուղելը մոռցայ: Չեր ամէն օր ըրած բարերարութիւնները տեսնելով, անոնց նմաննելու մտօք րրի ասիկա:

“Պատաժ տղաս, ըսաւ Տելվիլ խաթունը, կարօտութիւն չունի, չքաւոր չէ, մեծ հարստութեան մը օրինաւոր ժառանդր է: Բայց որովհետեւիր հօրն ընտանիքն իր ծնունդը չխցիտեր, նոյն հարստութիւնն իբրեւ իր մեծ մօրը եղրօր աղջկան կը սեպուի: Անոր համար աս տղան ծածուկ մեծցընել կ'ուղեն որ նոյն աղջկան ունեցած յոյսը պարապի չհանէ:

— Ի՞նչ, կ'ուղէք որ աս գործքիս ես գործակից ըլլամ: Ասիկա կատարեալ գոլութիւն է, եւ թէ որ տղան իմ պաշտպանութեանս տակ առնելու ըլլամ, հարկ է որ իրեն իրաւունքը տեղը գայ:

— Պատաժեցէք, օրիորդ, թէ տղան իր վիճակը չի ձանձննար, եւ թէ ըսած աղջկիս յանկարծ ինք զինք զրկուած պիտ'որ տեսնէ այն հարստութենէն՝ զորն որ հաստատ կը յուսայ որ քիչ մը ետքը պիտ'որ ժառանդէ:

— Ուշէ որ ադ ըսած աղջիկնիդ սիրտ ունի նէ նոյն որբ տղան պէտք է որ սիրէ, ու նոյն իսկ ինք անոր պաշտպան կենայ եւ ուրախութեամբ անոր իր աչքին առջեւ զարդանալը տեսնէ:

— Պատէք զձեղ նոյն աղջկան տեղ դրէք վայրիեան մը, օրիորդ: Ինչ կ'ընէիր թէ որ անծանօթ մէկը գար ու յանկարծ զձեղ ձեր գեղեցիկ յոյսերէն զրկէր:

— Անծանօթ մէկը կ'ըսէք, խաթուն, իսկ հոս խնդիրը մերձաւոր աղգականի մը վրայ է: Ո՛չ, որչափ կ'ուրախանայի թէ որ ձեր ըսած պարագային մէջ ըլլալու ըլլայի: Ես եղբայր չունիմ եւ ոչ ալ քյը որ ունեցածս անոնց մէջ բաժնեմ, ադ տղան ան ատեն ինձի եղրօր տեղ կ'առնէի: Աը բաղձայի ալ որ տղան աղ-

քատ ըլլար որպէս զի իմ հարստութեանս մէկ մասն ալ
անոր տալու երանութիւնն ունենայի :

— Անանկ է նէ ուրախացէք, սիրելի օրիորդ, ըստ
Տեղիլ խաթանն, ու կարդացէք աս նամակը, որն որ
ձեզի ուղղուած է :,,

“Առի նամակն ու հետեւեալլ կարդացի :

“Աննա, Յովիկիր կը յիշէք . եւ թէ որ կը յիշէք
նէ ալ զարհուրանքով չէք յիշեր : Բայց չէ, ես իմ
մայրս կը ճանչնամ, անիկա իր յանցաւոր որդին չկրցաւ
անիծել, եւ ապահով եմ որ աղէկ բան ալ բաել չկրցաւ
նալուն, մինակ իր սրտին մէջ զանիկա կը մեղադրէ : Արդ
դուք չէք գիտեր, տարակոյս չունիմ, թէ ինչու մէջ
մ'ալ չտեսաք ձեր մօրաքեռորդին, զորն որ կը սիրէիք,
ու որն որ նաեւ ձեզի անկեղծ բարեկամութիւն ունէր :

“Ամենին վերջին ժամն է որ քո հօրքրոջդ որդին առ
տաղերը քեզի կ'ուղղէ, որնիք յետին վիայութիւն մըն
են իմ Վերթրոյ աղջկան ու մօրս սանին վրայ ունեցած
վստահութեանս :

“Ալ մեռիմ խղճմասանաց խայթերէ ու նեղու-
թիւններէ սիրտս կտոր կտոր եղած . ինչու որ որդի
մ'ունիմ, Աննա, որն որ հոս քովս է, ու նոյն իսկ զինք
տեմնելս տարիէ մը վեր ինծի չարչարանք է . կը յու-
սամ՝ որ աս չարչարանքներս իմ հոգիս արարչիս առ-
ջեւ կը մաքրեն :

“Առջի անգամ Փարիզ ճամբորդութիւն ըրած ա-
տենս, գժբախտ Եւգինին տեսայ ու համելով ուղեցի
հետը կարդուիլ : Երանի թէ իրար տեսած չըլլայինք :

“Ճշգինէ զրեթէ ծննդենին վեր որբ ըլլալով շա-
հախնդիր ու աղահ հօրքրոջը ձեռքով թէալորնի մէջ
երդիչ ըլլալու յատակ կրթութիւն առած էր, բայց
առաքինութեան քանի մը սկզբունք ալ սովորած
էր անկէ : Արդ անոր ձեռքն ուղեցի ու անիկայ ալ տուաւ-
երկուքներնուս ալ գժբախտութեան համար :

“Ճամբորդութենէս գառնալէս ետեւ, երբոր դուք

զիս Վիեննա տեսաք, արդէն ես հայր եղած էի, ու տղաս անունս արտաքերելու սկսած էր: Անոր համար հարկ եղաւ մօրս սիրտը խոցելով նորէն գաղղիս դառնալ: Երբոր նորէն Եւգինէին քովն եկայ, կը զգայի որ ալ ինձի համար ամեննեւին երջանկութիւն չկայ: Խըզճամանաց խայթը սիրտս կը պատուիր ու զիս բոլորովին կը խոռվէր, անանկ որ աչքիս բան մը չէր երեւնար . . . :

“Տարի մըն է որ սուրս անանկ անձի մը սիրտը մվեցի՝ որն որ զիս ամեննեւին չէր վշտացուցած: Ես ալ անոր քով ինկայ, իմ վերքս ալ մահացու կ'երեւար: Խեղճ Եւգինէն իմ իրմէ յառաջ մեռնելուս մտածմանցը շկրցաւ դիմանալ, ու գերեզմանն իր աւարն առնելէն ետեւ արդէն ամիս մը անցած էր երբ տղաս ուղեցի տեսնել. բայց ի՞նչ տեսայ. Յակոր ալ ան ուրախ ու կայտառ. Յակորը չէր, հինգ տարեկան էակ մը բանավարութենէ բոլորովին զուրկի: Ինձի պատմեցին որ տղան՝ իր մօրը մեռնելու ատեն հանած աղաղակները լսելուն սարսափելի ջղաձգութեան մէջ ինկեր է, ու ան տղան որն որ իր մօրմէն պահնչելի խնամքով հոգացուած էր՝ նոյնատեն պարզապես վարձուորներու ձեռք մնացած ըլլալի ամեննեւին հոգացող չէ եղած:

“Աստուած ինձի կ'ողորմի անանկ չէ, Աննա, ու բովինետեւ ասիկա բաւական կրել է: Շնորհակալ եմ Աստուծոյ որ ինձի աս խորհուրդն ազդեց որ իմ որդւոյս մարմինը ձեզի յանձնեմ. մարմինը կ'ըսեմ, ինչու որ միաքն ալ վրան գալիք չունի, թէպէտ բժիշկները դեռ յոյս կու տան որ միաքը նորէն կրնայ վրան դառնալ, բայց ես չեմ կարծեր: Բայց մի վախնաք, Աննա, կ'երթայ, կու դայ: Բարքն անուշ ու հանդարտ է, բայց բերնեն խօսք մը չ'ելլեր:

“Դամ մօրս տուած ցաւոցս վրայ աս նոր ցաւն ալ տուեք. ահա իմ վերջին կամքս. ձեզի կը յանձնեմ որ դիս: Թէ որ բժիշկները զանիկա կարենան առողջացընել, իր վիճակը բոլորովին ձեր ձեռքն է: Իսկ թէ որ

ինչպէս որ է նէ, անանկ մնայ, իր վիճակն որոշած եմ
եւ դրելու խօսքերս կամ մի կարդաք եւ կամ եթէ կը¹
կարդաք՝ զձեղ երդմամբ պարտաւորած մտածեցէք...:

“ԱՌերդնում Քլայսեան Յակոբին գոյութիւնը չե-
մայընելու, մինչեւ որ խելքը լուսուվին վրան գայ::”

“ԱՌ Երդումը կ'ընէք, Աննա: Այո, սիրաս ասիկա
կը հաստատէ. ձեր ազնուականութեան վրայ վստա-
հացած հանդարտ կը հանդչիմ դերեզմանիս մէջ::”

—————♦♦♦♦♦————

ԺԵ •

“ՍԱՄԱԿՆ ամբողջ կարդացի ։ ։ ։ Պլուխս ձեռքիս
վրայ կոթընցուցած երկայն ատեն լացի հօրաքերոր-
դւոյս գժբախտ վիճակին վրայ: Ետքը ուզեցի իմ որդե-
գիր առնելու որդիս տեսնել, ու գլուխս վեր որ վերցուցի,
տեսայ որ Տելվիլ խաթունը տղան գիրկն առած տաջեւո
սուրի վրայ կը կենայ: Անմիջապէս ճանչցայ զանիկա,
ինչու որ ըստ ամենայնի Յովուէփին ու, սիրելի հօրաքոյր,
ձեր կերպարանայ նկարագիրն երեսը տեսայ :

“Քիչ մը ետքը թագուհին եկաւ ու Տելվիլ խա-
թունին պղտիկ նախաճաշ մը բերաւ. ետքը քովս մօ-
տեցաւ իրեւ թէ ուզելով որ եղածն իրեն պատմեմ:

“Ուագուհի, ըստ, երդմամբ պարտաւորած եմ աս
տղուն գոյութիւնը մէկում ալ չիմացընելու: Ինձի հար-
ցում մ'ըներ. բայց քու վրադ բոլորովին կը վստահիմու-
քեղի կը յանձնեմ իմ խոստմանս գործադրութիւնը:

— Այսինք օրիորդ, ես ալ սրտիս մէջ երդումը ըսի,
ու դուք միայն կրնաք ըւծել այն երդումը: Թէ որ կը
հաւանիք, Տելվիլ խաթունն ու ես ամեն հարկաւոր
բաները կ'ընենք որպէս զի տղան աղեկ ըլլայ ու դուք ալ
զանիկա շատ անգամ տեսնէք: Բայց հիմա պէտք էք
ձեր հօրաքեռ քովին երթալ, որն որ արդէն արթընցած
պիտ' որ ըլլայ, ու զձեղ չտեսնելուն անհանդիստ կ'ըլլայ:

— Աղեկըսիր, Թապուհի, Երթամ. բայց Երբ կրնամ
մէջ մ'ալ տղան տեսնել:

— Քիչ ատենէն. ապահով եղէք: Բայց բան մ'ա-
ղաշելու կը յանդգնէի, սիրելի օրիսրդ. խոհեմութեամբ
վարուեցէք. մտածեցէք որ հիմակ մեծ պաշտօն մ'ունիք:

— Անանկ է, Թապուհի. անիկա պարտքո է,, :

“Իմ հրաժարական ողջնս առափ Տելիկի խաթունին,
որն որ բաժնուելու ատեն աղուն ծննդեան վերաբերեալ
թղթերն ու Յովսեփին մէկ կենդանազիր պատկերը
տուաւ, զորն որ մինչեւ հիմակ միշտ վրաս կը կրէի:

“Ահա, սիրելի հօրաքոյր, աս կերպով ինձի յանձ-
նուած էր Յակոր: Թապուհի նոյն ատենները մէկ պատ-
ճառանկքով մը քանի մ'օր մեր անէն հեռացաւ ու տղան
քանի մը մղոն հեռու առանձնական գեղի մը մէջ բնա-
կող պատուաւոր մէկ կնկան մը հոգաբարձութեանը
յանձնեց: Եաբը Թապուհի երբեմն երբեմն տղան պար-
տէլ կը բերէր որ տեսնեմ,, :

Աննա իր նամակին վերջ տուաւ, Յակոբին բժշկուե-
լուն պարագաները հօրաքեռն իմացընելավ, ու ետքը
“Բարով մնասո,, զբեց իր երկրոդ մօրը, զորն որ կը
վախնար թէ գուցէ մէջ մ'ալ չխեսներ:

“Այսակ լմինցընելէն ետեւ Աննա շատ այլայլած
զգաց ինք զինք: Արդէն սովորական ատենն անցած էր,
ոչ Մարիամ կու գար ու ոչ Յակոր. շատ անդամ
պատուհանէն դուրս կը նայէր, բայց պարապ տեղ, ինչու
որ վնառածը չէր տեսներ:

“Երանի թէ, կ'ըսէր, իմ վշտացս մէջ կրօնքի օդ-
նութիւնները կարենայի ընդունիլ. բայց չէ, ամէն բան
կը զլացուի, ամէն բան , նոյն խկ այն միսիթա-
րութիւնները, զորոնք յարդի վրայ մեռնող մարացիկն
խկ կրօնքի ձեռքով կ'ունենայ,, :

Այս կարծէր թէ ամէն մարդ զինքը թողուցած է
երբ Մարիամ ու Յակոր մէկէն ներս մտան:

Աննա սասատիկ միսիթարուած գնաց տղան գիրկն

տուաւ եւ ուրախութեան մէջ “ԱԼ թող չեմ” տար որ
ինձմէ բաժնուիս,, , ըստ:

— Ալնաք քովերնիդ պահել, սիրելի օրիորդ, ը-
ստ Մարիամտրտմութեամբ, որովհետեւ խեղճ տղուն
մայրն ալ հոս չէ:

— Ի՞նչ կ'ըսէք. Տէր Առառուած: Թագու. . . .,
Աննա խօսքը չմընցուց ու դառն լացքով աթոռի մը
վրայ ինկաւ,, :

Մարիամ Աննան աս վիճակի մէջ տեսնելով ինքն
ալ խոռվեցաւ: Ետքը պատմեց անոր թէ նոյն առառու
թագուհին բռնուած էր. իմացուած ըլլալով որ նորէն
Գաղղիա գարձած փախստականի մը հետ, որն որ եր-
կայն ատենուընէ վեր բանտին չորս դին կը պտրտի ե-
ղեր, խօսակցութեան մէջ է: “Սոյնպէս նոյն փախստա-
կանն ալ բռնուէր է: Աննա ասանկ թագուհին ու իր
հօրը բռնուիլը մէկանց լսելուն, ինք զինք կորսրնցուցած
գրեթէ ալ չէր ապրեր:

“Աննա, ըստ Յակոբ, անոր թէւր բռնելով, ինչո՞ւ
կու լսա: Մարիամ կ'ուզէ զիս քու քովդ ձգել:

— Խեղճ տղայ: Ի՞նչ պիտ' որ ըլլայ քու վիճակի :»

“Անշուշտ զինք հոգալու համար ազգականներ պիտ'
որ յունենայ, ըստ Մարիամ: Երբոր իմացայ որ Պրիւ-
նէլ խաթունը բռներ տարեր են, դացի նայելու թէ
տղան ի՞նչ կ'ընէ: Տեսայ որ անկողնին վրայ նստած լուս-
մունջ կեցեր է, ու վահնալով որ չոլայ թէ նորէն իր
հիւանդութեան մէջ իյնայ՝ մտածեցի որ առնեմ ձեզի
բերեմ ու քովերնիդ թողում: Ա՛ուզէք քովերնիդ
պահել:

— Ո՞չ, ինչո՞ւ չէ:

— Անանկ է նէ հիմակ հոս կը ձգեմ, ու երբոր տ-
աեն կ'ունենամ նէ կու գամ հետա կ'առնեմ:

— Շնորհակալ եմ, Մարիամ, շնորհակալ եմ.
Առառուած զքեղ վարձատրէ:

— Օքեղ ալ աղատէ, Աննա, ըստ Մարիամ ու

դուրս ելաւ : Մարիամ թէպէտեւ խոսացած էր Աննային, որ իր հօրաքեռ գլուխն ինչ որ դայ իրեն իմացընէ, բայց չկրցաւ համարձակիլ անոր ըսելու թէ Քլայս խաթունը նոյն օրը հասարակաց բանտը տարուածէ . ինչու որ երեւելի մէկ անձ մը բանտ դրուելու ըլլալով, Ռամն ուրիշ խուց չունենալուն համար Քլայս խաթունին խուցն անոր տուած էր :

Աննա՝ Մարիամին երթալէն ետեւ տխուր մտած մունկըներով ոկասաւ շուտ շուտ խցին մէջ վեր վար քաւել . բայց ետքը մտածելով որ իրաս ախրութիւնը տղուն վրայ կրնայ խիստ գէշ աղդեցութիւն մ'ընելով նոր ստացած առողջութիւնը կորաբնցընել, ինք իրեն եկաւ ու ոկասաւ զՅակոբ զուարձացընելու ջանալ :

Երբոր Մարիամ նորէն եկաւ, քանի մը ժամ յառաջ եղածէն աւելի տրտում ու տխուր էր :

“Վաղը վրաս դատաստան պիտ' որ ըլլայ, երեսէդ անանկ կ'իմանամ, Մարիամ, անանկ չէ, հարցուց Աննա:

— Վախնամ, սիրելի՞ օրիորդ . ամենէն աւելի դժուարս ան կու դայ որ ձեզի քաջալերութիւն տալու խօսք մը չեմ դաներ: Խօսիլ որ կ'ուզեմ, անմիջապէս լալ կը բռնէ:

— Եայէ, Մարիամ, իմ ամենէն մէծ տրտմութիւնս որն ըլլալը դուն չես դիտեր: Գիտցած ըլլաս որ ես իմ վրաս այնչափ ցաւ չունիմ, որչափ որ ան մարդուն վրայ ունիմ, որուն համար ըսիր որ բանտին մօտերը բռնած են: Ադ մարդը դուն տեսար: Ի՞նչպէս մարդ է:

— Եսն, տեսայ ու նայեցայ ալ, աղւոր մարդ մընէ, մօմի պէս շխտակ: Քիչ մը տարւօք է, բայց մաղերուն մէջ ձերմակ չունի, հաստատուն քալուած մ'ուարի կերպարանկ մ'ունի, մէծ կապոյտ աչուքներովը նայած ատեն կարծես թէ կ'ուզէ ըսել որ Զեմվախնար:

— Հաղուստը, հարցուց Աննա դողալով:

— Հաղած հաղուստը իրենը չէր . որովհետեւ ինք

աղնուական պարոն մըն է : Ըստ ամենայնի երկրագործւներուն հադածին նման մոխրագոյն բաժկոն մը հադած է :

— Անիկա է . իմ հայրս է . տարակումելու տեղ չկայ : Ո՞հ . զինք շտեսած պիտ'որ մեռնիմ : . . .

— Խրացընէ կը կարծէք թէ ձեր հայրն ըլլայ , հարցուց Մարիամ՝ Աննային ձեռքը բռնելով :

— Այս , Մարիամ , քու ըստածներուդ նայելով՝ չեմ կրնար երկբայիլ , որ անիկա չըլլայ :

— Անանկ է նէ , կը տեսնէք . պէտք է որ տեսնէք . ես աս գիշեր զանիկա ձեզի կը բերեմ :

— Վ տանգիմէջ կ'իյնաս , ըստ Աննա արտափով եւ ուրախութեամբ խոռված :

— Իանի մ'ալ մէջ չեմ իյնար . երբոր ուղեմ նէ բանալիները ձեռքս են , ու գիշերը հօրս քնացած ատենը զիս ովլ կը բռնէ : Հիմակու հիմա մնաք բարով . կէո գիշերը կը տեսնուինք : . . .

Ես ըստ ու արտորալով ելաւ գնաց , վախնալով որ չըլլայ թէ Աննա ընդդիմանայ :

—————

ԺԶ •

ԽՆ2ՊԵՍ որ արդէն կրնայ մոտածուիլ , նոյն գիշերն Աննա քուն չունէր : Գոնէ վայրկեան մը հայրը պիտ'որ տեսնէր ու հետեւեալ օրը գուցէ ալ ընդ միշտ անկէ պիտ'որ բաժնուէր : Յակոր առանձին պիտ'որ մնար : Աննա ելաւ գոհարները պահած տեղէն հանեց ծրար մ'ըրաւ ու իր տրամադրութիւնները լմբնցընելէն ետեւ սկսաւ մոտածել թէ ան ամէն բան որուն յանձնէ : Մարիամ , ստոյգ է , աս աւանդն ընդունելու արժանի էր . բայց թէ որ Ռամոն իմանաար : Վերջապէս բան մը չկրնալով որոշել , միաքը գրաւ որ վերջի վայրկեանն հասած ատեն միտքն ինկածն ընէ :

Գիշերը ժամը տասուերկու կը զարնէր , երբ հան-

դարտիկ մը բանտին գուռը բայուեցաւ : Անհա դողդու զալով ոսկը ելաւ անկողնին վրայ կոթընած կեցաւ : Մարիամ ներս մտաւ ու մատը բերնին վրայ դրած նշան կ'ընէր Աննային որ լուռ կենայ : Աննային ետեւէն էրիկ մարդ մը կու գար :

“Հայր, ըսաւ Անհա՝ յառաջ դալով :

— Կամաց, ըսաւ Մարիամ ցած ձայնով . ժամէ մը ետքը նորէն կու դամ,, : Աս ըսելով դուրս ելաւ ու ձեռքի կանթեղը դրան առջեւ դեանի վրայ թողուց :

“Եղջիկս, ըսաւ անծանօթը, որն որ դեռ հեռու կը կենար, զիս ուղեր էք, ահա եկայ,, :

Աս ձայնն Աննային բոլորին օտար դալով, մէկէն պոռաց : “Անանկ է նէ, դուք իմ հայրս չէք, իմ սիրելի հայրս . ն՛չ, Տէր Աստուած . . . :

— Եղջիկս, ես քահանայ եմ: Կարծեցի թէ, զիտնալով որ վաղը պիտ' որ դատուինք իմ պաշտօնիս օգնութեան հարկաւորութիւն ունեցեր էք :

— Ըստհական եմ: Հրամանոցը հասակին ու կերպարանացը վրայ ինծի տրուած տեղեկութեանց նայելով՝ կարծեցի որ իմ հայրս ըլլաք, ու անոր համար քովս բերել տուի: Բայց թէ որ դուք ինծի մարդկային ուրախութիւն չէք տար նէ, Աստուծոյ հետ միաբանութեան ու խաղաղութեան ուրախութիւնը սրտիս հազրոգեցէք :

— Այ տեսնեմ, ըսաւ քահանան, որ իմ աղնիս բարեկամիս Պր. Վերթրոյին արժանի դուստրն էք . զձեզ անանկ կը գանեմ, ինչպէս որ կը բաղձայի :

— Հայրս կը ճանչնաք, վարդապետ: Ո՞ւր է, ի՞նչ բրին:

— Հայրերնիդ դեռ ազատ է, ու կալուած մը քաշուած պահուած է, ուր որ ես ու ինք ապաստանարան դտած էինք, ու ան առթով իրարու հետ մեծ բարեկամութիւն ունեցանք: Գիտնալով որ զինք ամէն կողմէ կը փնտուեն՝ քանի մ'օրէ վեր աս կողմերը չիդար: Ես

Երեկի իրիկուն բանուեցայ, Երբոր հոգեվարի մը քոյլ
իմ պաշտօնս կը կատարէի: Գիտցէք որ ձեր հօրը քա-
շուած տեղը ծանօթ չէ:

— Ի՞նչ երջանիկ լուր . հայրս ազատ է. ուր ըլլալը
չիդիտցուիր, կրնայ անոնց ձեռքէն ազատիլ: . . . Իսկ
հօրաքոյրս, իսկ ես. ալ զանիկա մէյ մ'ալ պիտ'որ
չտեսնենք, անանկ չէ:

— Երբոր ան աղջիկը, որն որ ձեզի հետ շատ ըն-
տանեցած կ'երեւայ, եկաւ զիս ձեզի կանչելու, իմացայ
որ սխալ համկրցուցած բան մը կայ. բայց ձայն չհանեցի,
ինչու որ աս բանիս մէջ Աստուծոյ մատը տեսայ, որն որ
զիս ձեր քովը կը կանչէ, զձեզ զօրացընելու համար:
Աղջիկս, բոլոր մտածմունկնիդ երկինք վերացուցէք:

— Անանկէնէ, աշխարհքիս վրայինծի ալ յոյս չկայ,
բայտ Աննա, տկար ձայնով մը:

— Չէ, աղջիկս, բայտ քահանան, անանկ բան մ'ը-
սէք. ով զԱստուծած կը սիրէ, միշտ յոյսն իր հետն
ունի: Ետքը հոգեշահ խրատներով զանիկա զօրացուց
ու անոր հոգին լաւագոյն վիճակի մը մէջ խոթելէն
ետեւ, օրհնեց զանիկա ըսելով “Աստուծոյ խաղաղու-
թիւնը հետերնիդ ըլլայ, աղջիկս,, : Բայց, բայտ մէկէն
քահանան զարմանկրով, դուք հոս մինակ չէք, ուրիշ
մէկու մըշնչառութիւնը կը լսեմ:, կանթեղն առաւ ու
անկողնոյն մօտեցաւ, որուն վրայ Յակոբ խորունկ կը
քնանար: “Աս տղան ի՞նչ է,, , հարցուց:

Աննա կարելի եղածին չափ համառօտիւ տղուն ով
րլան ու. ի՞նչպէս հոն գալը պատմեց: Քահանան Ան-
նային վիճակին իմանալուն աչուքները լեցուեցան:

“Պատրաստած ծրաբնիդ ինծի տուէք ըսաւ, ես
մէկ քոյր մ'ունիմ. . . , որուն ինծի ունեցած սէրը
գիտնալով, ապահով եմ որ կ'ընէ չ'ըներ մեռնելէս
յառաջ զիս մէյ մ'ալ կը տեսնէ: Աս աւանդը իրեն կը
յանձնեմ, ու անիկա տղան կը հոգայ մինչեւ որ ուրիշի
ձեռք յանձնե՞:

— Առեք աս թղթերն ու աս գոհարները : Քյուրենիդ տեսնելու ըլլաքնէ , իմ վերջին բարեւս ալ խաւրեցէք հօրու :

— Կայեցէք որ արի ըլլաք , աղջիկս , մանաւանդ՝ թէ որ վախցած բանս հասնելու ըլլայ : Զեր հայրը հիմակ պահութած տեղէն չ'ուզեր ելել , որպէս զի զանիկա պահող բարի գեղացիները վտանգի մէջ չձգէ : Բայց երբոր իմանալու ըլլայ որ զձեղ պիտ' որ դատեն , հարկաւ ճամբայ մը կը գտնէ , ամէն վտանգ աչք առնելով , մէյ մը ձեզի հետ տեսնուելու : . . . Առտուծմէ զօրութիւն խնդրեցէք , որ աս վերջին փորձին մէջն ալ իրեն հաւատարիմ ըլլաք , որուն զձեղ պատրաստելն իմ պարտքս էր :

— Անանկ է նէ մէկտեղ պիտ' որ մեռնինք , ըստ Աննա խորունկ ձայնով մը : Ետքը նստաւ քանի մը տող զիր զրեց ու քահանային ձեռքը տալով ըստաւ . Ասիկա տղուն՝ իր հօրը հայրենեաց մէջ գեռ ունեցած ազգականներուն հասցէն է : Աս ալ հրամանոցը տուած ուրիշ բաներուս քովը գրէք,, :

Մարիամ նոյն միջոցին ներս մտաւ : «Երթ աք բարով , հայր , ըստ Աննա , ինձի համար աղօթեցէք :

Մնաք բարով , աղջիկս . պատերազմը խիստ , բայց վարձքն ալ գեղեցիկ է : Աստուած հետերնիդ ըլլայ , :

Մարիամ առաւ քահանան , որ նորէն անոր խուցը տանի . խոթեց բանալին որ դուռը բանայ , բայց վրան սոսկում մ'եկաւ երբ դուռը չեր բացուեր :

«Ասաւ բանալի խոթած պիտ' որ ըլլաք , ըստ քահանան :

— Զէ , պարոն , բանալին ասիկա է,, :

Երբոր քահանան տեսաւ որ աղջիկն արտաքոյ կարդի սարսափի մէջ կ'իյնայ , ինչու որ ականջին ձայն մ'եկած կը կարձէր , բանալիներու փունջը ձեռքէն առաւ , ու դուռը բանալով ներս մտաւ . Մարիամ ալ շուտ մը դուռը վրայէն գոցեց ելաւ դնաց : Մարիամ անկողինն որ մտաւ

սկսաւ մտմտալ թէ ինչպէս եղաւ, որ այն բանալին, զորն որ ապահովութեան համար միշտ ձեռքը բոնածէր, դուռը չբացաւ:

“Ո՞հ, պոռաց մէկէն բարձր ձայնով, սխալ դուռ դացի, ձախ կողման դուռը դացի: . . .”

Աս ձայնին, մայրը քովը վազեց, “Մարիամ, ըսաւ, ձախ կողման դուռն ինչ է. հայրդ ու զիս վախցուցիր. տեսած երազդ ինչ է:

— Չէ, մայր, երազ չէի տեսներ:

— Բառը մարմնով ալ կը դողաս, կ'երեւայ թէ բան մ'ունիս: Ուամնն, կանչեց երկանը, ճրագ մը վառէ, կարծեմ թէ Մարիամ հիւանդ է:

— Վ'աղաշեմ, մայր, հայրս մի վերցնէք: Հիւանդ չեմ, ու թէ որ ճրագ բերէք, քունս կը փախչի:

— Ենանկ էնէ, քնայցիր. տհա քովդ կը պառկիմ,: :

Մարիամ թէպէտ արտաքուստ հանդարասութիւն ձեւացուց, բայց ներքուստ աւելի անհանդիստ եղաւ մօրը իր քովը պառկելուն համար, որովհետեւ անով անկարելի եղաւ իրեն նորեն վեր ելլել ու ըրած սխալ մունքը շխոկել:



ԺԷ *

Վաւչանան՝ Մարիամին դուռը վրայէն գոյելէն ետեւ իսկզբան զարմացաւ մնաց, երբ իր առանձնական խցին տեղ ինք զինք աւելի ընդարձակ խցի մը մէջ դտաւ, ու անհանկ կու դար իրեն որ խցին մէջ ուրիշ մարդիկ ալ կան: Իր ներս մտնելու ատեն ելած շշուկը հօն եղողներուն վախ պատճառեց. շատերն արթընցան ու մէջերնին սկսան ցած ձայնիւ խօսիլ: Քահանան զդուշութէամբ քիչ մը յառաջ գնաց ու առանց ձայն հանելու պատին երկայնութէամբը դրուած նստարանի մը ծայրը նստաւ ու նորեն խցին մէջ հանդարասութիւնը տիրեց: Երբոր

առաւօտեան լուսին ճառադայթը խցին մէջ ծագեցաւ,
քահանան տեսաւ որ հասարակաց բանտին մէջն է :
կամաց կամաց մէկալնոնք ալ արթընցան ու հառաջանաց
տիսուր ներդաշնակութիւն մը սկսաւ լսուիլ : Քահանան
աս խեղճ ժողովոյն մէջտեղը կենարով՝ “Ի՞նչ կը լսեմ,
Եղբարք, ըսաւ, յանցաւոր մարդիկ են հոս գոցուած
ները . . . Ո՞հ, եթէ յանցաւոր էք, աճապարեցէք Աս-
տուծոյ շնորհքը խնդրելու : Ահա ես Աստուծոյ պաշ-
տօնեան եմ, զորն որ Աստուած ձեզի խաւրեց, որպէս
զի զձեղ միսիթարեմ ու արձակեմ : Խոկթէ որ անմեղ
էք, Եղբարք, եկէք ամենքնիս մէկտեղ երից մանկանց
աստուածային երդը երդենք : Փառաւորենք զանիկա,
որն որ զԴանիկը առիւծներու գբէն աղատեց ու որն
որ կրնայ զձեղ ալ աղատել կամ ձեզի մարտիրոսութեան
դարնին տալ :

“Եղբարք, աճապարելու ենք, ինչու որ սխալմամբ
եղաւ որ զիս հոս բերին, ու անշուշտ հիմակ կու դան
զիս ձեր քովէն բաժնելու : Ո՞վ որ կ'ուզէ ընդունիլ այն
օգնութիւնները, զորոնք կրնամ տալ, թող մօտ
դայ,” :

Հոս մէկիկ մէկիկ բանտարկեալներն եկան ու Աստու-
ծոյ հետ հաշտութիւննին կատարեցին : Քահանան
ասոնց մէջ սրատա ու լի հաւատով խաթուն մը տեսաւ,
որն որ մեծ եռամնդմամբ երկնաւոր թողութիւնն ընդու-
նելէն ետեւ, ուրիշներուն պէս ցաւի մէջ չէր տեսնուեր,
հապա զուարթութեամբ պատահանի մ'առջեւ քա-
շուած ձեռագործի կը զբաղէր :

“Քահանան իր պաշտօնը լմբնցրնելէն ետեւ աս խա-
թունին մօտեցաւ, “Խամթուն, ըսաւ, կարծեմ թէ ձեզի
համար յանձնարարութիւն մ'ունիմ:

— Խնձի համար, հարցուց խաթունը :

— Հրամեր էք, ըսաւ, քահանան ու ծրարն հանե-
լով, նայեցէք աս ծրարն ու հասցէն կարդացէք,, ըսաւ :
Խաթունը սոք ելաւ ու հասցէն տեսածին պէս

ծնկուքները զինք կանգուն չկրցան բռնել ու շուտ մը
նորէն աթոռին վրայ ինկաւ :

“Անանիկ է նէ, չեմ սխալած, ըստ քահանան,
դուք էք Պր. Աերթրոյին քոյրը: Արդ միսիթարուեցէք
խանթուն, ձեր եղանակն աղջիկը շատ աղէկ ու բարեպաշտէ:

Հոս քահանան համառօտ մը պատմեց իր Անսային
հետ ըրած տեսութիւնը ու կամացուկ մը ծրարին մէջ
եղածն անոր իմացուց :

Քանի մը վայրիեան ետքը, բանալիներու ձայնէն
բանտապետին գալն իմացան ու բանտարկեալներն ու
դեցին քահանան իրենց մէջտեղն առնել ու պահել:

“Չէ, ըստ քահանան, Աստուած զիս հոս բերաւ,
թողունքոր մնացածն ալ ինքնընէն: Աս ըսելով բանտին
մէջտեղը ոսքի վրայ կեցաւ :

Բանտապետը կատաղի կերպարանկըով մը ներս
մտաւ, չորս դին նայեցաւ ու երբոր քահանան տեսաւ՝
կատաղի վագրի պէս վրան յարձակեցաւ. “Ահ, հոս ես
բար, սարսափելի յիշոցներով, ի՞նչպէս հոս եկեր ես,
ինչո՞ւ դրած տեղս չես կեցեր:

— Ես հոն եմ, ըստ քահանան համուարտութեամբ,
ուր որ զիս դրին ու կ'երթամ ուր որ՝կ'ուղէք. յիշոց ու
անվայել խօսքեր պէտք չեն:

— Անանիկ էնէ, ետեւես բանտ եկուր: Բայց զքեզ
հոս ով բերաւ :

— Մարդու կերպարանկըով հրեշտակ մը:

— Ե՞րբ:

— Երբ որ Աստուած ուղեցու:

Բանտապետը կը զայրանար, բայց մէկալ կողմանէ
ալ զանիկա գտնելուն կ'ուրախանար, ինչու որ կը վախ-
նար որ փախած չըլլայ:

“Չեռքերնիդ անուանց ցանկ մը կայ, ըստ քահանան,
կարդացէք, պատրաստ ենք լսելուն:

Ուսմն սկսաւ թուղթը կարդալ ու ամենքը վա-
խով մաիկ կ'ընէին, ինչու որ անանի ատեն մըն եր, որ

դատաստանի կանչուիլը մահուան վճռոյն հետ նոյն էր։
Ամէն մէկ անունը կարդացուելան՝ խոր հեծութիւններ
կը լսուեին։ Ուամնն կարդալին լմբնցընելին ետեւ հոն
եղողներուն կէսը մէկաներուն իրենց վերջին հրաժարականը սկսան տալ։

“Այսօր զձեղ կուդան կ'առնեն, բաւաբանտապետը,
մնացածներն ալ վաղը,,”

“Եսն օրը տարուելիքները քահանային առջեւ ծնկան
վրայ իջած նորէն արձակում խնդրեցին։ “Գայելք, եղա-
բարք, բաւաբանան, դուք մեզմէ մէկ օր մը կը յա-
սածէք։ Վաղը երկնաւոր հայրենեաց մէջ ամենքնիս
մէկտեղ ուրախութեան երգեր պիտ'որ երգենքը։ Ինձի
համար ալ աղօթեցէք, ինչպէս ես ալ ձեզի համար
կ'աղօթեմ,,”

Ուամնն քահանան առաւ տարաւ, որուն՝ ինչպէս
նաեւ Քլայս խաթունին անունն ալ նոյն օրուան անուանց
ցանկին մէջ չկար։

Հասարակաց բանտին մէջ ասոնք եղած ատեն,
տղան արթըննալուն պէս Աննա անոր բաւաւ։ “Յա՛կոք,
հիմա բաւական սրտոտ ես, զիտես որ օր մը մարդ
պիտ'որ ըլլաս։ Քիչ մը ետքը գան զիս պիտ'որ տանին
դուն մինակ պիտ'որ մնաս։ Նայէ որ աղէկ կենաս մինչեւ
որ ես դառնամ։”

— Ես ալ կ'ուզեմ քեզի հետ դալ։

— Ետիկա կարելի չէ, ու թէ որ զիս տանելու հա-
մար եկողը զքեղ հոստեմնելու ըլլայ, զքեղ կ'առնէ կը
տանի ու մէյ մ'ալ զքեղ չեմ կրնար տեսնել։

— Անանկ է նէ, բաւա տղան արամութեամբ, զիս
պահէ, տեղէս չեմ շարժիր։

— Աս տեղը անկողնոյն ու պատին մէջտեղը մտի՛ր ու
աղօթէ քու խեղճ բարեկամիդ՝ քու մեծ մօրդ ու քու
աղգականներնուդ համար, որոնց վրայ քեզի այնչափ
խօսեցայ ու զորոնք գուցէ երբեք պիտ'որ չճանչաս։

— Ինչու ինձի չես ցոյցներ զանոնք։

— Զես տեսներ որ բանափի մէջ եմ, ու չեմ կրնար ոչ դուրս ելլել ու ոչ ալ մէկու մը հետ տեսնուիլ. ապա թէ ոչ շատոնցուընէ անոնց հետ կ'ըլլայինք :

— Ինչո՞ւ պիտ' որ չելես, Աննա, ըստ Յակոբ, եւ կուր ես դուռը բանալու կը ջանամ, երթանկը տեսնենք զանոնք :

— Լուս եղիր. ահա կու դան, դնա պահուըտէ,,: Տղան գնաց անկողնոյն ետեւը պահուըտեցաւ :

Ուամնն եկաւ ու Աննային իմացուց որ գատաստանը երկրորդ օրը պիտ' որ ըլլայ : Յակոբին հոն ըլլալլ եւ ոչ մալքին ծայրէն անցաւ . ինչու որ մտքին մէջ ուրիշ մտած-մունքներ պակաս չէին : Քահանային՝ հասարակաց բան-տին մէջ ինչպէս գտնուելուն մեկնութիւն մը չկրնալով տալ, վերջապէս մտածեց թէ անշուշտ դինովութեան ատենը ըրած պիտ' որ ըլլայ : Ասանկով Մարիամին վրայ հօրը կողմանէ կասկած մը չեղաւ, բայց մայրը գիշերուան գէպքին վրայ զանազան հարցումներ ընելով, Մարիամ վերջապէս ստիպուած էր ճշմարտութիւնն անոր ըսելու :

Ի՞նչ երկայն եկա. նոյն օրն Աննային, ինչու որ այն յապաղումը իրեն սփոփութիւն մը չէր տար, մանաւանդ թէ կը վախնար որ չըլլայ թէ համբերութիւնը հատնի : Վերջապէս այն երկրորդ օրը հասաւ : Առջի անդամ որ դուրը շշուկ մը լսուեցաւ, տղան պահուըտեցաւ, Աննան ալ իր անկողնոյն վերեւը կախած Տիրամօր պատկերն առնելով՝ տղան ձեռքը տուաւ զանիկա աղօթելու յորդորելու համար : Մէկէն լսեց որ դուռը կը բացուի . “Տէր Աստուած, ըստ, ինձի զօրութիւն տուր,,:

Խկողն իրեն հետ աեսնուած քահանան էր, որն որ քանի մը վայրիկեան Աննային երեսէն վերնայելէն ետեւ . “Աղիկս, ըստ, ամէն բանի պատրաստ ես,,:

— Ասյն, հայր, ըստ Աննա արութեամբ :

— Անանկ է նէ ետեւէս եկուր : Բայց տղան ուր է :

— Յակոբ, կանչեց Աննա . տղան պատասխան չտուաւ, ու երբոր Աննա զանիկա կուզէր դուրս հանել,

տղան բսաւ . “Զիս հիմակ պիտ’որ տանեւ տանի ու մէջ
մ’ալ զքեզ պիտ’որ շտեմնեմ : Դուք անանկ չըսիք :

— Այսուհետեւ, բսաւ քահանան, զքեզ պիտ’որ տանիմ,
բայց Աննա ալ հետդ պիտ’որ դայ, քեզի մէկ խաթժուն
մը պիտ’որ ցուցընեմ, որն որ նոյնպէս զքեզ շատ կը
սիրէ :

— Ենանկ է նէ, բսաւ Աննա, քոյրերնիդ հոս է,
վարդապէտ, տղան անոր պիտ’որ յանձնէք : . . . Բայց
ի՞նչպէս զձեզ հոս թողուցին . ազատ եղաք :

Աննա զարմանքով կը նայէք խցին դրան բաց ըլլալուն
ու վարէն ալ զանազան ձայներ կը լսէք, որոնց մէջ միւ-
նակ առ բառերը կ’որոշէք : “Վար բոնաւորը ։”, “Մահ ան-
հրեշին ։”, . . .

— Տէր Աստուած, աս աղմուկն ի՞նչ է, բսաւ Աննա
դողալով :

— Մի վախնանք, աղջիկս, իրենց ծնողաց ու իրենց
բարեկամաց գարձողներուն ուրախութեան ձայներն են :
Դուք ինձիհարցուցիք որ ազատ եղայ : Այս, փառք
Աստուծոյ, ազատ եմ :

— Ես ալ ազատ եմ, հարցուց Աննա դողալով :

— Այսուհետեւ, ձեզի հարցուցի որ “Ամէն բանի
պատրաստ էք ։”, Ամէն բանի . . . նաեւ երջանկութեան :

Աննային աչուլները լեցուեցան : Քահանային հետ
ուրիշ մարդ մ’ալ եկած էր, որն որ չուզելով մէկէն Ան-
նային երեւնալ՝ գուրսը կեցած էր : Արդ աս միջոցին՝
նոյն մարդը ներս մտաւ ու Աննան գրկելով համբուրեց,
քիչ մը ետքը անոր ետեւէն խաթուն մը ներս մտաւ, որն
որ նոյնպէս եկաւ աչուլներէն արցունք թափելով Ան-
նային ճակատը պաղաւ : Աննան ալ երանութեան մէջ
էր, ինք զենք իր հօրն ու հօրաքեռ հետ տեսնելով :

Առապէսփիէր ալ չկար : . . . Աս լրոյն վայ դատա-
ւորաց ու դահճաց երեսներնուն դոյնը նետեց ու տա-
պարին տակ բոնաւորութեան զոհ ըլլալու որոշուած
անձինք փակուած ծակերնէն գուրս ելան : Առջի իրի-

կունք դատապայմարտուածներն արդէն սպանուած էին, երբ
օդն սկսաւ Շնորհ+ , Աղասուշնիւն բառերով թնդալ :

Չիկրնար ստորագրուիլ աս աղջկան հօրն ու հօրաքեռ, այնչափ երկայն ատեն հեռաւորութենէ ետեւ մէկէն իրարու հետ տեսնուելու ատեն զգացած ուրախութիւնը: Ասկէ նուազագոյն չէր Քլայս խաթթունին իր Յովսէփ որդւոյն տղուն փաթթուած ատեն ունեցած զգածումը: «Եղն ատեն հօն եկաւ նաեւ թագուհի, զորն որ նոյնպէս ազատած էր Աստուած: Թագուհի՝ նոյն ուրախութեան մէջ ընկղմած ընտանիքն առաւ իր տունը տարաւ քիչ մը ատենուան համար, ինչու որ Գաղղիայի մէջ կենալու ուրիշ տեղ չունեին: Ետքը որոշեցին որ բոլոր ընտանիքով ելլեն Ալիքնա երթան: Աննա գոհարներուն մէկ մասը Մարիամին պարզեւ տալով ու յաճախ թղթակցութեամբ իրարու հետ խօսակից ըլլալու դաշամբ մէծ ցաւով անոր իր վերջին հրաժարական բարեւը տուաւ: Ասանկով բանտէն ելլենուն երրորդ օրը, յետին թշուառութեան ատեն իրենց միխթարիչն ու զօրացուցիչն եղող Աստուծոյ պաշտօնէին օրհնութիւնն առնելէն ետեւ՝ Աննա, իր հայրն, հօրաքոյրը, պղտիկ Յակոբն ու հաւատարիմ աղախիննին կառք մը հեծած դէպ ի գերմանիա ճամբայ ելան:

